





ԿԱՐԵՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ  
ԽՍԹԱՀՐՈՒԹՅՈՒՆ.

ԱԲԳԱՐՈՒ ԶՐՈՅՑ

Մ Ա Վ Ա Է Ս Խ Ո Ր Ե Ն Ա Ց Ի Ռ Յ  
Պ Ա Տ Մ Ա Ի Թ Ե Ա Ն Մ Է Հ

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՎՈՂԱՐԱՆ

---

ՀՀ.

ԱԲԳԱՐՈՒ ԶՐՈՅՑՔ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՈՅ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵԶ



Ա Դ Ե Ն Ա Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ե Ն Տ Տ Վ Ա Ր Ա Կ Ա

1897.

9(47.925)

Կ-36

ԱՐԴՅՈՒՆ ԶՐՈՅՑ

1 SEP 2011  
AUG 2001

# ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՈՅ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵՀ

ՔԱՂԱՔԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾԻՐՈՒԹԻՒՆՔ

ԳՐԵՑ

Ա. ԿԱՐՐԻԷՐ

Ուսուցչակետ յՈւսումնարանի Արեւելեան Կենդանի  
Հեղուաց, Օժանդակ-Վարիչ Ուսումնարանի Բարձրագոյն  
Ուսմանց ի Պարփս

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԳԱԲՐԻԵԼ Վ. ՄԵՆԵՎԻՇԵՄՆ

ՄԽԻԹԱՐ. ՈՒԽՏԵ.



ՎԵՐՆԱԿ

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ե Ն

1897.



## ՄԱՎՍԻՄ ԽՈՐԵՆԵՑԻՈՅ ՔՆՆԵԴԻԾՈՒԹԵԸՆ ՆԿԱՏՄԱԾԲ ՔԸՆԻ ՄԷ ԽՈՍՔ

Եղած չէ հայ մատենագիր մը, որ թէ իւր անձին, թէ իւր կենաց եւ թէ իւր գործունէութեան (= մասաւանդ գրական երկասիրութեանց) նկատմամբ այնշափ քննադատութեան առիթ տուած ըլլայ ինչպէս Մովսէս Խորենացին։ Եւ շատ իրաւամբ. վասն զի իրմէ յառաջ գրող հայ մատենագիրները մասնական դէպքերու վրայ կը գրեն, իսկ իրմէ վերջն եկողները կը հիմնեն իրենց պատմութիւնը գրեթէ ամբողջովին հայ „Պատմահօր,, վրայ։ Քննադատ դարու մէջ կ'ապրինք, քանաւոր են ուրեմն Մ. Խորենացւոյ նկատմամբ եղած հետազոտութիւններն, որոնց բովերն անշուշտ սպառած չեն։ Սակայն հարկէ որ քննադատներու մէջ երկու խումբ զանազաննենք՝ իբր իրարու հակառակ կողմանակցութիւններ, մին՝ աւելի ազգային, քննադատութիւններ կը գրէ, քայց միշտ կէտ նպատակի ունենալով ցոյց տալ Մ. Խորենացւոյ ճշմարտախօսութիւնը, ուստի եւ՝ իւր Պատմութեան ստուգութիւնը։ Բայց կայ կէտ մը, որ անուշադրութեան կը մատնուի. հայ պատմագիրը դատել ուզած է այս խումբը՝ նոյն իսկ այս պատմագրին խօսքերով, ուրեմն ներքին ցուցումներով։ Այս ալ՝ ստոյգ է, պատմաքննութեան մէկ եղանակն է, սակայն այն առեն միայն ստոյգ ապացոյց կը համարուի, եթէ նոյն իսկ իւր մէջ հակառակախոս շըլլաք, կամ աւելի ըսենք, ընդհանուր պատմութեան հետ համեմատած ժամա-

## Զ

նակ, առիթ չունենայինք հաստատելու, որ ծշմարտասիրութենէ աւելի նպատակաւոր ձգտում ունի պատմագիրը, որ է փառաւորել իւր ազգը՝ ընդհանրապէս, եւ Բագրատունիները՝ ի մասնաւորի:

Երբ պատմութեան դիպաց մէջ գործողներու անուններն եւ ազգն կը փոխուի ի շնորհս ազգային զգածմանց եւ “ազգասիրութեան”, այն ատեն ի գուք է ծշմարտասիրութիւն, ստուգութիւն որոնել:

Երբ (ինչպէս առաջիկայ գործոյս մէջ պիտի տեսնենք) օտար թագաւոր մը (Արգար) չայոց թագաւոր կը ներկայանայ, առանց միտ դնելու թէ ուրիշ կողմանէ հաստատութիւն չկայ իրապէս չայոց թագաւոր ըլլալուն, բնական է թէ տարակոյսներ ծնանին. բայց երբ այս թագաւորն հայացընելու ջան ու ծիգ կը տեսնուի՝ — ոչ թէ պատմական փաստերով, այլ վայրկենական կերպով երկդիմի բառերու անմիջապէս հայ զգեստ մը ծեւելով, “հիւսիսէն հարաւէն”, ենթադրութիւններ խճողնելով եւ ի կողմն հայութեան մեկնելով, — բնական է թէ տարակոյսն փոխուի — կասկածի. իսկ երբ այսպիսի փորձեր յաճախեն եւ պատմագրին ընդհանուր նկարագիրը կազմեն — այն ատեն կասկածն ալ վերջ կառնու եւ — — կամ “անծիշդ մատենագիր”, եւ կամ “նպատակաւոր խաքուսիկ”, անունը, կը շնորհուի պատմագրողին: Մ. Խորենացի՝ անուրանալի է թէ իրը պատմագիր՝ բայց աւելի վիպագիր, զրած է ամբողջական պատմութիւն մը, որ այսչափ դարեր ուղղութիւն տուած է ազգային պատմչաց. բայց միշտ եղած են եւ անձինք՝ որ, թէպէտ ոչ իւր աղքիւները գիտէին, եւ ոչ մասնական դէպքերու ստուգութիւնը կընային գուշակել, սակայն շվարանեցան տարակոյս, կասկած եւ նաեւ տեսակ մը — անհաւատութիւն ցուցնելու Խորենացւոյ պատմածին նկատմամբ:

Բայց երկրորդ խումբն է, որ 20 տարիէ ի վեր կը ջանայ զՄ: Խորենացի իւր բուն գոյներովը նկարագրել, եւ թէպէտ երբեմս չափազանցութեամբ “ստախոս, խարղախ ծերունի”, եւ այն, անունները կու տայ, սակայն ասոնք պատահական են, բուն արժէքը կը մնայ հաստատուն, որ Է՝ մանր հետազօտութիւններով ցոյց տալ, որ Խորենացի իբր ձշմարիտ պատմագիր՝ չունի այն արժէքն, զոր ազգայնոց եւ օտարաց կողմանէ ցայժմ՝ կը վայելէր: Գուտշմիդ<sup>1</sup> թէպէտ չափազանց, բայց շատ սուր տեսութիւններ ըրած է այսմ մասին, որուն ի պատասխանի տրուած գրուածներուն մէջ, կարելի չէր չտեսնել առաջին խմբին յատուկ պաշտպանութեան եղանակն, այսինքն — ազգասիրութիւն եւ միշտ ազգասիրութիւն: Ուղեցոյց եղաւ Գուտշմիդ այս նկատմամբ իւր յաջորդաց եւ հետզհետէ չպակսեցան թէ օտարներէն եւ թէ ազգայիններէն շատերը, որ այս ուղղութեամբ սկսան նայիլ Մ. Խորենացւոյ վրայ: Եւ զարմանալին է՝ 10—15 տարւան միջոցին մէջ՝ առաջին խումբն ալ շատ մը կէտերու մէջ՝ զորոնք ցայսօր թերեւս պաշտպանել ջանար, այսօր այլազգ կը մոտածէ Խորենացւոյ վրայ . . .:

Բայց երկրորդ խմբին նոր ուղղութիւն բացաւ Փարիսի արեւելեան լեզուաց վարժարանի՝ ասորերէնի եւ հայերէնի ուսուցիչն՝ Ա. Կարրիէր. որ 1891էն ի վեր, սկսաւ Մ. Խորենացւոյ պատմութեան աղբերաց քննութեամբ զբաղիլ: Իւր այս նկատմամբ հրատարակած երկասիրութեան առաջին մասին մէջ<sup>2</sup> համառոտիւ

<sup>1</sup> Ueber die Glaubwürdigkeit եւն, Հայպցիզ 1873:

<sup>2</sup> Moïse de Khorène et les Généalogies patriarchales, Paris, 1891. (Derenbourg) տես “Հ. Ամսօր.” 1891, նոյ. 345.:

## Ը

յիշած է նախ Եւսեբ. Քրոնիկ. եւ Մաք-Աբասայ՝ եւ Ափրիկանոսի ժամանակագրութեան խնդիրը. իսկ երկրորդ մասին մէջ մանրամասն քննութեան առած է Ա. Գրոց նահապետաց ծննդաբանական ցուցակները՝ մինչեւ Աբրահամ, Նինոս — Արա: Հետեւութիւն մը հանել ուզեց, որ Մ. Խորենացւոյ պատմութեան համար շատ կարեւորութիւն պիտի ունենար, այսինքն թէ Մաք-Աբաս եւ Խորենացի միեւնայն անձն է<sup>2</sup>: Բայց չստուգուեցաւ:

(Իբր նամակ) գրած երկրորդ յօդուածին մէջ Մ. Խորենացւոյ նոր աղքիւր մը ցոյց կու տայ “Սևորեկատրոսի Վայք”ը (Vita Silvestri)<sup>3</sup>: Առաջին յօդուածին մէջ դեռ Մ. Խորենացւոյ թուականը կը դնէր 460—80, բայց այս աղքեր գիւտէն ետքը՝ անկարելի կը համարի նոյն թուականը, եւ կը ստիպուի աւելի եւս վար իշեցընել: Իսկ Բ. Գրոց ԶԼ. զլիսուն համար աղքիւր ցոյց կու տայ “Բարտի Վայք”ը (Vita Basili):

Այսուհետեւ մտած է աղքերաց հետազօտութեան մէջ եւ հետզհետէ այլեւայլ Մրբոց Վարքեր, Մարտիրոսաց Վկայաբանութիւններ կը յայտնուին, եւ որովհետեւ Մ. Խորենացի զատնք շատ եւ ստէպ զործածած է, ուրեմն անոնցմէ յետսազոյն է ժամանակաւ:

<sup>1</sup> Տես այս կարեւոր անձին նկատմամբ Պրոֆ. Կարքիէրին ըրած մէկ գիւտը, որուն վրայ ընդարձակ տեղեկութիւն տուած է “Հ. Ամս. ի մէջ, 1897 Յունուար, 1—5, եւ պիտի շարունակուի:

<sup>2</sup> Այս երկասիրութեան քննադատութիւնը տես “Հ. Ամսօր. 1891. Նոյ. էջ 345: Նոյնպէս ընդարձակ խօսած են Արձագանգ 1891. Թ. 26, 27, 29, 31. — Բազմավակայ 1891. Հոկտ. — Մշակ 1891. Թ. 108՝ իբր քննադատութիւն Արձագանգի մէջ տպուած թարգմանութեան:

<sup>3</sup> Տես “Հ. Ամս. 1892. Օգոստ. էջ 250:

իսկ Բ. գրոց ԶԴ. զլիուն մէջ՝ Կոստանդիանոսի նկատմամբ՝ ըսուածին տարակուսողը թող համեմատէ յունարէն քնազիքն, որ իքք աղքիւր ցոյց է տրուած:

“Վարք Եռանեշոյն Սեղբեստրոսի Հոռվիմայ Հայուապետին,” վկայաբանութիւնն իքք աղքիւր ցոյց տուած ժամանակը կը կարծէր Կարսիէր թէ, քնազիքը Ե. դարու վերջի տարիներէն յառաջ չի կընար ըլլալ: Սուրիաս Վարդ. Պարոնեան<sup>2</sup> քանաղատութիւն մը գրած է այս տեսութեան, այսինքն, ոչ թէ Սեղբեստրոսի վարքը գործածելուն՝ այլ յունարէլը գործածելուն դէմ: Սակայն ի զուր փնտոեցինք Պրոֆէսորին կարծեաց դէմ անվիճնլի ապացոյցներ: Պարոնեանի մի միակ ցուցումն է թէ Մ. Խորենացւոյ լեզուն “անժըխտելի Ե. դարուն է”<sup>3</sup>: Գիտնական Վարդապետին կարծեաց դէմ գրեց արդէն ինքնին Պրոֆ. Կարսիէր<sup>3</sup> որ նորայրի մէկ նամակէն յորդորուելով, կերպաւորեց իւր դատավճիռը, բայց — — նոյն իսկ ընդդէմ Մ. Խորենացւոյ: Յառաջ կը կարծէր Պրոֆէսորն, որ ստուգիւ Խորենացին գործածած ըլլայ յունարէն թարգմանութիւնը, իսկ Տիմայ քանի որ Սոկրատայ պատմութեան կից զտնուեցաւ հայերէն թարգմանութիւնը, աւելի ևս միելու ստիպուեցաւ Մ. Խորենացւոյ պատմագրութիւնը: Այսինքն՝ փոխանակ ուղղակի քնազիքը գործածելու, գործածած է ուրեմն, կ’ըսէ, Մ. Խորենացի արդէն ընդմիջարկեալ յաւելուածներով ճոխացած<sup>4</sup> հայ թարգմանութիւնը, որ հարկաւ պատմագրութենէն յառաջ գրուած է, ուրեմն քանի մը տարի ալ վար կ’իջնայ

1 Տես III. Chr. Mart. lecti, Triumphii, Par. 1660,  
էջ 258.

2 “Հ. Ամս.,” 1892. Նոյ. էջ 343—46:

3 Տես “Հ. Ամսօր.,” 1892, էջ 373:

4 Եթէ ինքնին ճոխացուցած չէ Մ. Խորենացի:

## Փ

ինքնին պատմագրութեան ժամանակը: Արդէն “Միաբան”,  
ստորագրութեամբ՝ ուրիշ գիտնական մըն ալ կը հաս-  
տատէր անուղղակի թէ Կառրիէրի ծամբան շատ մոլո-  
րական չէր, ըստ որում “Գուտշմիդի վերջին կարծիք-  
ները Մ. Խորենացու Պատմութեան գրութեան ժամա-  
նակի մասին հետզհետէ նոր փառեր են գտնում.  
առանց քիչ թէ շատ լուրջ եւ որոշակի ապացոյցնորի  
գոյութեամ՝ հակառակը պնդելու համար” (Էջ 372).  
Եւ ինքն ալ նոր աղքիւր մը ցոյց կու տայ՝ զԴաւիթ  
Անյառի գրութիւնները մինչեւ Զ. դարի վերջերը՝ կամ  
նոյն իսկ մինչեւ եօթներորդ դար յայտնի չէին հայ մա-  
տենագրութեան մէջ, եւ ահա Խորենացի մի հս-  
տուած ունի փոխ սուած Դաւիթի Սահմանաց Գրոց»:

Ինչպէս հետազայ տողերով եւ մանաւանդնոր աղ-  
րիւներով պիտի տեսնենք, չկայ “լուրջ եւ որոշակի”,  
ապացոյց մը զՄովսէս Խորենացի Ե. դարու մատենա-  
գիր համարելու: Լեզուի փաստը՝ զոր Պարոնեան յա-  
ռաջ կը բերէ, իբր ամբարտակ զործածած են առաջին  
խմբին պատկանողները, բայց օտարալեզու գիտնական  
մը, շատ դժուարաւ կրնայ այս փաստին զօրութեան  
կամ տկարութեան թափանցել: Ըստ մեզ Մ. Խորենա-  
ցոյ լեզուին Ե. դարու շըլլան այնպէս ապահով է, որ  
վարկարագի հայեացք մը բաւական է համոզուելո  
համար: Ակեննական դպրոցն երբեք զՄ. Խորենացի  
զեղիշէ, զՓարսկեցի, զԴլակ եւն եւն, ուկեղարեան հա-  
մարած չէ, թէպէտ քաջ հայկաբանեն, մանաւանդ  
Եղիշէն: Իսկ Խորենացոյ մէջ կը նշմարուէր միշտ երկու  
կերպ գոշութիւն, մին՝ ըստ բաւականի մաքուր, իսկ

<sup>1</sup> Տես “Հ. Ամսօր.”, 1892, էջ 370—72:

միւսն՝ յատուկ յետադարեանց։ Հստ սլատահման բանանք 362 էջը (տպ. Վեն. 1827)։ “Այլ ասասցուք, թէ էր աղագառ կոչի նա Մանեայ այրը։ Քանզի էր կին ուն Մանեայ անուն յընկերաց սրբոց հոփիսիմեանցն, որպէս զնունէ վրաց Վարդապետուհի, որ ոչ շութափեաց հետեւել նոցա ի գալն առ մեզ, գիտելով զամենայն տեղիս՝ Աստուծոյ, բնակեցաւ, եւն եւն։ Ահաւասիկ ուկեղարու կամ Ե. դարու անյատուկ բառեր՝ էր աղագառ, վարդապետուհի, հետեւել, գիտելով զամենայն տեղիս՝ Աստուծոյ, եւն. հետեւել թէպէտ ուկեղարու մէջ ալ կը գտնենք (4 անգամ), բայց արդէն այսչափ քիչ գործածութիւնը տարակուսելի կ'ընէ իւր հինգերորդ դարու նկարագիրը։ Բայց ըուն Խորենացւոյ լեզուն է հետեւեալը. “Էջ 129. “Ոչ ուահիմք ասել, իմաստուն կամ անհանձար աստածօր լինել մեզ հիւսն պատկանառ, կամ ոչ զայնոսիկ (տես ուր ինկեր է իւր “բան”, զոյականը) այժմ ուրեմն զկնի հեղուսելով բան, զկարեւորսն եւ մերոյն արժանի շարագրութեան։” Այս յետադարեան լեզու է։ Եւ ոմանք կ'ուզէին որ այսպիսի լեզու մը գրողը՝ թարգմանած ըլլայ եւ զԵւսեթիու։ Անշուշտ եթէ լեզուին նկարագրին լաւ մոտադրութիւն ընէին, պիտի հասնէին այս եզրակացութեան. ըստ որում Եւսեթիուի թարգմանութեան լեզուն ընտիր է, եւ արդ Մ. Խորենացի կընար այնպէս ազնիւ լեզուաւ գրել, եւ որովհետեւ Մ. Խորենացւոյ մէջ կայ Եւսեթիուի թարգմանութենէն մասեր, ուրեմն ընական հետեւութեամբ Խորենացի փոխ առած է Եւսեթիուի հայ թարգմանութենէ։ Ահա ինչ եզրակացութեան հարկ էր յանզիլ, եւ ինքնին գտնուած կ'ըլլար այս աղքիւրը՝ որմէ օգտուած է Խորենացի, եւ սակայն — միշտ ազգասիրութեամբ — թող տուած ենք այս առաւելութիւնն օտարներու . . .։ Կը կըկնենք. լեզուի ցուցումն ոչինչ է, մինչեւ որ համո-

զակեր աշատճառներով այս լեզուին Ե. դարու ըլլան չապացուցուի, որ ըստ մեզ — անհնարին է ապացուցանել:

Դառնանք մեր նիւթին: Մէկ հետքին կը յաջորդէ երկրորդը. ուստի քանի որ մանրակրկիտ խուզարկութեամբ սկսաւ զբաղիլ Կարրիէր աղբերաց քննութեան, ահա ետեւէ ետեւ նորեր կը գտնէ, որոնց մէկ մասը հրատարակեց 1893ին<sup>1</sup> եւ բնաբանն է “Մ. Խորենացի եւ Պարթեւաց ծագումը”, “Մ. Խորենացի եւ Ժամանակագրութիւն Մաղաղասայ”, (յոյն պատմագիր որ կը հասնի մինչեւ 565, քայց կարելի է աւելի ուշ յօրինուած ըլլայ): Այս նկատմամբ կը գրէք Պետք. Մառ.<sup>2</sup> “Կարրիէրի այս յօդուածում բառականացուցիչ կերպով ապացուցուած է որ հայ բնագրի համեմատուած հատակոտորները յունականից կախում ունին, սակայն Խորենացու Մաղաղասից կախում ունենալու վերաբերեալ փաստերն անբաւարար են<sup>3</sup>: Եւ սակայն ցայժմ հակառակը չապացուեցաւ. իսկ թէ Մ. Խորենացի եւ Մաղաղաս մի եւ նոյն հասարակաց աղբիւրէ առած են, պէտք է ստուգել. որովհետեւ արդէն Կարրիէր այս առարկութեան առջեւն առած է, եթզ կը գրէ թէ “Ենթադրութիւն մըն է առանց հիման<sup>4</sup>”:

1894ին կը հրատարակէր Կարրիէր “Մ. Խորենացի եւ Պրոկոպիոս”, անուամբ յօդուածը<sup>1</sup>, յորում այս եզրակացութեան կը յանզի, թէ “Խորենացի գործածած է Պրոկոպիոսին յետնազոյն խմբագրութիւն.մը, եւ վեր-

<sup>1</sup> Տես “Հ. Ամսօր.”, 1893, Եպիլ, էջ 116, 134, 178:

<sup>2</sup> Տես “Հ. Ամս.”, 1894, Փետր. 55 եւ յաջորդը...:

<sup>3</sup> Նորագոյն աղբերք Մ. Խորենացւոյ, Ալիւնսա, 1894, էջ 29:

<sup>4</sup> Տես Նորագոյն աղբերք Մ. Խ. Ալիւն. 1894, էջ 33—43, եւ կամ “Հ. Ամս.”, 1894, էջ 53—67:

ջինս չէ կանուխ քան Զ. դարուն կէսեռը . . ., (էջ 42): “Նունէի նկատմամբ”, Արացի առքիւր մը գործածելը նոյն պէս կ'ապացուցանէ Պրոֆ. Կարրիէր:

Ահա Պրոֆ. Կարրիէրի խուզաքութեանց արդիւնքը, որ՝ ինչպէս վերնակնարկեցինք, աւարտած չեն, վասն զի բեղմաւոր հող մըն է Խորենացւոյ պատմագրութիւնը, միշտ կարելի է նոր եւ օգտակար գիւտեր ընել<sup>2</sup>:

Պրոֆ. Փէտուէր լիուլի հաստատութիւն կու տայ Կարրիէրի գիւտերուն եւ կը շնորհաւորէ զինքը, եւ կը համարի թէ Ե. դարուն ապրող Մովսէս Եպիսկոպոսին անուամբ “յետնագոյն մատնագիր մը”, (այս պատմական հօր անունը) գործածած եւ “Մովսէս Խորենացւոյ անուամբ շատ մը գործեր հրատարակած է, որ իբր թէ Ե. դարէն եղած ըլլան<sup>3</sup>, եւ մանաւանդ յաջորդ տողերով կը յայտնէ այս՝ ինչ որ արդէն Կարրիէր աղքերաց քննադատութեամբ լոելեայն ըսել կ'ուզէ.” Սակայն հաստատուն կը մնայ այն որ Մովսէս իւր աղքիւրները քոլորովին կամայականորէն կերպարանափոխ կ'ընէ եւ իւր գաղափարները կը մուծանէ անոնց մէջ<sup>4</sup>:

Ահա թէ ինչպէս կը խորհի այս գիւտերուն վրայ երկրորդ խումբը: Եւ կարծենք, այսչափ ցուցմանց առ-

<sup>1</sup> Տես այս նկատմամբ “Հ. Ամս.”, 1894, Յունիս 178:

<sup>2</sup> Արդէն ուրիշ գիտնական մըն ալ 1894ին ցոյց կուտար թէ Մ. Խորենացի կը հետեւի Եւսեբիոսի Ժամանակագրութեան. տես Albrecht Wirth, aus orientalischen Chroniken, Frankfurt, 1894, էջ 44, (տ. “Հ. Ամս.”, 1895, Յունուար էջ 3:)

<sup>3</sup> Տես Kirchenlexicon, herausg. v. Hergenröther u. Kaulen, Freiburg, VIII. Հատ. 1893, Հմիմուն “Հ. Ամս.”, Դեկտ. 371—75, եւ Փէտուէր, Theolog. Quartalschrift Tübingen, 1893, Պրակ II, էջ 350—51:

<sup>4</sup> Ասդ, էջ 373:

քեւ անկաթելի է Եւ դարու Մովսէսի պատմական շնչը հաստառուն պահել, պէտք ենք երկութէն մէկն ընդունիլ: Կամ Եւ դարուն գրուած չէ մեր առջեւն ունեցած Մովսէս Խորենացին, այլ է: Ը, դարուն եւ աւելի ետքը, եւ կեղծանուն հեղինակէ մը իբր Եւ դարու երկասիրութիւններկայացուած է, եւ կամ պատմական, խրական, հաստառուն, “Դարձ եւ որոշակիու ապացոյցներ յառաջ ընթել: Թողունք մեր պատմազէտներն ոք որոննեն այս մեր պահանջած իրական փաստերը, եւ անցնինք քանի մը ծանօթութիւններ տալու”<sup>Ա</sup>. Խորենացւոյ մէկն նոր աղքիւրին վրայու:

## ԱՌՈ ԱՂԲԻՒՐԸ

Նոր աղքիւրն է՝ “Արգարու գրոյցը Մովսէս Խորենացւոյ Պատմութեան մէջը զոր հրատարակեց Պրոֆ. Կարրիէր 1895ին<sup>Յ</sup>, որոն հայերէն թարգմանութիւնը տուինք մաս առ մաս “Հանդէս Ամսօրեայիու մէջը եւ այսօր առանձին գրքոյկով ի հրապարակ կը հանենք:

Մ. Խորենացւոյ պատմազը թեան եղանակին վրայ եւ մանաւանդ ամէն բան հայացընկալու արուեստին մէջ ունեցած ճարտարութեան վրայ նոր լոյս կը

<sup>1</sup> Զենք յիշատակեր Պրոֆ. Խալաթեանցի վերջին երկասիրութիւնն, որ բոլորովին կապացուցանէ երկրորդ խմբին իրաւունք ունենալն, որշափնոյն (ոռասերեա) գրքին վրայ առած մեր ծանօթութիւնները կը վկայեն:

<sup>2</sup> La Légende d'Abgar dans l'Histoire d'Arménie de Moïse de Khoren, par A. Carrière. Extrait du Centenaire de l'École des langues orientales vivantes, Paris Imprimerie nationale, 1895.

<sup>3</sup> 1896, Թիւ 2<sup>ր</sup> էջ 33, 4<sup>ր</sup> էջ 97, 6<sup>ր</sup> 170, 8<sup>ր</sup> 238, 9<sup>ր</sup> 263, 10<sup>ր</sup> 305, 11<sup>ր</sup> 325, 12<sup>ր</sup> 367:

սփոէ այս երկասիբութիւնը, զոր յիշատակեցին ի ժամանակին ազգային թերթերն։ Եւ որուն նիւթն են Մ. Խորենացւոյ Հայոց Պատմութեան Բ. գրքին հԴ—ԼԶ զլուխները, ուր կը պատմուին Արշամայ, Արգարու, Անանունի եւ Սանատուկոյ թագաւորութիւնները։ Հեղինակին այս գործն անով աւելի նշանաւոր է, որ եզրակացութիւններէն շատերը կը թողու ընթերցողին, ըստ որում միայն համեմատութիւնը ձեռք կ'առնու։

Կը մաղթենք որ այս գրքոյկա գտնէ անկողմակալ ընթերցողներ, անկողմակալ քննադատներ, եւ խթան ըլլայ Պրոֆէսորին՝ իւր գտած նորանոր աղբիւրներն ալ փութով ի հրապարակ հանելու։

Հ. ԳԱՅՐԻՒԼ Ա. ՄԵՆԻՎԻՇԵԱՆ




---

1 “Մուլը”, 1896, Թ. 1, էջ 116, “Արարատ”, 1896,  
Թ. 2 եւն եւն։



## ԵԲԳԱՐՈՒ ԶՐՈՅՑՅԼ ՄՈՎՈՒ ԽՈՐԵՆ ԱՅԻԱՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵՋ

Յայտնի է որպիսի աղբիւրներէ փոխ կ'առնու ծերունին Մովսէս Խորենացի՝ Հայոց հին պատմութիւնը, այսինքն իւր գլոբին այն մասը՝ որ Հայոց դիւցազին՝ Հայկայ՝ Նոյի հինգերորդ սերնդէն սկսեալ, կը հասնի մինչեւ Արշակունեաց հայ հարստութեան երկրորդ թագաւորին՝ Վաղարշակայ որդւոյն՝ Արշակայ թագաւորութիւնը:<sup>1</sup> Պարզապէս քաղուածք մըն է, որ Վաղարշակայ թագաւորութեան ժամանակ (Ք. Յ. իբր 150ին) ասօրի գիտնական Մար Աբաս Կատինայի ձեռօք եղած է, քաղդէական հին մատենէ մը, որ կը բովանդակէր “զստոյգ պատմութիւն նախնեաց”, եւ Աղեքսանդրի Մեծի հրամանաւ յունարէնի թարգմանուած պիտի ըլլար: Մար Աբաս՝ Նինուէի գիւաններուն մէջ այս թանկագին յիշատակարանը գտնելով, իւր երկասիրութիւնն Հայաստան բերաւ եւ յետոյ աւելի եւս կատարելագործեց՝ Մովսէսի ըրած կոչումներու ընդարձակութենէն դատելով, Արշակունի երկու առաջին թագաւորներու պատմութիւնն աւելցընելով:

1 Պատմութիւն Հայոց: Ա. 9—Բ. 9:

Չորս տարի յառաջ փորձեցինք ցոյց տալ  
թէ Մար Արասայ Ենթադրեալ գիրքը՝ գրա-  
կան կցկցանք մըն է, որ սահմանուած էր  
աւելի դիւրութեամբ հաւատացընել այն նոր ու  
զարմանալի գէպքերն՝ որ հայ ազգին կը ծանօ-  
թացուէին, եւ դարձեալ փորձեցինք հաստա-  
տել, թէ Հայաստանի դիւցաղնական ժամա-  
նակներու պատմութեանց բուն հեղինակը միայն  
Մովսէս Խորենացի կրնայ ըլլալ:<sup>1</sup> Թէպէտ ըստ  
բաւականի տաքհակառակախօսութիւններ եւ եր-  
բեմն ըստ երեւութին գեղեցիկ առարկութիւն-  
ներ եղան, բայց մեր տեսութիւնները փոխելու  
չյորդորուեցանք: Կորանոր վկայութիւններ եկան  
մեր առաջին խուզարկութեանց արդիւնքն հաս-  
տատելու, եւ այսօր աւելի ապահովութեամբ կը  
հաստատենք մեր եզրակացութիւնը, թէ Մովսէս  
Խորենացի եւ Մուշ Աբու Աստիճան մի եւ նոյն ան-  
շնորհութեանն է:

Երբ այսպէս կը բացատրէինք մեր միտքը,  
չդադրեցանք՝ Հայոց Պատմութեան հնութեան  
եւ վաւերականութեան համոզուած ըլլալէ-  
դեռ կը թուէր մեզի թէ պէտք էր անոր շա-  
րագրութիւնն 460 եւ 480 տարիներու մէջ  
համարել, այսինքն աւանդական կարծեաց հա-  
մարած գրեթէ նոյն թուականը: Բայց շուտով  
ետ կեցանք այս տեսութենէն: Համեմատաբար  
նորագոյն աղբիւրներու գիւտը՝ զորոնք ապա-

<sup>1</sup> Ա. Կարիէր, Մովսէս Խորենացի եւ նահապետա-  
կան ազդարանութիւններ, Պարիս, 1891 (գաղղ.):

Հովապէս գործածած է հեղինակը, թոյլ չտուաւ  
մեզի զինք այլ եւս Ե. դարու մատենագիր մը  
նկատելու. իւր աղբիւրները մանրակրկիտ ու-  
սումնասիրելով եւ ուրիշ տեղեկութիւններն ի-  
բաց առնելով, եզրակացընելու ստիպուեցանք  
թէ Հայոց Պատմութիւնն Ը. դարու առաջին  
տարիներէն յառաջ չէր կրնար դրուած ըլլալ:<sup>1</sup>  
Միւս կողմանէ, Յովհաննէս Զ. Կաթողիկոսէն  
յառաջ՝ որ իւր կենաց վերջին տարիները պատ-  
մագրեց եւ 925ին<sup>2</sup> մեռաւ, եւ ոչ մատենագիր մը  
կոչում կ'ընէ Մովսէս Խորենացիէ, եւ իւր եր-  
կասիրութիւնը չի ճանչնար: Կանխահաս կ'ըլ-  
լայ ուրեմն եթէ Հայոց Պատմութեան շարա-  
գրութեան թուականն հիմակուընէ իսկ՝ Ը. դա-  
րու սկիզբները դնենք: Հեղինակէն (terminus  
a quo) մինչեւ առաջին անգամ եղած կոչումը  
(terminus ad quem)` որ է Յովհաննէս Կա-  
թուղիկոսին կոչումը, երկու հարիւր տարւան  
անջրպետ մը կայ: Արնանք ապահովապէս յու-  
սալ, թէ այլեւայլ կողմանէ իրարու յաջորդող  
քննութիւններն հնարաւորութիւն պիտի տան  
մեզի մօտաւոր ապագայի մէջ՝ այս խնդրական  
թուականն որոշելու սահմաններն աւելի եւս

<sup>1</sup> Ա. Կարիէր, ‘Նորագոյն աղբերք Մովսէս Խորենաց-  
ւոյ. Վիեննա, 1893. — Յաւելուած. Վիեննա, 1894 (եր-  
կուքն ալ գաղղ. եւ Հայերէն):

<sup>2</sup> Յովհ. Կաթողիկոս Պատմութիւն Հայոց, Հրատ.  
Էմին, Մոսկուա 1853, էջ՝ 31. “Այլ երկոցունց սոցա (Ար-  
շակայ եւ Վաղարշակայ, (Համեմատէ Մովսէս Խորեն. Գ.  
Գլ. 41 եւ յաջորդ.) զվարս եւ զիարգս եւ զարութիւնս ե.  
զպատերազմաւնս՝ թէ պիտոյ է քեզ, բովանդակարար ցուցցէ  
քեզ Պատմութիւնն Մովսէսի Խորենացւոյն:” (Տես գաղղ.  
թարգմ. ի Ս.-Մարտէնէ, Պարիս, 1841, էջ՝ 44:)

անձկացընելու, եւ խնդրին աւելի որոշ լուծում մը տալու:

Յամենայն դէպս, կրնանք հիմայ նկատել զՄովսէս Խորենացի՝ իբր աւանդական զանգուածէ մը՝ որուն ցարդ կը վերաբերէր, բաժնուած, եւ իւր այս կրտսերացման հետեւութիւններն արտաքոյ կարդի ծանրակշիռ են թէ՛ ազգային եւ թէ՛ գրական պատմութեան համար: Ներկայ գործով մեր նպատակը չէ այս հետեւութիւնները մատնանիշ ընել եւ ցոյց տալ այն իրական յեղափոխութիւնն — այս բառը չ. Հիւրշմանին է — որ ի հարկէ յառաջ պիտի գայ՝ հայ պատմագրութեան վերաբերեալ շատ մը խնդիրներու մէջ՝ մեր ունեցած տեսութեան եղանակին մէջ: Մեր կամքն է ուսումնասիրել վերստին՝ Ա. Խորենացւոյ գործածած աղբիւրները, բայց մեր նախընթաց խուզարկութեանց մէջ ունեցածէն բոլորովին տարբեր տեսակէտով: Գործածուած յիշատակարաններու թուականն այսուհետեւ երկրորդական տեղ պիտի գրաւէ: Ընթերցողին մտադրութիւնը պիտի հրաւիրուի գլխաւորաբար՝ Մովսիսի տրամադրութեան տակ եղած աղբիւրները գործածելու եղանակին վրայ: Պիտի տեսնենք թէ զանոնք իւր “Պատմութեան” մէջ ներմուծելու համար ինչ ընթացք կը բռնէր, թէ ինչպիսի աղատութեամբ — ըստնք արձակ համարձակ — կը վարուէր անոնց հետ, թէ որպիսի առատ երեւակայութեամբ զասոնք կ'ընդարձակէր ու կ'ընդլայնէր, եւ թէ վերջապէս

ինչպիսի յանդգնութեամբ կը հայտնվեր զանոնք,  
չայոց պատմութեան մէջ հիւսելով այնպիսի  
գէպեր որ նախնապէս իւր ազգին տարեգրոց  
հետ ամենեւին առընչութիւն չունէին։ Այս այլ-  
եւայլ նախադասութիւններն օրինակներով պիտի  
հաստատուին, եւ կամ մանաւանդ իրենք ի-  
րենցմէ պիտի ներկայանան մտաց առջեւ՝ իբր  
արդիւնք մեր ընելի ապացուցմանց։

Այսպիսի նիւթի մը վրայ խօսելու համար  
երկու կերպ կրնայինք գործածել. կամ կրնայինք  
ամբողջ գրքին մէջ ցանուցիր գտնուած իրո-  
շութիւններն հաւաքել, իրենց ընական կար-  
գաւը դասաւորել, իրարու մերձեցընել, համե-  
մատել եւ եզրակացութիւն մը հանել, եւ կամ  
ըստ բաւականի երկայն հատուած (texte) մ'ըն-  
տրել՝ որուն աղբիւրները գրեթէ բոլորովին ծա-  
նօթ ըլլային, եւ պատմութեան ընթացքին մէջ  
ի վեր հանելու ջանալ՝ այսպէս ըսենք, հեղինա-  
կին շարագրութեան կերպն եւ գործածած եղա-  
նակները։

Այս վերջին կերպը նախամեծար թուեցաւ  
մեղի, վասն զի կամակայութեան շատ տեղի չի  
տար եւ կրկին յանդիմանութիւններէ խորշել  
կու տայ։ Եթէ առաջին ընթացքն (méthode)  
ընտրէինք, կրնար մէկը յիրաւի զմեզ ամբաս-  
տանել թէ ի մի կողմն թողած ենք մեր բնաբա-  
նին քիչ նպաստաւոր օրինակները, թէ միւսներն  
մեծցուցած ենք, եւ նոյն կամ նման իրողութիւն-  
ներն իրարու մերձեցընելով չափազանց ստուա-  
րացուցած ենք անոնց կարեւորութիւնը։

Ուրեմն այս ուսումնասիրութեան իբր նիւթը  
ընտրած ենք Հայոց Պատմութեան Բ. գլոբին  
իդ—ԼԶ գլուխները, ուր կը պատմուին Արշա-  
մայ, Արգարու, Ընանունի եւ Սանատրկոյ թա-  
գաւորութիւնները:

## Ա.

Եղեսիոյ դիհանները:

Վաղարշակայ յաջորդ՝ Արշակ Ա.ին թա-  
գաւորութեան նուիրուած Թ. գլուխը (Գիլք Բ.)  
հետեւեալ նախադասութեամբ կ'աւարտի. «Առ-  
ոտնօր սովորին բան+ ծերունոյն<sup>1</sup> Մար Աբաս Կառի-  
նոյ»: Այս կէտէն սկսեալ, պատմագիրը չի կրնար  
այլ եւս իւր ըսածներն հաստատել քաղգէական  
այն հին գրոց ճոխութեամբը, որմէ Մար Աբաս  
քաղած հանած էր Հայաստանի վրայ գրուածը:  
Պէտք է ուրիշ երաշխաւոր մը փնտոել, որուն  
համարումն իւր նախորդին գոնէ հաւասար ըւ-  
լայ. Եւ իրօք հին քրիստոնէական ժամանակա-  
գիրներէ ամէնէն աւելի յարգուած եւ ամէնէն  
աւելի համբաւաւոր անուն մը կ'ընտրէ՝ Յուլիոս  
Ափրիկանոսը: Բայց թող Մ. Խորենացի խօսի:  
Արշակունի առաջին թագաւորներու պատմու-  
թիւնը չշարունակած՝ այսուհետեւ իւր հե-  
տեւելի առաջնորդն ինքնին պիտի ներկայացընէ  
մեղի:

<sup>1</sup> Ժերոնակի բառը կը պահէ հեղինակը՝ թարգ-  
մանութեանց vénérable բառով. Ժ. Թ.

¶L. Dr. bkt. ---+` hkt. (---+` hkt.) -+` hkt.  
hkt. ---+` hkt. W-+` U-+` hkt.:1

ԱՅԻՇԻՆ ՌԵՎՈՐԴ պատմել քեզ ի հինգերորդ գրոցն (Յուլիոսի) Ափրիկանոսի ժամանակագրի, որում վկայէ Յովուեպոս եւ Հիւպողիտայ եւ այլք բազումք Յունաց: Քանզի նա բռվանդակ փոխագրեաց եւ որ ինչ ի քարտէսս դիւանին Եղեսիայ՝ որ է Ուռհայ, որ յաղագս թագաւորացն մերոց պատմէր. որ մատեանքն ի Մծբնայ<sup>3</sup> էին փոխեալ անդը, եւ ի Սինոպայ Պոնտոսէ ի մեհենական օլատմութեանցն: Մի ոք անհաւատացի, քանզի մեղէն իսկ ականատես եղաք այն դիւանին: Եւ վկայ քեզ ի մօտոյ երաշխաւորեսցէ Եկլէսիատէ<sup>4</sup> զիւք Եւսեբի կեսարացւոյ, զորս ետ թարդմանել երանելի վարդա-

ի քարտեսս որ կային անդ...  
 (Եւսեբ. Եկ. Պտմ. տես  
 ի ստորեւ:)

Եղեսիա... որ է Ուռչայ  
(Թուղթ Աբգարու տիտ-  
ղոս)

Ունիս դու քեզ զըսվ  
վկայութիւն սոցա՝ որ աշ-  
ռեալ լինին ի մատենէ  
անտի յիշատակաց՝ որ են

<sup>1</sup> Այս եւ յաջորդ գլուխներուն համար մեր ըստած-ներուն ձախակողմեան սիւնակը՝ Մ. Խորենացւոյ բնագիրն է, իսկ աջակողմեան սիւնակն՝ իւր գործածած -ղբերաբ:

2 Հեղիսակն ունի . „Nous allons maintenant poursuivre pour toi notre récit“ իսկ Լանգլուայի հաւաքածոյից մէջ՝ Բ. Հր. էջ 85 “Nous commencerons à te raconter (ըստ իմաստին աւելցուած է) les événements, եւն. Ժ. Թ:

3 W&P/in ك 'Ubub:

և Անտարակոյս՝ Եկլեսիաստէ բառին (զօր եւ ունինք  
Եղիշեական ձեւով առ. Կոչ. Ընծ. Էջ՝ 70. “Եկլեսիաստէ”,  
Եզնիկ Էջ՝ 189. Ծ. Թ.) բուն ձեւն էր Եկլեսիաստիկէ՝ ըստ  
ասոր. **Խճառածոյ** չհակածատւիկի (ίστορία), որ Եւսեբիոսի  
Եկեղ. պատմութիւնն նշանակելու համար կը դորժածու էր  
(Land, Anecdota syriaca. III. p. 84.):

պետն Ամաշոց ի հայ լեզու։  
Խնդիր արասցես ի Գեղա-  
քունի ի Գաւառուին Սիւ-  
նեաց,<sup>1</sup> եւ գտցես յառա-  
ջին հագներգութեանն յե-  
րեքտասաներորդ թուին, զի  
վկայէ յԵղեսիայ դիւանին  
լինել ամենայն գործոց ա-  
ռաջին թագաւորացն մերոց  
մինչեւ ցԱրդար, եւ զինի  
Արգարու մինչեւ ցԵ-  
րուանդ։ Որ այժմ կար-  
ծեմ գտանի պահեալ ի  
նոյն քաղաքի։

յՈւրհայ<sup>2</sup> քաղաքի։ զի  
յայնմ ժամանակի ցայն-  
վայր կայր արբայութիւնն  
նորա անդ։ զի էր գրեալ  
ի նոսա ամենայն ինչ որ  
միանգամ գործեցաւ յա-  
ռաջնոց անտի մինչեւ  
ցԱրդար։ Կա եւ սոքա  
մինչեւ ցայսօր ժամանակի  
պահեալ գտանին անդ։  
(Եւսեր. Պատմ. Եկեղ.  
Ա. ԳԼ. ԺԳ.։)

Առաջին նայուածքով կը տեսնուի թէ այս  
գլխուն նպատակն է կանխաւ ըսել՝ թէ յաջորդ  
խօսքերը Յուլիոս Ափրիկանոսէ փոխ առնուած  
են, եւ թէ Յ. Ափրիկանոս՝ Եղեսիայի դիւան-  
ներէն քաղած է, եւ թէ այս դիւաններուն  
գոյութիւնն անվիճելի է, նախ վասն զի Մով-  
սէս ինքնին տեսած է զասոնք. Երկրորդ, վասն  
զի Եւսեբիոս Կեսարացի կը հաստատէ թէ այս  
դիւաններուն մէջ կար հայ թագաւորաց պատ-

<sup>1</sup> Այս կտորը սովորաբար կը թարգմանուեր. Cherche à Gélakouni, dans le canton de Siounie et tu trouveras... Բայց Գեղագունի տեղ մը (localité) չի նշանակեր, ըստ բաւականի ընդարձակ գաւառի մը անունն է, որ կը տարածուեր Գեղամ (Սեւան) լճին երկու եզերացը վրայ։ Դարձեալ, գաւառ (canton) բառը Սիւնեաց նահանդի (province) համար չի կրնար (??) գործածուիլ։ Մովսէս Խ. ընդհանրապէս՝ դրբի մը գտնուած տեղը նշանակելու հա-  
մար շատ անորոշ բառեր պիտի գործածէր։ Ուրեմն կը փորձու-  
իք այսպէս թարգմաննելու. Cherche à Gélakouni, à Gavar (Գաւառ) Սիւնեաց. (Խնդիր արասցես ի Գեղաքունի ի Գաւառուին (իբր յտ. ան.) Սիւնեաց։) Գաւառ՝ այսօրւան  
նոր Բայազիդը, Գեղաքունի հին գաւառին մէջն է, լճին  
արեւմտեան եզերքէն ոչ շատ հեռի (Հմմտ. Հ. Ղ. Ալշան,  
Սիսական, Աւենեա. 1893, էջ 42 եւ յաջորդ...):

<sup>2</sup> Խակ նոր թարգմանութիւնը՝ “յԵղեսացոց քա-  
ղաքին. տպ. Աւենեա. էջ 70։”

մութիւնը մինչեւ Երուանդ<sup>1</sup> Սանատրկոյ յաջորդը: Բնագիրն քիչ մը աւելի ուշադիր քննելով՝ Յուլիոս Խփրիկանոսի անձը գրեթէ բոլորովին անհետ կը լլայ, եւ յառաջ կ'անցնին՝ իրեւել ի մէջ բերուած հեղինակութիւն, Եղեսիայի դիւանները՝ “ուր (յիշատակեալ) են ամենայն գործք առաջին թագաւորացն մերոց մինչեւ ցԱրդար, եւ զկնի Արդարու մինչեւ ցԵրուանդ”:

Հուս է Մ. Խորենացւոյ յայտարարութեան գլւխաւոր կէտը, եւ այս հաւատարիմ պիտի ցուցընէ ընթերցողաց՝ իւր պատմելի պատմութիւնը:

Եւ արդ, դիւաններու բովանդակութեան ծանուցումը Եւսեբիոսի<sup>2</sup> Եկ. Պատմութեան հայ-

<sup>1</sup> Լանգլուա այնպէս գրաւուած է՝ այս գլխուն բովանդակութեան մէջ տիրող դիւաններու գաղափարով, որ առանց Եւսեբիոսի (Եկ. Պատմ. Ա. ԺԴ) վկայութիւնը գիտնալու, զոր սակայն նշանակած էին արդէն Whiston եղբարք, կը թարգմանէ: „Tu auras dans le premier dossier (պարութայ, թղթակալ) numéro treize. . . , Եւ այս գեղեցիկ գիւտով դոհ չըլլալով՝ այս մեկնութիւնը կը զուգէ իւր թարգմանութեան. Cette indication d'un classement méthodique d'archives, dès le cinquième siècle de notre ère, est fort intéressante, et c'est, à ma connaissance, la plus ancienne mention que l'on trouve, dans l'histoire de l'Orient, d'une organisation spéciale des documents conservés dans un dépôt d'archives. Langlois Collection des historiens anciens et modernes de l'Arménie. (T. II. p. 86.) — — Բայց կը զարմանանք ստուգիւ թէ ինչպէս դոսի կը թարգմանուի հազմներզութիւն բառը, զոր Խորենացին կազմած է յն. ἀγνός μαρπուր, սուրբ, եւ երգ բառով, ῥ = հա, γν = զն. ուրեմն ուր կը մնայ այս բառին իմաստին կցուած Երազական մեկնութիւնները. եւ այնպիսի տկար հիմանց վրայ հաստատուած կը տեսնենք դեռ շանու ուրիշ ազգային պատմութիւններ:

Ծ. Թ.

<sup>2</sup> Մովսէս յունարէն Եւսեբիոսը չի գիտեր, մեր բոլոր կոչումներն հայերէն հին թարգմանութենէն են, զոր մեր մատենագիրը շատ յաճախ կը գործածէ, եւ 1877ին (8<sup>o</sup> մէկ

Երէն թարգմանութենէն առնուած է<sup>1</sup>: Այնպէս  
կարեւոր է այս վկայութիւնն՝ Մ. Խորենացւոյն  
համար, որ մէկ կտորն օրինակած գրքին տիտ-  
ղոսը ծանուցանելով գոհ չ'ըլլար, այլ մինչեւ  
մերձաւոր տեղ մը կը նշանակէ՝ ուր կրնայ մարդ  
օրինակ մը գտնել անկէ, այսինքն եթէ ուզուի  
կրնայ պատմութիւնը ստուգուիլ: Աւելին կայ.  
զարմանալի բացառութեամբ մը գիրքն ու գլուխը  
կը նշանակէ, եւ այս նշանակածը շատ ճիշդ է:  
Դժբախտաբար չենք կրնար նոյն բանն ըսել նոյն  
ինքն վկայութեան համար, որ ըստ բաւականի  
ծանր՝ եւ դիտմամբ փոփոխուած է: Հան ուր  
Մովսէս “առաջին Աստվածութեան մէր” կ'ըսէ, Եւսե-  
բիոս պարզապէս՝ “առաջինք”<sup>2</sup> (նախնիք) կը  
գրէ, եւ “ունի Աբովու մնալ շերանու” բա-  
ռերն՝ Երկրորդին (Եւսեբիոսի) բնագրին վրայ՝  
առաջնոյն (Խորենացւոյն) յաւելուածներն են:  
Դարձեալ Երկու հեղինակներն ալ կը վկայեն  
“շայուսը ժամանակին” (այժմ) յիշատակարաններու-  
գոյութեան, բայց Մ. Խորենացի “իտեւմ” մըն  
ալ կը յաւելու. եւ այս տարօրինակ բան է  
մարդու մը համար, որ քանի մը տող վերն իւր  
անուամբը խօսելով, կ'ապահովցընէր թէ այս  
գիւանները տեսած է: Ուրեմն Եւսեբիոսի վկայու-

հատոր) Աւենեաիկի Միսիթարեանց քով տպուած է: Այս  
թարգմանութիւնն ուղղակի յունարէնին վրայէն եղած չէ,  
այլ ասորական թարգմանութեան մը վրայէն:

<sup>1</sup> Եղեսիայի դիւաններուն մատակարարած տեղեկու-  
թիւններն աւելի յառաջ չեին կրնար երթալ, վասն զի ըստ  
Մ. Խորենացւոյ (Բ. Լ. Եղեսիան ու Միջագետքը՝ նոյն իսկ  
Երուանդ թագաւորին ձեռօք Հռոմայեցւոց յանձնուեցաւ:

<sup>2</sup> Յունարէն բնագիրն՝ τὰ παλαιά, ասոր. լազար:

թիւնն այն ձեւին մէջ՝ որով կը դանուի Մովսիսի խորենացւոյ քով, իւր աչաց առջեւ ունեցած հայ թարգմանութեան վկայութենէն՝ բոլորովին ուրիշ երեւոյթ մ'ունի:

Հետաքրքրական է խնդիրը ընելը թէ ի՞նչ առթիւ կը խօսի Եւսեբիոս Եղեսիայի դիւաններուն վրայ, թէ խնդրական վկայութիւնը յունական բնագրին մէջ ի՞նչ ձեւով էր, եւ թէ ի՞նչ կարեւորութիւն կրնայ ունենալ: Եկեղեցական պատմագիրը՝ Եղեսացւոց ի քրիստոնէութիւն դարձին պատմութեան առաջին տողերէն սկսեալ, Աբգարու եւ Յիսուսի թղթակցութիւնն եւ Թադէոսի յԵղեսիա առաքումը յիշատակելէն ետքը, նոյն նամակները յառաջ չըերած, այս նամակներուն բնագրին անվիճելի հեղինակութիւն մը տալ ուզելով, այսպէս կը խօսի. “Ո-նի- դո- +եւ հրով վի-յո-նի-ն ա-ս- ո- ա-ե-ւ լի-նի-ն ի մա-րե-նէ ա-ն-ո-ի յի-շ-տ-ո-ի-ց՝ ո- ե-ն յՈ-ր-ն-ա-յ +-- շ-+ի, ո- յ-ա-յ-ն-մ ժ-ա-մ-ա-ն-ի-ի ս-ա-յ-ն վ-յ-ը ի-ա-յ-ը ո- բ-+ յ-ո-ն- նի-ն-ն ն-ո-ր-ո-, ա-ն-դ ի տ-ո-ր-ե-ս- ո- ի-ա-յ-ի-ն ա-ն-դ, ո- ն է ո- հ-ր-ե-ւ ի ն-ո-ր- ա-ն-ա-յ-ն ի-ն-ւ ո- մ-ա-ն-դ-ա-մ հ-ո-ր-ե-ց- յ-ո-ր-ո-ց ա-ն-ո-ի մ-ի-ն-ւ- ս-Ա-բ-ք-ո-ր: ... Բ-ա-յ-ց չ-ի-+ ի-ն-ւ ո- բ-ի-ե-ւ լ-ե-ւ շ-ն-յ-ն ն-ո-ր-ն-ն-՝ ո- ը-ր ա-ն-ե-ւ է մ-ը ի ա-ն-ե- ա-ն-ո-ի դ-ի-+ ա-ն-ի-ն. ո- ա-ն-ի-ն օ-ը-ն-ա-ի շ-յ-ը բ-ա-ն-ի-ց ո- մ-ի- ն-ե-ւ է-ն յ-ա-ս-ր-ո-ց լ-ե-լ-է<sup>1</sup>:” Այս վկայութեան

<sup>1</sup> Ἔχεις καὶ τούτων ἀνάγραπτων τὴν μαρτυρίαν, ἐκ τῶν κατὰ Ἐδεσσαν τοτηνικαῦτα βασιλευομένην πόλιν γραμματοφυλακείων ληφθεῖσαν. Ἐν γοῦν τοῖς αὐτόθι δημοσίοις χάρταις, τοῖς τὰ παλαιὰ καὶ τὰ ἀμφὶ τὸν Ἀγβαρον πραγμέντα περιέχουσι, καὶ ταῦτα εἰσέτι καὶ νῦν ἐξ ἐκείνου πεφυλαγμένα εὕροηται. Οὐδὲν δὲ οἶον καὶ αὐτῶν

վրայ յեցեալ՝ ընդհանուր կարծիքն է, թէ Եւսեբիոս Եդեսիայի դիւաններուն մէջ գտած է այս յիշատակարանը՝ զոր յառաջ բերած է Եւիւր Պատմութեան մէջ, Եւ որուն վրայ քիչ մը ետքը աւելի ընդարձակ պիտի խօսինք։ Միայն վիճաբանութիւն կը մղուի գիտնալու համար թէ ուղղակի ի՞նքն առած է, թէ միջնորդի մը ձեռօք. ասորերէն բնագիրը ի՞նքը թարգմանած է, թէ ուրիշի մը թարգմանել տուած է<sup>1</sup>։ Բայց ոչ ոք կը տարակուսի թէ այս խնդրական գրուածքն իրօք դիւաններէն առնուած ըլլայ։ Արդ այս եղբակացութիւնը շատ անհիմն կ'երեւայ, կամ լաւ Եւս ըսելու համար՝ բոլորովին անընդունելի է։ Եւսեբիոսի ակնարկած ասորերէն յիշատակարանն՝ զոր իւր ձեռքն ունէր, կամ ասորերէն բնագրով Եւ կամ աւելի՝ յունարէն թարգմանուած, հետեւեալ վերջաբանութիւնը կը կրէր. «Եւ որպէս սովորութիւն է ի թագաւորութեանն Արդարու թագաւորի Եւ յայլ ամենայն թագաւորութիւնս, զի զամենայն ինչ զոր հրամայէ թագաւորն Եւ զամենայն ինչ որ միանգամ խօսեալ լիցի առաջի նոցա, գրեսցի եւ դնիցի ի տունս յիշատակաց (Այօօձ Ա. 2). այնպէս Եւ Լաբուբնա, որդի Սենեկայ, որդի

ἐπακοῦσαι τῶν ἐπιστολῶν, ἀπὸ τῶν ἀρχείων ἡμῖν ἀγαληφθεισῶν, καὶ τόνδε αὐτοῖς ὁγμασιν ἐξ τὴς Σύρων φωνῆς μεταβληθεισῶν τὸν τοόπον. (Եւս. Եկ. Պատմ. Ա. Ժ. Գ.)

<sup>1</sup> Հակածառութեան այս կետերուն վրայ Եւ Եւսեբիոսի գործածած աղբւրներու վերաբերեալ խնդիրներու համար տես *Séraphont* (Tixeront) քահանային գրած սքանչելի գիրքը. Les origines de l'église d'Edesse et la légende d'Abgar, Paris, 1888, էջ՝ 82 Եւ յաջորդք։

ԱԲՀԱԴՐԱՅ, ոպիր (յիշա) թագաւորի, գրեաց զամենայն (գործո) ԱԴԴԻ<sup>1</sup> առաքելոյ, ի սկզբանէ մինչեւ ցկատարած. Եւ Հանան՝ քարտուղար (յաճախ), ատենադպիր<sup>2</sup> (յաճախ) թագաւորի, ձեռնագիր արկեալ ինքնին, եղ զնոսին ի տան յիշատակաց (քարտիսից) թագաւորաց, ուր դնին մատեանք (հրամանք) եւ օրէնք, եւ ուր պահին հաստատութեամբ եւ առանց արհամարհանաց եւ որ ինչ գրի ի մէջ այնոցիկ որ գնեն եւ վաճառենն<sup>3</sup>:

Այս բանաձեւը՝ որ Քրիստոսի թուականէն գրեթէ երեքհարիւր տարի ետքը գրուած է, մի միայն դիտում ունի՝ յիշատակարանը մինչեւ ԱԲԴԱՐԻՆ ժամանակակից ականատես վկաներով հաստատուած՝ ընդունել տալու: Ուրիշ արժէք չունի, բայց եթէ պայծառ ցուցընելու եւսերի-

<sup>1</sup> Addai, ս, յ ԱԴԴԻ, ԱԲԴԱՐԸ բժշկելու համար յԵղեսիա առաքուած՝ աշակերտին ասորական անունը՝ Եւսերիոս եւ յունական զրոյցը փոխեցին ի Թագդէոս Թածճաւոս ս, լ Փոփոխակի երկու ձեւերն ալ պիտի գործածենք, ըստ աղբիւրին: Մ. Խորենացի Եւսերիոսին կը հետեւի:

<sup>2</sup> Դիւվալ ասորերէն յաճախ յաճախ կը թարգմանէ Երրուեւլ + ապաւուրուր (իսկ հայերէնը՝ հաւարէնը)

եւ յաճախ Երրուեւլ պաշտօնեայ+ (Hist. d'Edesse, էջ՝ 83, 130) բայց Եղեսիայի ժամանակագրութիւնը կը սորվեցընէ թէ յաճախները՝ դիւաններու վերակացուներ էին: Տես էջ 100, Ծն. 3:

<sup>3</sup> The doctrine of Addai, with english translation and notes, by G. Phillips, London, 1876, p. 21 et 50 Հման. Cureton, Ancient Syriac documents relative to the earliest establishment of Cristianity in Edessa, London 1864, p. 22 et 23. — Հեղինակին վերոյիշեալ զաղու. վկայութիւնը գրեթէ բառական թարգմանեցինք, իստորելով ին թարգմանութենէն ինչ ինչ բառերու նկատմամբ, զոր տես. Թուղթ Աբգարու, յեղեալ յասորւոյն ի ձեռն Ս. Թարգմանչաց, Աննետ. 1868, էջ 51: — Ժ. Թ.:

ոսի Ենթագրած աղբիւրին՝ ստագիր նկարագիր  
մ'ունենալը, եւ Եդեսիայի դիւաններուն մէջ  
գտնուելու իմաստն՝ ամենեւին չի բովանդակեր  
իւր մէջը. մանաւանդ թէ հակառակ եզրակա-  
ցութիւն պէտք էր հանել: Բայց, ուրիշ կողմանէ,  
յայտնի չէ թէ քննադատութենէ զուրկ ժա-  
մանակի մը մէջ, Եւսեբիոս՝ որ պատմուած իրո-  
ղութեանց իրականութեան կը հաւատար, պէտք  
էր բանաձեւին ըսածները բառական իմաստով  
առնուլ: Իւր ձեռքն ունեցած յիշատակարանն  
իրեն համար դիւանագրութիւն մըն էր, եւ  
կրնար ըսել ամենայն բարեխղճութեամբ թէ  
Եդեսիայի դիւաններէն հանած էր, մանաւանդ  
գործածելով՝ ըստ բաւականի անորոշ<sup>1</sup> բառեր,  
որոնց նշանակութեան վրայ դեռ գիտնականք  
միաբան չեն: Այս պատճառաւ չենք ուզեր Ե-  
դեսիայի հին դիւաններուն գոյութիւնը բացար-  
ձակապէս մերժել, թէպէտ այս գոյութիւնը շատ  
առեղծուածական<sup>2</sup> դարձած է. բայց մեր կար-  
ծիքն է թէ Եւսեբիոս անկէ առած չէ, այլ  
բոլոր գիտցածը՝ իւր յիշատակարանին ստորեւը  
գրուած բանաձեւէն դիտէ<sup>3</sup>:

<sup>1</sup> Tixeront. Նոյն տեղը, էջ՝ 85, Ծանօթ. 4:

<sup>2</sup> Hallier. Untersuchungen über die edessenische Chronik mit dem syrischen Text und einer Uebersetzung, 1892, էջ 50. Ծանօթութիւն (ի Texte und Untersuchungen Գերհարթի եւ Հառնաքի IX, 1:)

<sup>3</sup> Տիքսերոն քահանան իսկ կը կարծէ թէ այս յիշատակարանին նկատմամբ Եւսեբիոսի տուած տեղեկութիւններն՝ ... Առաջի Առաջապետական ստորոտը գրուած նախադասութեան մէջ ամփոփուած են. (Նոյն տեղ էջ 89, Ծ. 3) սակայն եւ այնպէս կը Հաստատէ նոյն մատենագիրը թէ այս գրուածքը հանուած էր Եդեսիայի դիւաններէն, և թէ սցս կէտը ամենեւին դժուարութիւն, չի պատճա-

Զգտանք ուրեմն Եւսեբիոսի կոչած վկայութեան մէջ այն՝ ինչ որ կը հրաւիրէր զմել Մովսէս որ փնտռենք, այսինքն “այն ապացոյցը թէ Եղեսիայի դիւաններուն մէջ յիշատակուած էին մեր առաջին հայ թագաւորներուն գործերը մինչեւ Աբգար, եւ Աբգարէն մինչեւ Երուանդ:” Բաց աստի այս յիշատակարաններու համար Ա. Խորենացւոյ անձնական վկայութիւնը՝ բոլոր իւր ոյժը կը կորսնցընէ. վասն զի իւր Պատմութեան թուականը յայտնի է, եւ իւր “Եղեսիայի դիւաններու ծովուն վրայէն նաւագնացութիւնը”, որուն վրայօք պիտի խօսի իւր գրքին վերջին գլուխներէն մէկուն մէջ<sup>1</sup>, երեւակայական ճանապարհորդութեան կարգը դասուելու ամէն իրաւունք ունի: Անտարակոյս, Սինոպի դիւաններուն՝ Եղեսիայի դիւաններուն

---

ռեր (էջ 85): Աւերջաբանն իսկ կազմուած կ'երեւայ բանաձեւի մը վրայէն, որուն շատ օրինակներ կը մատակարարէն եղեսեան յիշատակարանները: Այսպէս Եդեսէիայի ժամանակաշրջան մէջ՝ Քրիստոսէ եացը 201ին տեղի ունեցած ողողումն այս բառերով կը վերջանայ. “Մարիհար որդի Շէմէշի, եւ Քայումա, որդի Մէգէրտատայ, դպիրք (լիք) Եղեսիայ, Աբգար թագաւորին հրամանաւը՝ եղած դէպքին նկատմամբ տեղեկութիւն մը դրեցին. Բարդին եւ Բուլիդ, որ Եղեսիայ դիւաններուն (Հօլո; լ) վերակացուներն էին, տեղեկութիւնն առին եւ իրը դիւանադպիրք (լիքակ) քաղքին դիւաններուն մէջ դրին,” (Hallier, Նոյն տեղ, էջ 88 եւ 147): “Նոյնպէս Գործ + Շաբաթէւէ՝ որ Հուրտապետութեան ըստ բաւականի կը նմանի, վերջը կը կարդանք. “Այս Գործերը դրեցի թղթի վրայ (լուսութ), եւ Մարինոս եւ Անաստուլոս, նոտարք (Թօնութառապատճեն) exceptores, չչինըπτωρ) եւ դիւաններուն (լութէնապատճեն) մէջ դրինք, հոն ուր գրուած են թագաւորին թղթերը (լուսութ) (Cureton, Ancient Syriae documents, էջ լու 61): Այս յիշատակուածներուն մէջ զուտ գրական բանաձեւէն զատ ուրիշ բան մը նշմարել շատ գժուարին է:

<sup>1</sup> “Թեթեւակի ընդ խորս դիւանին նաւեալլ Ա. Խորենացի, Գ. ԿԴ:

Վրայ աւելնալուն իրողութեան մէջ ամենեւին պատմական ճշմարտութիւն չկայ: Այս դէպքը՝ որ անծանօթ է ամէն ուրիշ մատենագիրներու, ըստ Մ. Խորենացւոյ (Բ. Ա. Հ.) կատարուեցաւ երբ Հռոմայեցիք Երուանդէն Եղեսիան առնելէն ետքը, կարգ մը փոփոխութիւններու ենթարկեցին այս քաղաքը: Արդ, ըստ Մովսիսի ժամանակագրութեան, Երուանդ 20 տարի թագաւորեց՝ Քրիստոսի թուականէն ետքը իբր 64—84ին, եւ Հռոմայեցիք ասկէ դար մը ետքը տիրեցին Եղեսիա քաղաքին. դեռ այս քաղաքը մինչեւ 216 իւր յատուկ թագաւորներն ունեցաւ: Ուրեմն հոս ժամանակագրութեան շօշափելի (flagrant) վրիպակ մը կայ: Իսկ Մծբնայ գիւաններուն՝ Եղեսիա փոխագրուելուն վրայ ուրիշ տեղ պիտի խօսինք:

Այս գլխուն ընթացքին հետեւելով եւ դէպ ի վեր ելելով կը հասնինք Յուլիոս Ափրիկանոսին եւ իւր երկու երաշխաւորներուն՝ Յովսեպոսին եւ Հիպողիտեայ: Յուլիոս Ափրիկանոս՝ Հայոց թագաւորաց նկատմամբ իւր տեղեկութիւններն առած է “Եղեսիայի գիւաններու յիշատակարաններէ” (բառ առ բառ՝ +արտէնէրէ): Արդ Մ. Խորենացի հոսած վկայութենէն փոխառեալ բացատրութիւն մը կը գործածէ “ի քարտէսս”<sup>1</sup> որ գտանէին

<sup>1</sup> Եւսեբիոս գրած էր, Ἐν τοῖς αὐτόθι δημίοσίοις χάρταις, αսորին թարգմանեց. **Խ** Յօα Λ], **Խ** ավագ զոր եւ հայը բառ առ բառ թարգմանեց. **Է** +արտէնէրէ իշխան անդ: Զի կրնարտարակուսուիլթէ Մ. Խորենացւոյ է +արտէնէրէ բառն անկէ ծագում առած շրջայ:

Եղեսիա : Հայ մատենագիրն ունէր արդէն  
ուրեմն իւր աշաց առջեւ այս հատուածն, զոր  
ետքէն գլխուն վերջը պիտի կոչէ եւ պիտի պարզէ:  
Զկայ բան մը որ աւելի լաւ արդարացընէ մեր  
վերագոյն ըսածը, այսինքն թէ՝ Մ. Խորենացի  
ամէն բանէ յառաջ Եղեսիայի դիւաններուն  
հեղինակութեան կոչում կ'ընէ: Իւր Պատմութեան  
ստուգապատում ըլլալն երաշխաւորեալ էր  
մինչեւ հիմայ Մար Աբասին՝ Կինուէի դիւան-  
ներէն ըրած քաղուածոյքով: Հիմայ Յուլիոս  
Ափրիկանոսին՝ Եղեսիայի դիւաններէն ըրած  
փոխառութեանց վրայ կը յենու<sup>1</sup>: Երկու հաս-  
տատականներն ալ՝ ինչպէս կ'ըսուի, Քրիստո-  
նեան, «ճէ յատկութիւններ են: Մեր ուսումնասի-  
րած գլխուն եւ իւր ունեցած դրից Ճշմարիտ  
մեկնութիւնն այս է. գրքին շարակարգութեան  
մէջ կը համապատասխանէ Ա. գրքին՝ Թ. գլխուն,  
որուն մէջ կը պատմուի Մար Աբաս Կատինայի  
զարմանալի պատմութիւնը:

Մովսէս Խորենացի՝ Ափրիկանոսի անձն Եւ-  
սեբիոսի գրուածներէն կը ճանչնայ: Եհեղէցական  
պատմութեան առաջին գրքին մէջ, որմէ՝ քիչ  
մ'ետքը պիտի տեսնենք թէ ինչ ընդարձակ փոխ-  
առութիւններ կ'ընէ Խորենացի, Ափրիկանոսի  
անունն երեք անգամ կը յիշատակուի, եւ իւր

<sup>1</sup> Ափրիկանոսին՝ այսինքն Եղեսիայի դիւաններուն  
երաշխաւորութիւնը՝ մինչեւ Երուանդ կը հասնի (ա. էջ՝ 10  
ծանօթ 1) Երուանդէն ետքը պիտի ունենանք «Ուղիւալին  
(Ողիւմալին) քուրմ Հանւոյ, գրող մէհենական պատմու-  
թեանց», (Մ. Խորեն. Բ. Խը) երաշխաւորութիւնը, որ  
շատ մօտուստ կը յիշեցընէ Սինոպի «պատմութիւնք մէհե-  
նաց»ը:

մէկ նամակն՝ որ ամբողջովին յառաջ բերուածէ, երկայն գլուխ մը կը կազմէ (Ա. Է.)։ քիչ մ'ետքը (Զ. ԼԱ) իւր Ժամանակի բանն եւ հինգ գրքերու բաժնուած ըլլալը կը յիշատակուի։ Այս վերջին մանրամասնութիւնն Եւսեբիսի Ժամանակի բանն<sup>1</sup> մէջ ալ կը գտնուի։ Բայց Յուլիոս Ափրիկանոսին գրքին համար, կը նախը ըսել թէ Մովսէս երբեք գործածած չէ<sup>2</sup>։ Իրեն համար բաւական էր գիտնալը թէ ինչպիսի հեղինակութիւն ունի այս անունը։

Յովսեպոս եւ Հիպողիտէս յիշատակուածն իւր Ափրիկանոսի օգնական վկաներ։ Առաջինը՝ քանի մը յաջորդ գլուխներու համար, իւրօք իւր աղբիւր պիտի գործածուի։ Կը խոստավանինք թէ երկրորդին համար՝ որուն անունը հոս շատ զարմանալի ձեւով<sup>3</sup> կը ներկայանայ, բան մը չենք կրնար ըսել։ Հիպողիտէս թէպէտ Ժամանակի բանն<sup>4</sup> մը կազմած էր, բայց կ'երեւայ թէ Արեւելք ծանօթ չէր։ Գուտշմիդ աւելի հակամէտ կ'երեւայ կարծելու թէ դա-

<sup>1</sup> Հրատարակ. Աւգեր, Ա. Էջ՝ 156։

<sup>2</sup> Այս խնդիրը (thèse) ապացուցանելը՝ կարելիէն աւելի տեղ կը գրաւէ հոս։ Բայց ուրիշ անդամ՝ Մ. Խորենացւոյ՝ Յովսեպոս պատմագրէն ըրած փոխառութիւններն ուսումնասիրած ատեն կը գառնանք այս խնդրին։ Քանի մը տարի յառաջ Պր. Բառւմգարդէնի (Գլիտոյից գիրք, Zeitsch. der Morg. Gesellsch, Հատ. 40, Էջ՝ 506 եւ յաջորդք) գիտնական եւ հանճարեղ պատճառաբանութենէն հրապուրուած՝ կարծեցինք որ Մ. Խորենացի ուղղակի գործածած է Ափրիկանոսը. (M. de Khoren et les généalogies patriarchales, Էջ՝ 19) Բայց բնագրին վրայ ըրած մեր նորագոյն քննութիւնները փոխեցին մեր կարծիքը։

<sup>3</sup> Հիւպողիտայ սեռական է. արդեօք քիչ մը ետքը Մանուկի համար մեր ըսելիքին իւր սխալ նմանութիւն մըն է։

<sup>4</sup> Gelzer, Sextus Julius Africanus, II, p. 1 – 23.

Նիէլի<sup>1</sup> գրոց ԱՇԽԱ-ՌԵԱՆ վրայ է խնդիրը։ Կարճ  
ըսենք. որոշ բան մը չենք դիտեր այս մասին։  
Հայոց Պատմո-ՌԵԱՆ Բ. գրոց ԺՐՈՒ գլխուն  
վրայ մեր դիտողութեանց վերջ չտուած, կ'ու-  
զենք մասնական կէտ մըն ալ յիշատակել,  
որ սակայն մեր խուզարկութեանց համար շատ  
կարեւոր է։ Առվսիսի բնագրին մէջ կը կարդանք.  
“Եդեսիա՝ որ է Ուռհայ։” Այս վերջինս Եդե-  
սիայի ասորերէն (աօ;օ) անունն է, եւ շատ մը  
հայ մատենագիրներ ըստ բաւականի յաճախ կը  
գործածեն։ Ի բաց առեալ յիշատակարանի<sup>2</sup> մը  
տիտղոսը, զոր Ա. Խորենացի յառաջ կը բերէ,  
եւ Աբգարի պատմութեան երկու մեծ աղբիւր-  
ներէն մէկը կը կաղմէ, երբեք այս երկու անուն-  
ներն այսպէս իրարու մելձեցած գործածուիլը  
չենք յիշեր։ Այս յիշատակարանով պիտի զբա-  
զինք այժմ։

## Բ.

Երուխմայի (Ղարուխմայի) գիրքը։

Երեսունուվեցերորդ գլխոյն վերջը՝ Սա-  
նատրկոյ մաշն յիշելէն ետքը, Առվսէս Խորե-  
նացւոյ բնագիրն այս հետեւեալ խօսքն ունի.  
“Ղէր-բնայ ուրէ Ակւուրբայ դուրէ հրեաց շամե-  
նայն ժործու, որ ինչ յաս-ը Աբդուրու է Սահա-

<sup>1</sup> Ա. Խորենացւոյ հայերէն պատմութեան արժանա-  
հաւատութեան վրայ, (Լայպցիգի՝ գիտութեանց թագ. սաք-  
սոն. ընկերութեան տեղեկագրութեանց մէջ։ Փիլիսոփ.  
պատմական Դաս. 1876) էջ՝ 24. (Մանր գրութիւնք,  
III, 308):

<sup>2</sup> Թուղթ Աբգարու, Թագաւորի Եդեսեայ քաղաքի՝  
որ է յասորի լեզու Ուռհայ, որդւոյ Մանովայ։

տըրին, ե- ե՞ է դէ-անին յԵՇԵՒԼՅԱՆ : Այս խօսքին նշանակութիւնն երբեք սխալ չըմբռնուեցաւ. ցոյց կու տայ նոր աղբիւր մը՝ որմէ Ա. Խորենացի կը յայտնէ թէ Աբգարու եւ Սանատրկոյ բար պատմութիւնն առած ըլլայ : Եդեսիայի դիւաններէն կու գայ, բայց այլ եւս Յուլիոս Ափրիկանոսի՝ որուն փոխանակած է Աբրուբնա, յիշատակութիւնը չ'ըլլար :

Աբրուբնա երկայն ատեն անծանօթ անձ մը մնացած է: 1731ին՝ Հայոց Պատմութեան առաջին թարգմանիչներն ու մեկնիչները՝ Վուիլեամ եւ Գէորգ Հուիստըն՝ Եղբարք, Հրապարակաւ բաղձանք կը յայտնէին այնպիսի մատենագրի մը վրայօք՝ որուն վկայութիւնը կրնար այնպիսի մեծ կարեւորութիւն ունենալ, աւելի տեղեկութիւններ ստանալու<sup>1</sup>: Ա. Լանգլուայ 1867ին Հրատարակած “Ժողովածոք Հայ պատմագրաց” (Collection des historiens de l’Arménie) Երկին առաջին հատորին մէջ դեռ կ’ըսէր թէ Աբրուբնա “մատենագիր մըն է, որուն գիրքը կորսուած է, եւ որմէ Ա. Խորենացի՝ Աբգարու եւ Սանատրկոյ թագաւորութեանց վերաբերեալ քանի մը գլուխներ փոխ առած է<sup>2</sup>”: Սակայն նոյն հատորին մէջ՝ քանի մը հարիւր էջ ետքը չկը հրատարակէ աւել-

<sup>1</sup> Utinam de hoc scriptore plura sciremus, ex eius fide atque autoritate historia Abgari pendet. “Երանի թէ այս պատմագրին վրայօք՝ որուն հաւատարմութենէն եւ Ճոխութենէն կախում ունի Աբգարու պատմութիւնը, շատ բան գիտնայինք..” (Mosis Chorenensis Historiae armeniaceae libri III, էջ՝ 146:)

<sup>2</sup> Ա. Հատ, էջ 193, Ծ. 3,

ըուբնա Եղեսիացի<sup>1</sup> անուամբ՝ “ԱՅՆ Ա-  
ԹԱՐՔԵԿԱՔ + ԱՐԱՊՈՒՐԵԼԵԱՆ պատմութեան մը, Պարէսէ էայ-  
սէրական մատենադարանին միահ էւ անոնիո յետադրէն  
վրայէն առաջին անգամ Ռաբիմանուած<sup>1</sup> Յ. Ռ. Էմինի  
խնամօք։ Այս յիշատակարանին առջեւը Լանգ-  
լուայի կողմանէ՝ ըստ բաւականի խառնակ նե-  
րածութիւն մը կայ, լի վերապահութիւններով  
եւ Ենթագրութիւններով, ուր հրատարակիչը  
իւր մեծապէս նեղ իյնալը կը մատնէ։ Համա-  
ռօտ ըսելով, եթէ ըստ իւր կարծեաց այս գործին  
քանի մը մասերը կրնային գրուած ըլլալ Լերուբ-  
նայէն՝ որ առաջին դարուն Բէջ Աբգարու եւ Սա-  
նատրկոյ պատմութիւնը գրած է, ընդմիջարկեալ  
մասերը գուրս հանելով՝ այս գործն կրած էր  
մեծապէս փոփոխութիւններ, “որոնք Մ. Խորենա-  
ցւոյ եւ կայսերական մատենագարանին Վկայա-  
բանութեան բնագիրներն իրարու համեմատելով՝  
շատ գիւրաւ կրնային ճանչուիլ<sup>1</sup>։ Վենետիկի  
գիտնական Միսիթարեան մը՝ Հ. Պարսնեան, մա-  
տենագարանին հայ ձեռագրաց ցուցակը կազմելու  
պաշտօնն ունենալով՝ քանի մը տարի յառաջ  
միտ գրած էր այս բնագրին եւ “վայրկեան մը  
Լերուբնայի գործն գտած ըլլալու յոյսն ունե-  
ցած էր,։ Յայտնի կը տեսնուի թէ Լանգլուայ  
շատ գրական հաստատականներով ինք զինքը  
խաղըի մէջ բանել տալ շ'ուղեր։ Իսկ Մ. Խո-  
րենացւոյ աղբերաց քննութեան նկատմամբ այս  
գիւտին կարեւորութեան եւ ոչ խօսքը կ'ընէ։

<sup>1</sup> Ժողով. Հայ Պատմագրաց, էջ՝ 313—331. Դժբախ-  
տարար թարգմանութիւնը թերակատար է։

Ապահով այս եղանակաւ մէջ տեղ հանուած գիրքը՝ Ա. Խորենացւոյիւր առջեւնունեցած Վերուբնան էր։ Բայց Լանգլուայ խնդրին վիճակին տեղեակ չէր։ Իրօք ալ այս յիշատակարանին նշանաւոր մէկ մասը սկզբնագիր ասորական բնագրին մէջ հրատարակուած էր։ 1848էն սկսեալ Կէօրտըն (Cureton) Ա. Աթանասայ կացըրդից Ճառերուն<sup>1</sup> հրատարակութեան յառաջաբանին մէջ կը ծանուցանէր, թէ Բրիտիշ Առողջումի ասորական ձեռագրաց մէջ գտած է մէծագոյն մասը Արգարու դարձին վերաբերեալ յիշատակարանին՝ զոր Եւսեբիոս իրր Եղեսից դիւաններուն մէջ պահուած յառաջ կը բերէ<sup>2</sup>։ Բնագիրն արդէն օրինակուած էր, եւ գիտնական անգղիացին՝ առանց որոշ ժամանակը հաստատել կարենալու, հրատարակել կը խոստանար։ Միւս կողմանէ՝ Հայր Ա. Ալիշան՝ որ Հայերէնի ուսմանց այնչափ ծառայութիւններ մատուցած է, 1852ին Պարիսի կայսերական մատենադարանին մէջ գտած եւ օրինակած էր, մանր տետրակ մը՝ որ թէպէտ հեղինակին անուան մէջ փոքրիկ տարբերութիւն մ'ունէր, սակայն Ճանչցաւ թէ Ա. Խորենացւոյ յիշած Վերուբնայի գործն է։ Դժբախտաբար երկու գիտնականներն տասնուհինդ տարւոյ չափ պահեցին իրենց ընդօրինակութիւններն իրենց գրատետրներուն մէջ։ Կիւրտընի անկատար բնագիրը՝ հա-

<sup>1</sup> The festal letters of Athanasius, edited by W. Cureton, London, 1848. Էջ՝ իգ, ծանօթ։

<sup>2</sup> Տես էջ՝ 11, ծան. 1։

զիւ իւր մահուանէն ետքը Ա. Արայտի<sup>1</sup> ձեռօք  
հրատարակուեցաւ՝ անգղիական թարգմանու-  
թեամբ մը 1864ին, ուրեմն Լանդլուայի յա-  
ռաջարանէն եւ Յ. Ռ. Էմինի թարգմանու-  
թենէն Յ տարի յառաջ, եւ ասոնք տեղեկու-  
թիւն չունէին։ Իսկ Հ. Վ. Ալիշան սպասեց  
մինչեւ 1868, որ տարին՝ երկու ընդհատ պրակ-  
ներով հրատարակեց թանկագին տետրակին  
հայերէն բնագիրն<sup>2</sup> ու գաղղիերէն նոր թարգ-  
մանութիւն մը<sup>3</sup>։

Եւսեբիոսի՝ ինչպէսկը կարծուի, գործածած  
յիշատակարանին երկու բնագիր ունինք հիմայ  
ուրեմն. սկզբնագիր ասորերէնն՝ որուն սկիզբը  
պակաս է, եւ ամբողջական գործին հայերէն  
թարգմանութիւնը։ Այս բնագիրներուն իւրա-  
քանչիւրը զատ բնաբան ունի, զոր պիտի գործ-  
ածենք իրարմէ զանազանելու համար, ասորերէն՝  
“Արդապետութիւն Ադեկի, (Ա, Յ, ԽօնքՃա),  
իսկ հայերէն՝ “Թուղթ Աբգարու, : Հեղինակին  
բուն անունը՝ այլեւայլ քննադատութիւններով  
հաստատուած է, Վարուբնա (ԽօնքՃ)՝<sup>4</sup>։ “Ա-

<sup>1</sup> Ancient Syriac documents, etc., ի մէջ, London, 1864. էջ ա- էջ եւ 6—23։

<sup>2</sup> Լաբուրնեայ թուղթ Աբգարու, Աննետիկ, 1868։

<sup>3</sup> Lettre d'Abgar ou Histoire de la conversion des Édesséens par Laboubnia, écrivain contemporain des apôtres, traduite sur la version arménienne du Ve siècle, Venise, 1868.

<sup>4</sup> Թուղթ Աբգարու (տպ. Երուսաղէմի), էջ՝ 59, Վըրուբնիա, էջ՝ 51 (տպ. Աննետիկի), Վարուբնիա, էջ՝ 19 (Անն.) եւ Պուրուբնա էջ՝ 15 (Երուս.) վարիանաներով, որ ասորերէն սկզբնագրին մէջ ձայնաւոր գիր չգտնուելով  
կը մէկնուի։ Տոլուած բնագիրներու մէջ չգտանք՝ Հ. Վ.  
Ալիշանի հնարած Լաբուբնիա ձեւը։

ըուբնան ձեւը, զոր Ա. Խորենացւոյ հետեւելով  
մինչեւ հիմայ գործածեցինք, անտարակցոս օրի-  
նակողի մը սխալն է, որ կը մեկնուի հայերէն  
այբբենարանին մէջ գրերու նմանութեամբը՝  
Ղերութնա, Ղարութնա:

Երկու հրատարակիչներն՝ ինչպէս կը  
սպասուէր, իրենց հրատարակութիւնները ճռ-  
խացուցին գիտնական եւ հետաքրքրական ծա-  
նօթութիւններով, որոնք շատ մը մութ կէտերու  
լուսաւորութեան նպաստեցին, բայց Լաբուբնայի  
գրքին եւ Հայոց Պատմութեան Ա. Խորենացւոյ՝ որ  
մինչեւ նոյն ատեն անոր վրայ խօսող առաջին  
եւ միակ մատենագիրն է, իրարու ունեցած  
աղերսին խնդիրն մութի մէջ թողուցին։ Ամե-  
նեւին չհարցուցին իրենք իրենց թէ նորագիւտ  
յիշատակարանը Մովսէսին ըրած ակնարկու-  
թեան ինչ աստիճան կը համապատասխանէր։  
Գլխաւորաբար մեկնելու չջանացին, թէ ինչու  
Ա. Խորենացւոյն ըսածին հակառակ, Լաբուբնա  
չի մեկներ Արդարու թագաւորութեան բոլոր  
դէպքերը, եւ ինչու Սանատրուկ թագաւորին  
նկատմամբ բոլորովին լուռ կը մնայ, եւ անունն  
անդամ չի յիշեր։ Զարմանալի բան. Երուսա-  
ղէմ՝ Ա. Յակոբայ Հայոց վանքին մէջ յարու-  
ցուեցաւ այս խնդիրը։ Նոյն 1868 տարին Ե-  
րուսաղէմի պատրիարքարանին մամուլներէն ելաւ  
պատրիարքական մատենադարանին ձեռագրին  
վրայէն, Լաբուբնայի գրոց երկրորդ տպագրու-  
թիւն մը<sup>1</sup>։ Հրատարակողը՝ անանուն միաբան

<sup>1</sup> Վերուբնա Եղեսացի։ Թուղթ Արդարու թա-

մը, ոչ Ավուրտընի ձեռօք Հրատարակուած ասուրերէն բնագրեն լուր ունի եւ ոչ Հ. Ավշանի երկասիրութենէն։ Միայն Յ. Ռ. Էմինի՝ Լանգլուայի Ժողովածոյքին մէջ Թարգմանութիւնը հասած էր իւր ձեռքը։ Բայց ամենայն յստակութեամբ տեսաւ առաջարկուելի խնդիրը, եւ այնպիսի պարզամիտ եւ յատուկ լուծում մը տուաւ, որ Հարկ կը համարինք իւր յառաջաբանին սկիզբը յառաջ բերել. ահա թէ ինչ կ'ըսէ։

“Ի շարո պատմագրաց դրո յիշատակէ Մովսէս Խորենացի ի պատմութեան իւրում, գտանի եւ Ղերուբնա որդի Ափշադարայ դպրի։ Այս Ղերուբնա Ասորի դոլով ազգաւ՝ էր դիւանագիր արքային (Հայոց) Աբգարու որպէս եւ Հայր իւր։ (Եւ) Ղերուբնա գրեաց, առէ Խորենացի, զամենայն դործո որ ինչ յաւուրո Աբգարու եւ Սանատրկոյ (Եղեն), եւ եղ ի դիւանին Եղեսիայ,,։ Արդ յայտ իմն է թէ ոտ ինքն պատմագիրն մեր ծերունի ի նմանէ առեալ գրեաց ղերկուց թագաւորացն մերոց յիշատակէլոց զգործո, որոց արձանագրութիւնք պահեալ կային մինչեւ ցաւուրս իւր ի դիւանին Եղեսիայ, այն է մինչեւ ցհինդերոդ դար։

Այսր դործոյ (Ասորի պատմագրիս) կորուսեալ Համարի ցարդ բնագիրն ասորական, եւ ոչ ոք այլ յազդային եւ յօտարազդի պատմաբանից յիշատակէ զանուն նորա, բաց ի միոյ միայնոյ Խորենացւոյն։ Սակայն են ամբ երեք յորմէ հետէ գտաւ ի գրքատան որբոյ Աթոռոյն

---

գտուորի Հայոց, եւ քարոզութիւն որբոյն թագէի առաքեց, Երուսաղէմ, 1868։ — Հրատարակողը՝ Մ. Խորենացւոյ հետեւելով կը փոխէ իւր ձեռագրին մէջ գտնուած հեղինակին Լարուբնա ուղիղ ձգւը։

ի միում ճառընտրի հասուած մի բանից՝ որոց  
վերադիրն է . “Թուղթ Արգարու թագաւորին  
Եղեսիոյ քաղաքի՝ որ թարգմանի յԱսորի լեզու  
Ուռհայ , որդւոյ Մանովայ , : Յորում պատմի  
Հաւատան Արգարու ի Քրիստոս , թղթել նորա  
առ նա եւ ընդունել զպատասխանին , գալուստ  
Թաղեի առաքելոյ յետ համբառնալոյ Փրկչին՝  
առ Արգար ի Հայո (?) , քարոզութիւնք նորա ,  
եւ այլն : Եւ ի վախճան բանիցն առէ . “Ղաբուքնա  
(Ղերուքնա) որդի Արդաշարայ դպրի թագաւորին  
դրեաց զամենայն ինչ զոր միանդամ իրք Եղեն  
Աղգեի<sup>1</sup> առաքելոյ ի սկզբանէ մինչեւ ի կատա-  
րած . . . եւ Եղին ի տան յիշատակաց քար-  
տիսից . . . , ”

Արդ ի համեմատել մեր զայն գործ ընդ  
պատմութեան Մովսեսի քերթողահօր<sup>2</sup> , գտա-  
նեմք՝ ըստ նորին իսկ վկայութեան , հանեալ ի  
նոյն գրոց՝ զոր ինչ պատմէ զթագաւորութենէն  
Արգարու : Իսկ զդուղնաքեաց տարբերութիւնան  
մարթ է ընծայել թարգմանչին : Քանիզի Մով-  
սէս Խորենացի ի բուն իսկ Ասորի բնագրէն քա-  
ղեաց հան որ ինչ պէտք իւրոյ պատմութեան  
էին . իսկ Հայերէն թարգմանութիւնն զորմէ է  
բան մեր , յայլոց է արարեալ յաշակերտակցաց  
նորին , եւ որպէս հաւանեալո եմ Եղնկայ\* կամ  
Յովսեփայ Պաղնացւոյ<sup>3</sup> , որք հրամանաւ որբոյն  
Մեսրոպայ յետ դիւտի Հայկական զրոց տու-  
քեցան յԵղեսիա թարգմանութեան ազագաւ :  
Եւ զի նպատակ թարգմանչացն մերոց ըստ պա-  
հանջելոյ դարուն ոյնորիկ՝ էր յառաջադիմու-

<sup>1</sup> Թաղեսոս :

<sup>2</sup> Քերթողահայր՝ այսինքն Հայր քերթողաց , վե-  
րադիր մը՝ զոր շատ յաճախ կու տան Հայք Մ . Խորենացւոյ :

\* Եղնկայ եւ Լեբուքնայի թարգմանութեան լե-  
զուն : Ժ . Թ . :

<sup>3</sup> Տես Մովսէս Խորենացի , Գ . 60 :

թիւն քրիստոսական հաւատոց, եւ ոչ ուշ այլոց  
մասանց եղին ի թարգմանութեան, բայց եթէ  
դրոց որբոց եւ վարդապետական ուսմանց, վասն  
որոյ եւ որք զԴերուբնայ գիրոն կամեցան հե-  
ղուլ ի հայ, զքարողութիւնան եւեթ ընտրեցին  
հանել ի բան եւ ի գիր հայեցի, համառօտակի  
իմն անցեալ զպատմական անցիցն Աբգարու, որ  
պատճառք եղեն նորա ճշմարիտ հաւատոցն եւ  
երթալոյն առ նա Ա. Թաղեի: Եւ զի կարձու-  
թիւն ժամանակին զոր կացին անդ ի պարա-  
պումն թարգմանութեան՝ Եղնիկ (?) եւ Յովուէփ,  
որք շտապեին իմն դառնալ առ վարդապետան  
իւրեանց եւ անտի ի Բիւզանդիա գիմել, արդել  
եղեն նոցա զամբողջ մատեանն հեղուլ ի մեզ:,,

Այսպէս Երուսաղէմի անանուն հրատա-  
րակիչը լաւ կը հասկընայ ԼԶ. գլխուն վերջին  
նախադասութիւնը, նոյն իսկ նշանակութեան  
վրայ ալ կը շեշտէ: Բայց որովհետեւ “Հայոց  
Պատմութեան” մէջ կը հանդիպի շատ մը պատ-  
մութիւններու, որ ամենեւին նշանակուած չեն  
“Աբգարու թղթին”, մէջ, կը հետեւցընէ —  
այնչափ կը հաւատայ Մ. Խորենացւոյ հեղինա-  
կութեան — թէ մեր ունեցած հայերէն թարգ-  
մանութիւնն թերի է եւ սկզբնագրին բովան-  
դակութիւնն յառաջ չի բերեր: Այս աններելի  
լուծման դէմ ոգորելու համար կանգ առնուն  
անպատեհ կ'ըլլար, վասն զի նոյն իսկ իրողու-  
թիւնները պատասխան կու տան այս լուծ-  
ման: Եթէ Երուսաղէմի հրատարակիչը ճանչցած  
ըլլար միայն Կիւրտընի հրատարակութիւնը՝ որ  
“Ադդէի Վարդապետութեան” միայն կէսը կը  
պարունակէ, կրնար թերեւս ըսել թէ Մ. Խո-

բենացւոյ քանի մը գլուխներու նիւթը՝ պակաս  
(ՀՀրատարակուած) մասին մէջ կը գտնուի:  
Բայց այս վերջին ապաստանարանն ալ ի գերեւ  
կ'ելլէր՝ Պետերսուրդի կայսերական մատենա-  
գարանին մէջ գտնուած ձեռագրի մը գիւտովը,  
որ կը պարունակէ ամբողջական “Առագապե-  
տութեան” ասորի լնա գիրն, եւզոր 1876/ն  
գէորգ Գիլլիպս Հրատարակեց անդղիերէն  
թարգմանութեամբ մը եւ ծանօթութիւններով<sup>1</sup>:  
Ուրեմն Գիլլիպսին Հրատարակութենէն ի վեր  
երկու բնագիրներն ալ՝ ասորերէնն ու Հայե-  
րէնը, ամբողջացած են, եւ մէկը միւսին ճիշդ  
նոյն է, ի բաց առեալ Հայերէնի մէջ գիտմամբ  
եղած քանի մը փոփոխութիւններն, որոնց վրայ  
առիթ պիտի ունենանք անդրադառնալու:

Մինչեւ Հիմայ՝ պէտք ենք խոստովանիլ,  
գիտնական աշխարհի առջեւ շատ մէծ ազմուկ  
հանած էր յան յիշատակարանն՝ որուն պատ-  
մութիւնը կը ծրագրենք: Թէպէտ առանց բա-  
ցառութեան ամէն Հրատարակիչ պատմութեան  
հաւատալիութեան եւ վաւերականութեան ի  
կողմն խօսած են, միշտ ընդմիջարկութեանց  
(յաւելուածական բանահիւսութեանց) նկատ-  
մամբ իրենց դատաստանը չափաւորելով. թէ-  
պէտ պատմուածը՝ Եղեսիայի թագաւորի մը եւ  
Յիսուսի Քրիստոսի մէջ եղած թղթակցութեան

<sup>1</sup> The doctrine of Addai, the apostle, now first editet in a complete form in the original syriae, with an english translation and notes, by George Fillips, London, 1876.

մը կը հայի, սակայն նորերս գտնուած գիրքը  
դրեթէ անտես մնացած էր: Բայց 1876ին  
Գիլլիպսի ձեռօք եղած հրատարակութենէն ան-  
միջապէս վերջը, Հարնաք<sup>1</sup> եւ Ցան<sup>2</sup> իրենց  
գիտնական քննադատականներու մէջ կը յայտ-  
նէին թէ Եւսեբիոսի՝ Եդեսիայի գիւաններէն<sup>3</sup>  
հանած յիշատակարանն է մեր առջեւ ունեցածը,  
եւ անցեալ անտարբերութիւնն՝ վառ հետա-  
քըզբութեան մը փոխուեցաւ: Այս կէտէն  
սկսեալ, նուիրուեցան շարք մը հանդէսներ կամ  
մասնական գրուածքներ՝ որոնց մէջ կան նաև  
մեծ արժէք ունեցողներ, գրքին վաւերականու-  
թիւնը, հեղինակութիւնը, սկզբնագիրը, թուա-  
կանն եւ “Առաքապահութեան” մէջ պարունա-  
կուած զարմանալի պատմութիւնը, քննելու, եւ  
մանաւանդ Աբգարու եւ Եդեսացւոց գալճին  
նկատմամբ՝ ասորական յիշատակարանին եւ  
Եւսեբիոսի պատմածին մէջ եղած աղերսը պար-  
զաբանելու: Այս վիճաբանութեան մանրամաս-  
նութեանց իջնալ չենք ուզեր հոս, վասն զի չենք  
ուզեր խոտորիլ մեր բուն նպատակէն, որ է մի  
միայն Ա. Խորենացւոյ աղբեւրներու ուսումնա-  
սիրութիւնը: Բայց նշյն իսկ այս մեր նպատակը  
էլ ստիպէ զմեզ, որ գոնէ համառօտակի յառաջ  
բերենք, գիտնական խուզարկութեանց արդիւնքն,  
որոնց զբաղեցան Հարնաքի, Ցանի, Ահապիոսի<sup>4</sup>,

<sup>1</sup> Zeitschrift für Kirchengeschichte, 1877, էջ՝ 73.

<sup>2</sup> Gött. Gelehrten Anzeiger, 6 Փետր. 1877, էջ՝ 161, 184.

<sup>3</sup> Տես վերագոյն:

\*Die Edessenische Abgar-Sage, (Բրառունշվայդ) 1880.

Մաթէսի<sup>1</sup> Տիքսերոնի<sup>2</sup>, Տաշեանի<sup>3</sup> պէս մարդիկ, թող ուրիշ շատերը: Արդ կը կարծենք թէ շատ չենք հեռանար կազմուած եղրակացութիւններու միջինէն, եթէ հետեւեալ երեք թէղիսներու ամփոփենք.

Ա. Աբգարի եւ Յիսուսի հետ ունեցած թղթակցութեան զրոյցն ամենեւին պատմական հիմ չունի:

Բ. Այս զրոյցը երրորդ դարուն կէսերը սկիզբ առած է, եւ այն դարուն վերջերը ծնունդ տուաւ դրուածքի մը, զոր Եւսեբիոս աչքին առջեւն ունի:<sup>4</sup>

Գ. Աերջերը՝ այնպիսի ժամանակ մը որ որոշակի չի կրնար սահմանուիլ, բայց չորրորդ դարու կէսերէն սկսեալ մինչեւ հինգերորդ դարու առաջին քառորդը (Երրորդական մասը) կը հասնի, այս առաջին խմբագրութիւնը նորանոր յաւելուածներ ու փոփոխութիւններ կրեց: Ընդլայնումներով եւ շատ մը ընդմիջարկութիւններով հարստցած՝ “Ադգէի Վարդապետութեան” արդի գիրքն յառաջ եկաւ:

Այս վերջին ձեւին մէջ ասորերէն յիշա-

<sup>1</sup> Die Edessenische Abgar-Sage auf ihre Fortbildung untersucht, Լայպցիկ 1882.

<sup>2</sup> Les origines de l'Église d'Edesse et la légende d'Abgar, Paris 1888.

<sup>3</sup> Zur Abgar-Sage (in Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes IV Հասոր, Տետր. 1, 2, 3: Առանձին հանուած տպագրութենէն են մեր կոչումները:

<sup>4</sup> Տիքսերոն, անդ, էջ՝ 117. Այս երկը Աբգարու եւ Յիսուսի երկու նամակներէն կը բաղկանար, եւ հիւսուած էր պատմութեան մը՝ զոր Եւսեբիոս ամբողջապէս յառաջ չի բերեր:

տակարանն հայերէնի թարգմանուեցաւ, եւ  
Մ. Խորենացւոյ՝ իրը Պերուքնայի (Լաբուքնայի)՝  
գիրք յառաջ բերած՝ “Աբգարու թուղթին ո  
ծնունդ տուաւ:

Այս թարգմանութեան թուականն որոշելը  
շատ դժուարին է: Հ. Ալիշան ու Լանգլուայ  
Ե. դարուն կը դնեն, Տիքսերոն քահանան՝ աւելի  
որոշելով “գոնէ Ե. դարու մէջերը<sup>1</sup>, կ'ըսէ:  
Հ. Տաշեան այս վերջին կարծեաց կը յարի<sup>2</sup>:  
Բայց ի բաց առեալ ոճի Խնդիրը՝ որ այսպիսի  
նիւթի մը մէջ որոշիչ արժէք չի կրնար ունե-  
նալ\*, Ե. դարու համարելու մի միակ պատ-  
ճառն է, այս բնագրին գործածուիլը Մ. Խորե-  
նացւոյ կողմանէ, որ ըստ Տիքսերոնի՝ 450—  
480ի մէջերը գրած է, իսկ ըստ Հ. Տաշեանի՝  
480է յառաջ<sup>\*\*</sup>: Մեր ընթերցողները գիտեն  
թէ այս եղբակացութիւնը մեզի համար անըն-  
դունելի է, որովհետեւ կը կարծենք թէ կրցանք

<sup>1</sup> Անդ, էջ՝ 130:

<sup>2</sup> Անդ, էջ՝ 42:

\* Եւ սակայն մեր շատ մը պատմագրաց գրչու-  
թեան ժամանակն որոշելու շատ անզամ մի միակ ա-  
պացոյցն է՝ լեզուն. այսպէս. հազիւ ծանր ու երկար  
ընսութիւններով համոզուեցան շատերը թէ Զննոր  
Դլակ հինգերորդ դարու մատենազիր չի կրնար ըլլալ,  
բայն մը՝ որ հինգերորդ դարու լեզուին տեղեակ մը չի  
վարանիր ընդունելու եւ Վիննական դարոցն միշտ  
“յետաղարեան”, անուանած է զԶենոք Դլակ: Նոյնպէս  
զնորենացի, զԵղիշէ, զԴ. Ասյաղթ, զՄամբրէ եւայլն,  
երբեք հինգերորդ դարու ընտիր մատենազիր համա-  
րած չէ, այլ “երկրորդ կարգի աշակերտներն”, այսինքն  
յետաղարեան: Ժ. Թ.:

\*\* Խակատվորական կարծիքն էր ցարդ 486: Ժ. Թ.:

Հաստատել, որ Առվակս Խորենացի ուժերորդ դարէն յառաջ գրած չէ:

Ուրիշ շատ կարեւոր պատճառ մը կը ստիպէ զմեղ որ հինգերորդ դարէն շատ վար իջնանք: Առվակս իւր առջեւն ունէր հայերէն թարգմանութիւնն եւ ոչ ասորերէն բնագիրը: Հ. Տաշեան արդէն հաստատած է զայս<sup>1</sup> եւ մենք քիչ մը ետքը ակնյայտնի ապացոյցներ յառաջ պիտի բերենք: Արդ այս թարգմանութիւնն սկզբնագրին բոլորովին նման չէ. մանաւանդ թէ ունի դիտմամբ եղած եւ կարեւոր փոփոխութիւններ որ քննագատութեան ուշադրութիւնը կը դրգուն: Օրինակ. “Աբդարու թուղթը՝ Ադէի Վարդապետութեան՝ առաքելոյն մահուան եւ յեղեսիա թաղման վերաբերեալ բոլոր վկայութիւնները դիտմամբ կը զեղչէ ու կը լուէ, եւ կը փոխանակէ զանոնք այնպիսի նախադասութիւններով, որոնց մէջ խօսք կ'ըլլայ “մէկնման”, եւ “յարեւելս գացող”<sup>2</sup>, առաքելոյն նկատմամբ հաւատացելոց ըրած ուղարկաւորութեան վրայ: Ասորին կ'ըսէ. “(Քաղաքին) բոլոր ազնուականաց առջեւ, ելաւ այս աշխարհէս, շարթուն հինգերորդ օրն էր, իյոր ամսոյն տասնուչորսը:” Հայը կը թարգմանէ “թագաւորին ազնուականաց եւ իշխանաց

<sup>1</sup> Անդ, էջ՝ 35 եւ յաջորդ . . . :

<sup>2</sup> Այս փոփոխութեան մանրամասնութեանց համար որ շատ հետաքրքրականն են, աևս Doctrine (Հրատ. Գիլլիպսի) էջ՝ 46 ու յաջորդներն. Հմմուշ “Թուղթ Աբդարու” (Հրատ. Վենետիկի) էջ՝ 45 եւ յաջորդներն. թարգմ. Ալշանի էջ՝ 53 եւ յաջորդ, Հմմուշ. Տիբաւերոն, անդ էջ՝ 66 եւ յաջորդ. Տաշեան, անդ էջ՝ 18 եւ յաջորդ:

առջեւը, ձեռուըներն երկինք վերցուց, սկսաւ  
աղօթել եւ զիրենք օրհնեց. Ետքը դէպ ի ա-  
րեւելք ճամբայ ելաւ՝ ժողովրդեան անթիւ  
բազմութեան մ'ընկերակցութեամբը. Հինգ-  
շաբթի մըն էր, Մարերի ամսոյն տասնուչորսը: Պ  
Սկզբնական բնագրին այսպիսի փոփոխութեանց  
նպատակն յայտնի է: Թարգմանիչն՝ ով որ ալ  
ըլլայ, Հայաստան աւետարանող սուրբ Թա-  
դէոսի մը զրոյցը ստեղծելու նպատակը չունէր.  
ապա թէ ոչ այնպիսի որոշ բառեր չէր գոր-  
ծածեր: Բայց անտարակոյս ունէր իւր առջեւը  
նախնապէս գոյութիւն ունեցող զրոյց մը, որ  
կ'ըսէր թէ Թադէոս ի Հայաստան աւետարանը  
քարոզած՝ եւ մարտիրոսական մահուամբ մեռած  
ըլլայ, եւ հարկ էր յամենայն դէպս իւր թարգ-  
մանած գլքին ըսածներն՝ իւր չորս կողմը տիրող  
ընդհանուր կարծեաց հետ միաբանել: Վկայա-  
բանական մատենագրութիւնն այսպիսի փոփո-  
խութեանց շատ մ'օրինակներ կ'ընծայէ:

Արդ ո՞ր դարուն մէջ կազմուեցաւ եւ  
տարածուեցաւ սրբոյն Թադէոսի՝ ի Հայաստան  
քարոզած ըլլալոն զրոյցը: Թուի թէ շատ  
ուշ, եւ այս զրոյցը նախ եւ յառաջ յոյն<sup>1</sup>  
սրբոց վարք գրող մատենագիրներէն առնուած  
է: Յամենայն դէպս՝ ամենահին հայ մատենա-  
գիրներ, Կորիւն՝ <sup>“</sup>Սուրբ Մեսրոպայ վարոց  
մէջ,, Եղիշէ, Եղնիկ, Ագաթանգեղոս<sup>2</sup>, Պա-

<sup>1</sup> Այս կը ցուցընէ անուան յունաձեւ կերպարանքը,  
փոխանակ զրոյցի “Ադդէ,, ասորական անուան:

<sup>2</sup> Ագաթանգեղոսին լուսթիւնը մասնաւորապէս  
նշանակութիւն ունի:

զար Փարպեցի, Աերէսս (Եօթներորդ դարուն վերջերը) Թագէսս առաքելոյն անունն անգամ չեն յիշատակեր եւ իւր պատմութեան ակնարկութիւն մ'իսկ չեն ըներ: Թող Մովսէս Խորենացին, միայն Փաւստոս Բուզանդացի<sup>1)</sup> որուն

<sup>1)</sup> Թագդէսս կ անգամ յիշատակուած է Փաւստոսի գրքին մէջ (էջ 5, 30, 40, 71 տպ. Վեն.) եւ ամէն անգամ իւր անունն Սբրոյն Գրիգորի անուան հետ կը յիշատակուի:

Յայսմ կը շնորհաւորենք Պր. Կարիէրի սրամութիւնն եւ մեր կողմանէ կը յաւելունք թէ վերոյիշեալ չորս վկայութիւններն ալ յաւելուած են եւ քաւական ծախող յաւելուածներ, որոնց համար ունինք հետեւեալ պատճառներն . ա. էջ 5 “ի քարոզութենէն,, բառէն սկսեալ մինչեւ էջին վարի տողը յաւելուած են՝ լեզուի անհարթութեան համար, որ աւելի ասորական բնազրէ եղած թարգմանութեան դրոշմը կը կրէ՝ իմաստի եւ քերականական շնչին խառնակութեան համար: Եթէ ծեռագրի աղաւաղութիւններն՝ որ շատ են դժբախտաբար, ի բաց առնունք, բարձրաթոիչ է բուզանդ, ուռուցիկ ոճ ունի, բայց կանոնաւոր. եւ քաջ հայերէնագէտ. համեմատեցէք օրինակի աղ. էջ 125 այս գեղեցիկ կտորը. “իսկ թագաւորն Պարսից յորժամզայս լսէր, բազում շնորհ ունէր զօրավարին վասակայ, ընդ քաջասրտութեանն զարմացեալ եւ ընդ բազում աներկիւդութիւնն (տեղ մը տրական եւ տեղ մը հայցական խնդրի պէսսիսութեամբ, որ զուտ հայերէն է, հմինէ. զարմանայ ընդ պատանոյն (տր. հոլ.) Ոսկ. Մատթ. Ա. Հո. 431. զարմանալ ընդ հայրապետին, նոյն տեղ էջ 543 եւ Ոսկ. Պաւլ. Ա. Հ. էջ 880 եւ ուրիշ շատ տեղեր. եւ (հայցական հոլ.) “զարմանամ ընդ վարիչն, Եզնիկ 11. զարմանամ ընդ համարձակութիւն Ոսկ. Մտ. Ա. Հ. 126 եւայն.) եւ բազում պարզեւաց եւ պատույ արժանի առնէր, (զքաջութիւն եւ զտիրասիրութիւնն զովեալ): Վասն այսր իրաց մեծաւ սիրով սիրէր զնա, (եւ ըստ արժանի իւրում պատուէր զնա) մեծարէր զամենայն աւուրս հաշտութեան եւ խաղաղութեանն, որ ի մէջ նոցա էր ., Այսպիսի գեղեցիկ,

## բնագիրն՝ արդի վիճակի մէջ թերեւս Ա. Խո-

բնական լեզուին հետ՝ որ միայն Բուզանդայ յատուկ է, համեմատէ մեր յաւելուած համարած տողերը. էջ՝ 5 “...եւ ի նորուն հանգստեան արքային Տրդատայ զանցեալ իրացն զառաշնոցն զվարսն լաւացն, եւ որ զնոցուն հակառակ ընդդիմակաց, այն ամենայն ի ձեռն այլոցն զրեցան: Բայց եւ մեք ի մերում աստ եղաք փոքր ի շատէ ի կարգի պատմութեան (Բուզանդ պիտի ըսէր. եւ մեք փոքր ի շատէ եղաք ի (կարգի) պատմութեան մերում, եւայլն: Բայց նոյն հատուածին հետեւեալ կտորը՝ “զի մի ի միջի մերոյ պատմութեանս ընդհատ երեւեցի, հոռա մի նշանակեցաք, զոր օրինակ աղիւս մի կարգած ի մէջ որմոյն շինուածոյ, ի կատարումն ըովանդակութեան,,: Ընդհատ՝ ընդհատեալ նշանակութեամբ միայն հոս կը գտնուի. Աշանակութիւնն ուկեղարեան չէ, ուստի եւ յաջորդ դարերու ընդհատ բառը՝ իբր զատ, տարբեր շատ տեղ գործածուած է “ամս սակաւ ինձ ընդհատ ի քիւրուց եւ ի վեց հազարաց,, (Եւսեբ. Քր. Ա. Հատ. էջ 96). “որչափ ինչ ընդհատ իցէ սա ի նմանէ,, (Ոսկ. Մատ. 542.) “չիցէ ընդհատ ի մաքսաւորէ,, (Անդ, 598) տ. եւ Եզնիկ 252, Յարսեղ Վեցօրեայ էջ 174., կայ զրուած ընդհատ, բայց միշտ “տարրեր,, նշանակութեամբ: “Հոռա մի նշանակեցաք,, բուն ձեւն է յուն մի. այս ոչ հայերէն բառը (զատ է “հոռա,, անցք, որ նողեւրոպական է) կը կրէ իւր վրան ասորական կնիք. հոռա ձեւով կը գտնուի առ Խորենացոյ. իսկ “յոռա մի Աշանակել,, տես Սարգիս Շնորհալոյ (յետաղարեան) քով. “քիչ մը,, նշանակել, ասութիւնը ուկեղարեան չէ. ուկեղարեան մը պիտի ըսէր. (Ճանացաք) զամենայն կարճ ի կարճոյ ցուցանել (Մակաք. 611) “ի կարճոյ զամենայն յայտ արարեալ ցուցանել,, (Ոսկ. Մտթ. 62) “կարճառոտ կարգել զպատմութիւն,, Եւս. Քրոնիկոն Ա. չ. 171. “կարճառոտիւք համառոտ քարբառել զամենայն,, Ոսկ. Մտթ. 43. կարճառոտ իմն զպատմութիւն հատանել (կարճ կերպով պատմել), Անդ, 46. “կարճառոտիւք (կարճոտիւք ?) պարտ է ասել,, Ոսկ. Եսայ. (ձեռագիր) էջ 28. աւելորդ կը համարինք համառոտ քառը յիշատակելը, որ իւր դարձուածներով կը փոխանակէ միշտ զ“հոռա մի

Նշանակեցաք՝ թարմանալի է կարգած քառն ալ, որ  
միայն այս էջին մէջ զործածուած է եւ առ Ազաթան-  
գեղեայ (տպ. Աբենետիկ 1835) էջ 277:

Հեղինակն մուադրութիւն ըրած է էջ 30-ութ կը յիշտակուի սաթոռն առաքելոյն Թաղէոսին. քայց եթէ մուադրութեամբ կարդանք Բուզանդայ այս տեղ պատմած կը ստիպուինք ընդունիլ թէ անձան եւ անտեղի յաւելուած մըն է. նախ. վասն զի պատմութեան կարգը կը խանգարէ. երկրորդ, Բուզանդ արդէն քիչ մետքը միհնոյն դէպքը կը պատմէ, սակայն առանց զաթոռն առաքելոյն Թաղէոսին յիշտակելու: Հետեւինք Բուզանդայ. «Զնոսա զամնակեան հրամայեաց երթաւ ընդ միծի նազարապետին Վաղարշու, զի նստուցեան զերանելին Յուսիկ յարքունական կառու, եւ Խաղացեան զնացեան ի սահմանակից իւրեանց ի մայր քաղաքաց Դամրաց ի Կենարիս, նստուցանել զմանուկն Յուսիկ յ(առաքելական) աթոռն հայրապետացն: Դնացին եկին հասին ի քաղաքն Կենարացնոց. ետուն ի կաթողիկոսութիւն զՅուսիկն ձևուն, զորդին Վլիշանայ... եւ դարձան անդրէն մոծաւ Խնդութեամբ, եկիկալք առողջութեամբ յաջողեալք հասանելի յայրարատեան աշխարհն: Ես զիշխանան զերկուին, եւ նոցուն ժովիացն յառաջարակէին առելուորս առ արքայն: Ապա իրուն տւաւ ինքն արքայն, ընդ առաջ եղանէր նիս ի դաշտն յայնկոյն զետոյն Տափերն կամրջի, ամինայն բանակօրն բազմութեամբք: Ապա ողջոյն տուեալք զցանկալի ողջոյն միմիանց, անցեալ ընդ կամուրջն Տափերայ, մուեալ ի քաղաքն միծ յԱրտաշատ, յեկեղեցին դառնային, եւ նստուցանելի զցանկալի մանուկն Յուսիկ յաթոռ հայրապետական:» Ահաւասիկ Բուզանդայ պատմածը. սակայն վերոյիշեալ «զորդին Վլրթանայ, բառերէն ետքը՝ անշուշտ ընդօրինակողը, կը յաւելու «Եւ նստուցին զնա յաթոռն Ծոաքելոյն Թաղէոսի, եւ յաթոռ իւրոյ հաւուն միծին Դրիգորին բառերը: Նոյնը կը համարինք յիշտակեալ միւս երկու վկայութեանց համար: Ժ. Թ.:

ըլլալ, եւ օենոք Գլակ<sup>1</sup>, որ ապահովապէս  
աւելի նոր է, խնդրի նիւթ կու տան։ Ուրեմն  
այս հետեւութեամբ՝ եթէ խաբուած չենք,  
իրաւունք ունինք հաստատելու թէ համեմատա-  
բար նոր է հայերէն թարգմանութեան թուա-  
կանը, եւ Մ. Խորենացիէն քիչ մը յառաջ  
եղած է թարգմանութիւնը։ “Ադէի Վարդա-  
պետութեան”, շարագրութիւնը հինգերորդ  
դարէն յառաջ դնելու համար՝ այս թարգմա-  
նութեան հինգերորդ դարուն մէջերն գոյու-  
թիւն ունենալէն հանուած ցուցումը, գոնէ իւր  
արժէքը կը կորսնցընէ։

Լաբուբնայի գրքին հայ գրադատութեան  
պատմութիւնը լմնցընելու համար խօսք մըն ալ  
ըսենք։ Երուսաղէմի հրատարակչին՝ յախուռն  
ու եզական ենթադրութեանց պատճառ տուող  
կանխակալ կարծեաց տեղի տալով, Վիեննայի  
գիտնական Մխիթարեան մը՝ Հ. Տաշեան, խնդրին  
ուրիշ լուծում մը տալ ուղեց։ Իբր յենակէտ  
կը դնէ այս իրողութիւնը. Մ. Խորենացի կը  
յայտարարէ թէ գրուած յիշատակարաններէն  
փոխ առած է քանի մը դէպքեր, որոնք մեր  
ճանչցած աղբիւրներու մէջ չեն գտնուիր այլ  
եւս. եւ ենթադրութիւն մը կ'ընէ (Հ. Տաշեան)  
թէ Արգարու եւ Սանատրկոյ վերաբերեալ շատ  
մը դէպքեր՝ Լաբուբնայի անուամբ գրի առ-  
նուած պիտի ըլլան, եւ կամ նոյն իսկ իբր լրա-  
ցուցիչ մաս աւելցուած պիտի ըլլան մեր ձեռքը

<sup>1</sup> Համեմատէ օենորի վրայօք Գ. Խալաթեանցի  
սքանչելի գործը, Վիեննա, 1893 (հայերէն)։

Հասած գրքին վրայ<sup>1</sup>: Այս կարծիքն հանձարեղէ, եւ իբր նեցուկ բերուած պատճառները զօրաւոր են: Տիքսերոն արդէն ըսած էր. “Հարկ է որ՝ թերեւս լերուբնայի անուամբ, ասորական վրոյցին վրայ՝ ի մասնաւորի հայերէն ծագմամբ, յաւելուածներ գոյութիւն ունենան, եւ որոնցմէ առած ըլլայ Մ. Խորենացի<sup>2</sup>՝: Զենք կարծեր որ այսպիսի մեկնութիւն մը փնտոելու պատճառ մ'ըլլայ: Երկու գիտնականներն ալ կը խաբուին, վասն զի զՄ. Խորենացի կը նկատեն, իբր “աւանդութեան հետեւող” մէկը, եւ ասոր երեւակայութեան պարտուպատշաճ մաս մը չեն հաներ: Այս ուսումնասիրութեան շարունակութեան մէջ կը տեսնենք:

## Գ.

Արգարու զրուցին՝ Հայոց Պատմութեան մէջ մնածոնիլլ:

Ը. գրքին Ժ. գլխէն ետքը՝ որուն արժէքն ու կարեւորութիւնը կը ճանչնանք հիմայ, Մ. Խորենացի Հայ Արշակունեաց պատմութիւնը կը շարունակէ եւ կը պատմէ Արտաշէս Անոյն (Գլ. ԺԱ—ԺԳ) Տիգրան Բ.ի (Գլ. ԺԴ—ԻԱ) եւ Արտաւազդայ (Գլ. ԻԲ—ԻԳ) թագաւորութիւնները: Արտաշէս Անոյն մեծամեծ գործոցը համար ըսուածը՝ շատ անհաւանական պատմական վէպ մը կը կազմէ: Հեղինակին գործածած աղբիւրները՝ — եթէ երբեք ունեցած է, —

<sup>1</sup> Անդ, էջ՝ 28 եւ յաջորդք:

<sup>2</sup> Անդ, էջ՝ 68:

մինչեւ հիմայ անգիւտ մնացած են: Բայց Տիգրան Բ.ով՝ որ Տիգրան Մեծն է, Միհրդատայ փեսան, (Մ. Խորենացի +Եռայլ կ'անուանէ.) եւ Արտաւազդով՝ շատ հաստատուն պատմական հողի վրայ ենք: Տիգրանի թագաւորութիւնը՝ Հայաստանի հին պատմութեան ամէնէն աւելի փառաւոր եւ միանգամայն ամենածանօթ մասը կը կազմէ<sup>1</sup>: Սակայն եւ այնպէս Խորենացի՝ այսպէս ըսենք, բան մը չի գիտեր այս թագաւորին վրայօք: Նոյնպէս լաւ տեղեկութիւն չունի Արտաւազդայ վրայ, որ յունական կրթութիւն առած էր, եւ որուն յունարէն գրուածները Պլուտարքոսի ժամանակ դեռ գոյութիւն ունէին: Բոլոր այս շրջանին՝ յաջորդ շրջանին մէկ մասին համար Մ. Խորենացի իւր տրամադրութեան տակ ունի միայն զՅովսեպոս պատմիչը, որմէ կ'օրինակէ քիչ շատ ճշգութեամբ Պարթեաց եւ Հայոց վրայ ըսուածները: Այս հատուկոտոր տեղեկութիւններն իրարու ձուլելով, եւ շատ անգամ իւր երեւակայութեամբը ընդարձակելով եւ ընդլայնելով՝ մեր խօսած երկու թագաւորաց կը յաջողի նուիրել գրեթէ տասնեակ գլուխներ, որոնց մէջ հարկաւ Հրէաստանը՝ Հայաստանի չափ տեղ մը կը գրաւէ:

Զայս ճանչցած էր արդէն գուտշմիդ:<sup>2</sup>

<sup>1</sup> Th. Reinach, Mithridate Eupator, roi de Pont, Paris, 1890. Տես այս երկասիրութեան մէջ “Միհրդատ առ Տիգրանայ”, տիտղոսով գեղեցիկ գլուխը (էջ 342—376) որ ճիշդ գաղափար կու տայ նոյն ժամանակուան Հայաստանի վիճակին վրայ:

<sup>2</sup> Ueber die Glaubwürdigkeit եւ այլն. էջ՝ 24 (Kleine Schriften, III էջ՝ 308):

Բայց երեւելի քննադատը կը սխալի, երբ կ'ըսէ  
թէ Մ. Խորենացի մերթ “Հրէական հնութիւն-  
ներէն,, եւ մերթ “Հրէական պատերազմէն,, կը  
քաղէ իւր նիւթը: Հայոց Պատմութեան այս  
գլուխներուն մէջ՝ Յովսեպոսէն փոխ առնուած  
դէպքերու մանր քննութիւն մը թոյլ տուաւ  
մեղի հաստատելու թէ “Հրէական պատերազ-  
մին,, միայն առաջին գիրքը գործածուած է իբր  
երկրորդական աղբիւր: Ի վիճակի ենք ցոյց տա-  
լու թէ Մ. Խորենացի՝ Յովսեպոսին այս գործքը  
կը ճանչնայ, միայն ասորերէն թարգմանութեան  
մը վրայէն եղած հայ թարգմանութենէ: Մեր  
մերձաւոր աշխատասիրութեան նիւթը պիտի  
ըլլայ այս:

Հրեայ պատմագրին քով գտած տարրնե-  
րով՝ Հայաստանի տարեգիրքներն այսպէս ամ-  
բողջացընելով, կը հասնի Մ. Խորենացի իրողու-  
թեան մը՝ որուն համար առատ յիշատակարան-  
ներ կան:

Կ'ուզնք Տիգրանայ որդւոյն՝ Արտաւազդ  
թագաւորին գերութեան վրայ խօսիլ, զոր Ան-  
տոնիոս մատնութեամբ գերի բռնեց եւ Ք. Յ.  
34ին Կղէոպատրային տարաւ: Յովսէս այս  
դէպքը կը պատմէ այսպէս. “(Անտոնիոս) ան-  
ցեալ ընդ Միջագետս, կոտորէ անհնարին զզօրս  
Հայոց, եւ ձերբակալ առնէ զարքայն նոցա: Եւ  
դառնայ յԵգիպտոս պարգեւել Կղէոպատրի  
զԱրտաւազդ որդի Տիգրանայ, հանդերձ բազում  
ընչեւք յանկածէ պատերազմին<sup>1</sup>:,, Անտոնիոսի

ըրած ճամբուն յիշատակութիւնը, Արտաւազդայ զօրաց պարտութիւնը՝ ուրիշ պատմագրաց վկայութեան կերպապէս հակառակ է. կոչման մնացեալ մասը բառական թարգմանութիւն է Յովսեպոսէն՝ որ “Հրէական պատերազմին, մէջ, արտաքոյ կարգի համառօտութեամբ յառաջ կը բերէ այս դէպքերը<sup>1</sup>: Բառ մը իսկ չ'ըսեր՝ Արտաւազդայ՝ եռապետութեան ձեռքն իյնալու պարագաներուն վրայ, բան մը՝ զոր դարէ մը վերջն իսկ Տակիտոս դեռ ածիր Անտոնիոսի,<sup>2</sup> կ'անուանէր: Բնաւ չի խօսիր յԱղէքսանդրիա ըրած յաղթական մուտքին վրայ, այն յաղթական ձաղանքին վրայ՝ որուն մէջ Անտոնիոս՝ իւր առջեւէն տանելով ոսկիէ շղթաներով կապուած Հայոց դժբախտ թագաւորն եւ անոր հետ եղողներն, Կղէոպատրային առջեւը կը կեցընէր իւր կառքը, ինչպէս որ հռոմայեցի յաղթողաց ընկերացող բազմութիւնը կանգ կ'առնուր կապիտոլիոնի Արամազդայ<sup>3</sup> առջեւ: Կոյնպէս չի խօսիր Արտաւազդայ ողբալի մահուան վրայ, որ Ակտիոնի<sup>4</sup> պատերազմէն ետքը Կղէոպատրայի հրամանաւը գլխատուեցաւ: Յովսեպոս չի գիտեր կամ զանց կ'առնու այս դէպքերը, եւ ըստ այսմ

<sup>1</sup> Καὶ μετ’οὐ πολὺ παρῆν ἐκ Πάρθων Ἀντώνιος, ἄγων αἰχμάλωτον, Ἄρτաβάζην τὸν Τιγράνον παῖδα, δῶρον Κλεοπάτρᾳ. Μετὰ γὰρ τῶν χρημάτων καὶ τῆς λείας ἀπάσης δὲ Πάρθος εὐθὺς αὐτῇ ἐχαρίσθη. (Հրէ. Պատ. I, 18, 5:)

<sup>2</sup> Ob scelus Antonii, qui Artavasdem, regem Armeniorum, specie amicitiae illectum, dein catenis oneratum, postremo interfecerat. Տակիտոս, Տարեգիրք II, 3.

<sup>3</sup> Dion Cassius, XLIX, 39, 40. Համեմատէ Prideaux, Connection, IV 276 եւ յաջորդ (տպագր. 1826):

<sup>4</sup> Dion Cassius, II, 5.

անծանօթ կը մնան Մ. Խորենացւոյ: Հարկ է թէ  
ազգային աւանդութիւնը մեռած ըլլոյ բոլորովին  
ի Հայաստան, որպէս զի այս դէպքերու ամենա-  
դոյզն արձագանգն իսկ չկարենար հասնիլ պատ-  
մագրի մը՝ որուն ամենամեծ արժանիքն է Հայ-  
րենասիրութիւնը:

Փոխանակ միայն “Հրէական պատերազմէն,  
փոխառութիւններ ընելու՝ եթէ Մ. Խորենացի  
գոնէ “Հրէական հնութեանց” մէջ ալ կարենար  
տեղեկութիւններ որոնել, պիտի գտնէր անոնց  
մէջ՝ հայ գահուն վրայ Արտաւազդայ յաջորդող  
երկու թագաւորներուն անունները: “Հրէական  
պատերազմին” վերագոյն յառաջ բերած մա-  
սին համապատասխանող կտորին մէջ՝ արդեամբ  
իսկ կը կարդանք թէ Արտաքսիաս (Արտաշէս):  
Արտաւազդայ անդրանիկ որդին, խոյս տալով իշ-  
խանութիւնը ձեռք առաւ, եւ թէ ետքը Հռո-  
մայեցիք զինքը մերժեցին եւ անոր կրտսեր եղ-  
բայրը՝ զՏիգրան գահը նստուցին<sup>1</sup>: Դիոն Կաս-  
սիոս եւ Տակիտոս կատարելապէս կը հաստատեն  
Յովսեպոսին ըսածները. Տիգրերիոս՝ որ Աւգոս-  
տոսէն զրկուեցաւ, հարկ չունեցաւ գահընկէց  
ընել զԱրտաշէս՝ զոր սպաննուած գտաւ իւր իսկ

<sup>1</sup> Ἀρμενίας δ' ἐβασίλευσεν Ἀρτաξίας ὁ πρεσβύτα-  
τος τῶν ἔκεινον (Արտաւազդ) παιδων, διαδοὰς ἐν τῷ-  
τότε. Καὶ τοῦτον Ἀρχέλαος καὶ Νέρων Καῖσαρ ἐκβαλόν-  
τες Τιγράνην τὸν νεώτερον ἀδελφὸν ἐπὶ τὴν βασιλείαν  
κατήγαγον. Ταῦτα μὲν οὖν ἐν ὑστέρῳ (“Հրէակ. Հնութ.  
ԺԵ. 4, 3.) Ἀρχέλαος եւ Νέρων անուանեալ երկու ան-  
ձնաւորութիւնք՝ Արքեղայոս կապադովլիոյ թագաւորը,  
եւ Տիգրերիոսն են: Tigranes deductus in regnum  
a Tiberio Nerone. (Տակիտոս, Տարեգիրք, Բ. 3:)

Հպատակներուն ձեռօքը, Եւ Ք. Յ. 20ին թագաւոր դրաւ Հայոց վրայ զՏիգրան՝ որ Հռոմսնած էր<sup>1:</sup>  
 Եւ որովհետեւ Հռետիան պատերազմը կը լուէ  
 Արտաւազդայ յաջորդներու մասին, Մ. Խորենացի չի ճանչնար մեր յառաջ բերած թագաւորներն, որոնցմով կարելի է ըստ շափուամբողջացընել պատմութիւնը։ Արդ, եթէ իւրաւոցնեւն ունեցած աղբիւրները կրցանք ճշդիւգնահատել, իրեն մինչեւ Հիմայ առաջնորդող ուղղիչ թելը կը կորսնցընէ Մ. Խորենացի։ Եւ իրօք Յովսեպոս այլ եւս Հայոց թագաւորներ չի յիշեր, բայց եթէ միայն իւր գրքին վերջերը<sup>2</sup>, ուր կը խօսի Տրդատ անուամբ թագաւորի մը վրայ, որ Ալանաց պատերազմին մէջ (Քրիստ. ետքը 72ին) թշնամեաց պարանով մը բռնուած կը համարուի. եւ ուրիշ կողմանէ գիտենք, որ սոյն այս Տրդատ՝ 61ին<sup>3</sup>, Պարթեւաց թագաւորին՝ Վաղարշակայ Ա. Նոյն ձեռօք Հայոց թագաւոր պսակուած է։ Ընդհակառակն՝ գրի առնուած նուիրական պատմութիւններ<sup>4</sup> կը յիշատակէին Սանատրուկ թագաւոր մը, որ հալածիչն էր եղած թագէոս առաքելոյն՝ որ Քրիստոսի մա-

<sup>1</sup> Դիոն Կաստիոս, Խթ., 39, 40. Տակիտոս, Տարեդիք, Բ. 3։

<sup>2</sup> Հրետիկ. Պատերազմ. Է. 7, 4։

<sup>3</sup> Մ. Խորենացի իւր Պատմութեան մէջ չի յիշեր այս Տրդատը, որ Ներսոնէն իշխանութիւն առնելու համար 66ին Հռոմ գնաց (Հմմտ. Գուաշմիդ, Իրան, Էջ՝ 131 եւ յաջորդ.) բայց (քեմիստապատ) պարանին մանրավեպը զանց առնել չէ ուղած, եւ առանց ժամանակագրութեան միտ դնելու նոյն դէպքը կը պատմէ Տրդատ Մեծի՝ Ա. Գրիգորի ժամանակակիցին վրայ (Բ. 85), այսինքն Գ. Դարուն վերջերը։

<sup>4</sup> Պատմ. Հայոց, Բ. 34. Քիչ մը վարը պիտի դառնանք այս յիշատակարաններուն։

Հուանէն քիչ մը ետքը ի Հայաստան աւետարանը քարողելու եկած էր։ Արտաւազդայ գեռութենէն (Ք. Յ. 34ին) մինչեւ Սանատրուկ թագաւոր՝ Մ. Խորենացւոյ պատմութեան մէջ 60 տարւան անջրպետ մը կը մնար, զոր պէտք էր լեցընել։ Ի՞նչպէս յաջողեցաւ Խորենացին։

Երկրորդ գրոց Ժ. գլուխն ուսումնասիրած ատեն ցոյց տուինք որ Մ. Խորենացի իւր առջեւն ունէր Հայերէն թարգմանութեամբ երկու երկասիրութիւն, որոնցմէ մին՝ Եւսեբիոսի Եհվանդան պատմութեանն էր, իսկ երկրորդը՝ Ղերուբնայի (Ղաբուբնայի) գիրքը։ Երկուքն ալ կը պատմէին Եդեսիոյ թագաւորին՝ Աբգարու, զարմանալի պատմութիւնը, որ Յիսուսի Քրիստոսի հետ թղթակցած էր, եւ Թագէոս առաքելոյն ձեռօք՝ որ այս նպատակաւ զրկուած էր, անբուժելի հիւանդութենէ մը հրաշքով բժշկուելէն ետքը, բոլոր իւր ժողովրդով գարձած էր։ Այս պատմութիւնը՝ որ Եւսեբիոսի յարգելի անուամբն երաշխաւորեալ էր, բացարձակ պատմական նկատուած էր։ Աբգար թագաւորը՝ արշակունի Հայ թագաւորաց շարքին մէջ մտցընելով եւ զինքն իբր Սանատրկոյ նախորդը նկարելով, մեր նշանակած անջրպետը լեցուած էր, եւ կամ քիչ բան կը պակսէր, եւ Հայոց պատմութիւնը կը ճոխանար Գլխով մը՝ որ զՀայերը իբր Քրիստոնէութեան գարձող առաջին ազգը նկատել պիտի տար։ Ստոյդ է՝ ոչ Եւսեբիոս եւ ոչ Աբգարութուղթը, նոյն իսկ իւր փոփոխութիւններուն մէջ, չէին պարունակեր բառ մը իսկ, որ Թոյլ

տար Եղեսիոյ թագաւորութիւնն իբր հայկական նկատելու: Բայց Մ. Խորենացի հիւսած էր Հայոց պատմութեան մէջ՝ Յովսեպոսի Պարթեւաց մասին պատմածը, եւ թերեւս արդէն կը մտածէր այն բանը՝ զոր քանի մը դար ետքը Բար-Հերէցի ասորին այս խօսքերով կը բացատրէր. “Պարթեւ կամ Պարսիկ, Պարթեւ կամ Եղեսացի, Պարթեւ կամ Հայ նոյն բանն է:”<sup>1</sup>

Շատ դժուարին է ստուգութեամբ ըսելը թէ Մ. Խորենացի անձամբ մուծած է Արգարու զրոյցը “Հայոց Պատմութեան” մէջ, թէ իւր ժամանակներն ենթադրուած աւանդութիւն մը գրի առած է պարզապէս: Սակայն առաջին մեկնութիւնն ընդունելու աւելի մէտ ենք: Մ. Խորենացւոյ յառաջ բերած գրաւոր յիշատակարաններու կարգին մէջ՝ ուր իրապէս Սանատրկոյ անունը կար, պէտք է՝ ինչպէս կ'երեւայ, դասել “Արքոյն Թագեէլ Ե- Անդիտոյ Հո-սին Քիոյ-Բանա-նէ-նը<sup>2</sup>, որուն վրայ հրաւիրած է արդէն Հ. Տա-շեան՝ քննադատներու մտադրութիւնը<sup>3</sup>: Այս հետաքրքրական յիշատակարանը “Արգարու թղթին”, կրած փոփոխութիւններէն ետքը գրուած է, բայց “Հայոց Պատմութենէն” աւելի հնագոյն պիտի ըլլոյ<sup>4</sup>: Արդ հոն կը կարդանք հե-

<sup>1</sup> R. Duval, Պատմութիւն Եղեսիոյ, էջ 29.

<sup>2</sup> Անեսիկ, 1853, Սովերք Բ:

<sup>3</sup> Անդ. էջ 20, ծանօթ. 2.

<sup>4</sup> Թագեէլ Քիոյ-Բանա-նէ-նը՝ թարգմանութիւն չի թուիր, ինչպէս կ'ըսէ վերջաբանն եւ հրատարակողները կը կարծեն: Սակայն (էջ 15 եւ յաջ.) Մարկոսի Աւետարանէն ԺԶ, 15, 16 վկայութիւն մը յառաջ կը բերէ, որ ասորա-

տեւեալը. “Եւ ինքն իսկ թագաւորն Արդար որ  
բժշկեցաւ ի սրբոյ առաքելոյն, եղեւ քարոզ  
բանին կենաց, եւ նշանագործ յամենայն բարիս.  
Եւ օրհնէր սուրբ առաքեալն զթագաւորն եւ<sup>1</sup>  
զամենայն հաւատացեալսն. Եւ... առնոյր զաշա-  
կերտսն եւ փութով հասանէր յաշխարհն Հայոց,  
առ թագաւորն Սանատրուկ:<sup>1</sup> Այս կտորէն  
յայտնի կ'ըլլայ թէ Սանատրուկ ու Արդար իբր  
մի եւ նոյն տեղւոյ թագաւոր նկատուած չեն:  
Եւ ոչ երկու թագաւորաց մէջ եղած ազգակա-  
նութեան կապերն յիշատակուած են<sup>2</sup>:

Անտարակոյս Խորենացւոյ ժամանակակից  
աւանդութեան մը բացատրութիւնն է այս: Ատոյդ  
է որ մի եւ նոյն հատորին մէջ տպագրուած՝ նոյն  
Անդամանութեան բնագրի համեմատութիւն մը,  
իրերն ուրիշ երեւութիւն տակ կը ներկայացընէ.  
“Եկն Թագէոս յՈւրհա քաղաք առ թագաւորն  
Հայոց եւ Ասորոց Արդար<sup>3</sup>, եւ քիչ մը վարը.  
“Թագէոս թղթով Արդարու (եւ) հրամանաւ  
Փրկչին... գայ յաշխարհս Անդեմ Հայոց<sup>4</sup>, առ Աա-

կան թարգմանութեան մէջ կայ, բայց Մարկոսի Աւետա-  
րանին վերջին (9—20) աներովը մէկտեղ՝ հայերէն հին Ա-  
Գիրքերու մէջ կը պակսէր, ինչպէս կ'երեւայ. աես Զօհրա-  
պեան հրատարակութիւնը:

<sup>1</sup> Էջ 12 եւ յաջորդ. Համեմատէ այս կտորը՝ վերա-  
դոյն՝ էջ 32—33. Նշանակուած փոփոխութեանց հետ:

<sup>2</sup> Բառ Ա. Խորենացւոյ Սանատրուկ Արդարու քեռ-  
օրդին էր:

<sup>3</sup> . . . առ թագաւորն Հայոց եւ Ասորուոց Արդար,  
էջ 59. Հոս “Հայոց եւ” բառին ընդմիջարկութիւնն (յաւե-  
լուածն) ակնյայտնի է:

<sup>4</sup> Էջ 60. Անդեմ Հայոց (Arménie supérieure) անսո-  
վոր բացատրութիւնն (պէտք չէ շփոթել Բարձր Հայոցի հետ  
(Haute Arménie) ակներեւ կը ձգտի Արդարու հայ թագաւոր-  
ութեան եւ Սանատրկոյ նոյնպէս հայ թագաւորութեան  
մէջ տարբերութիւն դնելու (??):

նատրուկ արքայն՝ որ էր քեռորդի հաւատացեալ  
արքային Արգարուն։ Լուսոյ պէս պայծառ կ'ե-  
րեւայ մեզի թէ այս երկու բնագիրներն Մ. Խո-  
րենացւոյ գրքով իրարմէ անջատուած են։ Եւ  
երկրորդ խմբագրութեան՝ մի միայն նպատակն է  
միաբանել իրարու՝ թաղէոսի ի Հայաստան ա-  
ռաքելութեան հին զրոյցը՝ «Հայոց Պատմու-  
թեան» մէջ մուծած նոր տեղեկութեանց հետ։

Մեր ենթադրութիւնը նոյնպէս հաստա-  
տութիւն կ'առնու Եւսեբիոսի տեղեկութեանց  
եւ «Արգարու թղթին» վրայ եղած յաւելուած-  
ներէն, զորոնք կը ներկայացընէ մեզի «Հայոց  
Պատմութիւնը»։ Ոչ թէ միայն շատ մը գլուխ-  
ներ աւելցուած են Արգարու պատմութեան  
վրայ՝ որուն թագաւորութեան<sup>1</sup> միայն 32<sup>րորդ</sup>  
տարիէն սկսեալ կը զբաղի զրոյցը, այսինքն առ  
Յիսուս գրած նամակէն սկսեալ, այլ Արգարու  
նախորդ մըն ալ կը տրուի, որ գոյութիւն կ'առ-  
նու՝ Մ. Խորենացւոյ տրամադրութեան տակ  
եղած յիշատակարանաց տրուած սխալ մեկնու-  
թենէն։ Ընդհանուր ձգտմամբ եւ աղքիւրները  
գործածելու եղանակով՝ այս յաւելուածները կը  
մատնեն գրութին ձեռքը, եւ չեն ներեր կարծել  
տալ թէ ընդհանուր տիրող աւանդութենէ մը  
փոխ առնուած ըլլան։

Քիչ մը ետքը յառաջ պիտի բերենք  
Մ. Խորենացւոյ պատմածը, ըստ կարելոյն լու-

<sup>1</sup> Ադդէի քարոզութեան ասորերէն բնագրին մէջ կը  
պակսի այս թուականը, բայց պէտք է «Արգարու թղթէն»  
առեալ ամբողջացընել։ Մովսէս ալ չի յիշեր։

սաւոր կերպով մերձեցընելով այն աղբիւրներուն՝ որոնցմէ ինքն առած է: Բայց նախ եւ յառաջ երկու կարճ դիտողութիւններ ունինքը ընելու:

Արդէն ըսինք թէ Արգարու զրոյցը ստոյգ պատմութենէն կը խոտորեցընէ զմեղ. ուրեմն աւելորդ է՝ Յիսուսի ժամանակակից Արգար Եղիշամայի (Արշամայ = Սեաւ) վրայ դիտցած մեր քիչ բանը հոս պատմելը: Այս նկատմամբ տեղեկութիւն խնդրող հետաքրքիր ընթերցողն կ'առաքենք գուտշմիդի եւ Դիւվալի<sup>1</sup> մասնական երկասիրութեանց:

Դարձեալ բոլորովին մեկուսի պիտի թողունք Մ. Խորենացւոյ՝ թագաւորութեանցնկատմամբ տուած ժամանակադրութիւնն ու թուականները: Բոլորովին մասնական խնդիր է այն, եւ հաւաքական աշխատութիւն կը պահանջէ, որով չենք կրնար այս տեղս օգտակարապէս զբաղիլ: Պարզ օրինակ մը բաւական է նիւթին բնութիւնն ու դժուարութիւններն ըմբռնել տալու: Արտաւազդայ գերութիւնն Ք. Յո. 34ին եղած կը համարուի: Իւր յաջորդն՝ Արշամ 20 տարի կը թագաւորէ (Գլ. ԻԵ). Ենթագրենք թէ 33ին գահ ելած ըլլայ, կը հասնինք Ք. Յ. 14ին: Արդ եթէ 13 թուականէն սկսեալ Արգարու թագաւորութեան (Գլ. ԼԳ) 38 տարի-

<sup>1</sup> A. v. Gutschmid. Untersuchungen über die Geschichte des Königreiches Osroene. *Պետերբուրգ*, 1889 (Mémoires de l'Académie impériale des sciences de Saint-Pétersburg, VII. série, t. XXXV. թիւ 1.) — 'Նոյնակ' R. Duval, Histoire politique, religieuse et littéraire d'Edesse jusqu'à la première croisade. *Պարիս*, 1892 (Հանեալ ի Journal asiatique, 1891).

ներն համրենք, կը հասնինք իւր մահուան տարւոյն Ք. Ե. 25ին, եւ այս բոլորովին կը հակառակի զրուցին տուած տեղեկութեանցը: Բայց՝ կը կրկնենք, ինդիր մըն է այս, որուն մէջ չենք ուզեր մտնել այսօր:

### Պ.

Ո՞. Խորենացոյ Պատմութիւնը:

Ո՞. Խորենացիէն մեր ըրած քաղուածոյքը կ'ուզենք Աբգարու Նախորդին՝ Արշամայ թագաւորութենէն սկսիլ տալ, որովհետեւ՝ ինչպէս վերագոյն ըսինք. այս թագաւորին անունն յառաջ կու գայ՝ արդէն մեր նշանակած աղբիւրները պարզապէս սխալ մեկնելէն:

Աբգարու առ Յիսուս գրած թուղթը՝ որուն բնագիրը քիչ մը վարը յառաջ պիտի բերենք, ասորերէն սկզբնագրին մէջ այս վերնագրով կը սկսի. “Աբգար Ռէքամա (Սեաւ) առ Յիսուս՝ բժիշկն բարի<sup>1</sup>” Այս ու-է-ս-ս (Խօսօլ) բառը՝ թէ ասորերէնի եւ թէ ուրիշ արամէական [Ամբո՞յ]

գաւառաբարբառերու մէջ շատ յաճախ կը գործածուի միշտ “ու-ս-” նշանակութեամբ: Ի՞նչ է ուրեմն պատճառը, որ հին թարգմանիշներն՝ ի բաց առեալ արաբացին (Աբու-Ֆարաջ՝ جريرا لا سود Աբու-Ֆարաջ ու-ս-ս) կամ չհասկըցան եւ կամ չուզեցին թարգմանել: Մեկնելը դժուարին է:

թիւն, էջ 3:

“ԵՆԹԱՂՐԵԼՈՎ իսկ, կ’ըսէ Սէն-Մարտէն<sup>1</sup>, որ  
Աբգար՝ Սէն- յորջորջուէր, դիւրաւ կը հասկը-  
ցուի թէ նամակի մը սկիզբն այնպիսի վերադիր  
մը չէր կրնար առնուլ,<sup>2</sup> Այս պատճառաբանու-  
թիւնը մեզի համար անտարբեր է, բայց կարելի  
է արեւելեան թարգմանիչք այսպիսի Խղճահա-  
րութեան մը հնազանդած ըլլան։ Եւսեբիոսի  
հրատարակութիւնները՝ զորոնք կրցանք տեսնել,  
(Հայնիխէն, Շվեդէր, Դինդորֆ) այսպէս ունին.

“Աբգար՝ կուսակալ Եղեսիոյ, առ Յիսուս,  
Փրկիչ բարի<sup>2</sup>, եւ Աբգարու վերադիրն ի բաց  
կը թողուն։ Սակայն ստոյգ է թէ այս յորջոր-  
ջումը նախնական բնագրին մէջ իրապէս կար։  
Միայն Եւսեբիոս՝ կամ “Եղեսիոյ դիւաններէն  
հանուած,<sup>3</sup> յիշատակարանն իրեն մեկնողը, չէր  
թարգմանած, պարզապէս ճշդիւ Օնչամա ձեւով  
ընդօրինակելով գոհ եղած էր։ Նշնը կը դտնենք  
Ռուփինոսի լատին թարգմանութեան (Uchamae  
filius<sup>3</sup>) եւ ասորական թարգմանութեան մէջ  
(Խօօօ), որուն վրայէն եղած էր հայ թարգմա-

<sup>1</sup> Fragments d'une histoire des Arsacides, Համ. I, էջ 123.

<sup>2</sup> Ἀβγαρος τοπάρχης Ἐδέσσης Ἰησοῦ σωτῆρι  
ἀγαθῷ, 1, 13.

Յ Կիւրշտոն, Լեփսիոս, Տաշեան եւայլք, ըստ տպա-  
գրութեան, ունին Uchanae filius. Սիալ ընթերցուած մէն  
է։ Սամուէլ Ա. Բէրգէր գիտնական բարեկամն, ազգային  
մատենադարանին մէջ Ռուփինոսի 12 ձեռագիրներ քննելու  
յանձն առաւ ինծի համար. 5 համը՝ ԺԱ-ԺԲ. դարէն,  
ունին Uchame (կամ Uchamae) filius. 3ը՝ ԺԱ-ԺԳ. դա-  
րէն. Euchame f. օրինակ մը միայն՝ ԺԵ դարէն ունի Uchanie  
filius. Երբեմն յառաջ բերուած Օնչանից սիօս, ընթերց-  
ման ձեւը՝ Uchanie filius ձեւին վրայէն՝ յունարէն բնա-  
գիրն ամբողջացընելու համար, Բոնգարի (Bongars) կող-  
մանէ եղած պարզ առաջարկութիւն մըն է, աես Հայնի-  
խէնի հրատարակութիւնը I, էջ 80, ձանօթ։

նութիւնը։ Աւելին կայ. Պարիսի եւ Վենետիկի երկու ձեռագիրներն օ՞չ մաս<sup>1</sup> ընթերցումն ալ ունին, որ հազիւ թէ սկզբնագրին մէկ փոփոխութիւնն է։

Ասորական թարգմանութեան հայ թարգմանիչը կը հասկընար բնականապէս ուկամաբառին իմաստը, բայց չուզեց թարգմանել եւ օրինակեց Արծաւայ (ardschama)։ Թերեւս բնագիրը սխալ կարդացած էր, խաչ; կամ խաչ; փոխանակ կարդալու խաչօ, որուն դիրը փոխագրած ըլլայ ըստ արեւելեան ասորւոց արտաքերութեան tch<sup>2</sup>։ Հայ թարգմանիչն ավարդապետութեան՝ որ Եւսեբիոսին թարգմանութենէն ետքն է եւ ասկէ օդտուած է, ուկամաբառին առջեւ նոյնպէս ընկրկեցաւ. առաջին անգամ թարգմանած է արծայ<sup>3</sup> բառով, եւ նամակին վերնագրին մէջ՝ Արծաւայ ձեւով, որ Արծաւայ ձեւէն աւելի հայկական է<sup>4</sup>։ Այս ուկամաբառին կերպարանափոխութեան որպիսի պատճառներ ալ բերուին, մեր ըսածներէն յայտնի կ'ըլլայ թէ պարզ ընդօրինակութիւն է բառի մը, զոր թարգմանել չեն ուզած։

<sup>1</sup> Այսպէս ունին ազգային մատենագարանի՝ ՈՒՆԻՑԻԿԱՆԻ երկու ձեռագիրներն, hue ame filius եւ hucha meae filias.

<sup>2</sup> Grammatica syriaca, quam post opus Hoffmanni refecit Adalbertus Merx. Halis, 1867 I, էջ 7.

<sup>3</sup> Վարդապետութեան, էջ 1. Թագավոր Աբգարու, էջ 2:

<sup>4</sup> Օւկամա բառն իբր թէ հայացել Արծաւայ կամ Արծաւայ ձեւերն մեկնել ուզելը, ինչպէս կ'ուզէ Հ. Տաշեան, շատ խիզախական կ'երեւայ ինձի. նոյնպէս ըսելը թէ թարգմանիչը «աւելական աւանդութենէն» մը ազդուած ըլլայ (Աւերոյիշ. աւեզը էջ 27 եւ 37): «Նախ հարկ էր այս «աւանդութիւնը» ապացուցանել։

Ուրեմն Մ. Խորենացի իւր աղբիւրներուն  
մէջ կը գտնէր Աբժար արջամա(յ) եւ Աբժար ար-  
շամա(յ) երկու ձեւերն, որոնց զուտ ասորական  
վերջաւորութիւնը կը մերձենար հայերէն հո-  
լովման այ նկարագրին, որ յատուկ է գլխաւ-  
որաբար յատուկ անուանց: Հարկաւ հայ մը՝  
Արջամ կամ Արշամ յատուկ անուան մը սեռա-  
կանը պիտի կարծէր: Այս վերջին ձեւը՝ Արշամ,  
շատ ծանօթ էր, նոյն իսկ՝ Անտիոքոս Հիե-  
րաքսի (Hiérax) բարեկամ (‘Արօսամηց) հայ թա-  
գաւոր մը՝ որ քրիստոսական թուականէն յա-  
ռաջ 230ին, Հայաստանի լեռներն ապաւինած  
էր, կը կրէր այս անունը<sup>1</sup>: Մ. Խորենացի՝ որ  
այս թագաւորը չէր ճանչնար, Եւսեբիոսի Քրո-  
նիկոնին մէջ՝ զոր շատ յաճախ գործածեց, գտաւ  
ստուգիւ այս անունը՝ զոր Դարեհին հայրն ալ  
կրած էր: Նոյն իսկ Դարեհն Արշամայ (== Արշա-  
մայ), այսինքն՝ “որդի Արշամայ”<sup>2</sup>, ձեւին տակ  
հանդիպած էր այս անուան. “Հայոց Պատմու-  
թեան”, հեղինակը շատ բնական կերպով կը  
մշուէր Աբժար Արշամայ՝ “Արգար որդի Արշա-  
մայ”, թարգմանելու: Ստոյգ է թէ այս սեռա-  
կանին գործածութիւնը՝ միշտ հայերէն լեզուի

<sup>1</sup> ... καὶ τοὺς μὲν Ἀρμενίων ὄρους διελθόντα φίλος ὁν Ἀρօսάμης ὑπεδέξατο (Polyaeni) Strategicon, Φիρք. Բ. Հատ. Դ. Գլ. 17.) Ἀρօսάμης, Արշամ անունն իւ գտնուի արդէն Էսքիւզոսի՝ Պարսէի+ գրքին մէջ, ա. 37, 308:

<sup>2</sup> Եւսեբեայ Քրոնիկոն, Հրատ. Շեօն (Schoen) Էջ-  
միածնի ձեռագրին վրայէն, Հատ. ԱԱ. յաւելուած սիւն 15.  
Դարեհն Արշամայ, հաստատուած է Ասողիկի քաղուածքով,  
Հրատ. Պետերսուրդ, էջ 16: Ըստ Վամուէլի Անեցւոյ եւ  
Ա. Յերոնիմայ ամբողջացուած Շաբ+ Բաբուրուշը (Հրատ.  
Ա. Պեր. Բ. 35) անի Դարեհն Արշամայ:

ոգւոյն օտար մնացած է, եւ գոնէ որչափ ես  
գիտեմ՝ Մ. Խորենացւոյ դրբին մէջ եւ ոչ միակ  
օրինակ մը կը դտնուի։ Բայց Եւսեբիոսի յու-  
նարէն<sup>1</sup> կաղապարի վրայէն ձուլուած Քրոնի-  
կոնին քանի մը կտորներուն մէջ այնչափ դտած էր  
այսպիսի կազմութիւններ Մ. Խորենացին, որ իւր  
որուն Արշակունյաց թարգմանութիւնն հարկ է որ իրեն  
բնական երեւար, եւ այս ալ զմեղ պէտք չէ  
դարմացընել։

Ուրեմն Արգար Հայոց թագաւորին՝ հայրն  
է Արշամ, զոր կրնայ մէկն իրաւամբ իրը զատ  
հայ թագաւոր մը նկատել։ Բայց եթէ կրցանք  
Մ. Խորենացւոյ թարգմանութիւնն ուղղել, նոյն-  
պէս ապացուցած կ'ըլլանք որ Արշամ անունը  
սիսալ մեկնութեան մը արդիւնք է, եւ այսպիսի  
սիսալէ մը միայն մտացածին թագաւոր մը կրնայ  
ծնանիլ։ Այս պիտի օգնէ մեզի՝ հասկընալու  
Մ. Խորենացւոյ Արշամայ նուիրած ըստ բաւականի  
տարօրինակ պատմութիւններն, զորոնք հիմայ  
յառաջ պիտի բերենք, դնելով առընթեր այլ-  
եւայլ հեղինակաց այն կտորները, որոնք իրը  
աղքիւր ծառայած են Հայոց պատմութեան։

Գլ. Ի. Յառաջ բարեկարեւոյն Արշամայ, եւ զարդին  
հանունք հորին Հայոց Հայութեաց, եւ արյունահ Հեր-  
եւայի, եւ զար նորին վրանի աղքին Բարձրացանեաց։

Ի Քսաներորդի ամի ի  
կատարումն աւուրց թա-

<sup>1</sup> Բազմաթիւ օրինակներ կրնանք յառաջ բերել։  
Դարեւն Ալշամապեայ, Δαρεւոս Յուστառու. Արեւն Աւայ,  
Արտաշես, Օշու. Արտաշես Փեղիպութեայ, Ալեքանձրոս Փե-  
լիպոս եւայլն։ Բայց ուղղակի հայերէն դրուած դորձոց  
մէջ դժուարին է կարծեմ օրինակներ գտնել։

դաւորութեանն Արշէղի,  
ժողովեալ զօրք Հայոց՝  
հրամանաւ նորին թագաւո-  
րեցուցին ի վերայ ինքեանց  
զԱրջամ, որ եւ Արշամ,  
որդի Արտաշիսի եղբօր Տի-  
գրանայ, հայր Արգարու:  
Զսա ոմանք յԱսորւոց կո-  
չեցին Մանովայ, ըստ յո-  
լովից սովորութեան կրկին  
ունելով անուանս, որպէս  
Հերովդէս Ազրիպաս, եւ  
որպէս Տիտոս Անտոնի-  
նոս եւ կամ Տիտոս Յոս-  
տոս: Բայց քանզի ի նմին  
ամի վախճանեցաւ Արշէղ,  
թողլով զթագաւորու-  
թիւնն Պարսից որդւոյ  
իւրում Արշաւրի, որ էր  
փոքրիկ մանուկ եւ տղայ,  
ոչ ոք էր որ օգնէր Արշա-  
մայ՝ ընդդէմ կալ Հռո-  
մայեցւոց. խօսի ընդ նոսա  
ի հաշտութիւն խաղաղու-  
թեան, տալով հարկո ի  
Միջագետաց եւ ի կող-  
մանց կեսարու ի ձեռն  
Հերովդի: Այս եղեւ սկիզբն  
Հայոց մասնաւոր մտանել  
ընդ հարկաւ Հռոմացեցւոց:

Զայնու ժամանակաւ ե-  
ղեւ մեծ ցասումն Արշա-  
մայ ի վերայ Ենանոսի աս-  
պէտի<sup>1</sup> ուրումն թագակա-  
պի. քանզի նա արձակեաց  
զՀիւրկանոս Հրէից քահա-  
նայապետ, զոր գերեալ էր  
Բարզափրանայ Ուշտունւոյ  
յաւուրս Տիգրանայ: Իսկ

Արջամ (Ե-ս-է-բ-է-ս)։ Ար-  
շամ (Թ-ս-՛-՛ Ա-բ-է-ս-ր-ս) Տես  
վերը:

Արգար որդի Մանովայ  
(Թուղթ, էջ 1.) կամ եր-  
կու անուանս ունէր նա  
որպէս եւ այլք բազումք  
(Եւսեբիոս, Եկ. Պատմ. Բ.  
Ժ.) Ազրիպաս, որ նա  
ինքն է Հերովդէս (Անդ.)  
Անտոնինոս Տիտոս (Ան-  
տոնինոս Բարեպաշտօն)  
Եւս. Քրոնիկ. Բ. էջ 286.  
Հմմտ. Ա. Խորենացի Բ.  
ԿԴ).

Տիտոս Յոստոս. Գործք  
Առաք. ԺԷ. 7:

Յետ այնորիկ ետ [Հերով-  
դէս] կորուսանել զՀիւր-  
կանոս, որ էր եկեալ առ  
նա ի կողմանցն Պարթեւ-  
աց. կասկածեալ թէ դաւ-  
գիցէ նմա: Հիւրկանոսս  
այս էր գերեալ ի Բար-  
զափրանայ, յորժամ որփ-  
ուէր սա ասպատակ ի յԱ-

<sup>1</sup> Ա. Խորենացւոյ լեզուաւ ասովէր՝ գրեթէ Բագրա-  
տանէ բառին համանիշ է. նոյնալէս Բագրատան՝ թագադիր,  
այսինքն՝ ուրիշն թագ կապող: Այսպէսով պատմութեան  
առաջին բառերովն իսկ՝ Ենանոս իրը Բագրատունի կը ներ-  
կոյանայ: Համմտ. Բ. է (... իւլլ Բագրատէր եւ ասովէր):

Ենանոս պատճառի արքայի, ասելով՝ եթէ փըրքանս խոստացաւ հարիւր քանքար. ակն ունելով առնուլ ի նմանէ, եւ յանձն էառ տալ: Վասն որոյ ժամադրութիւն ի վերաց նորա սահմանէ Արշամ: Եւ նորա առաքեալ զմի յեղբարց իւրոց ի Հրեաստան առ Հիւրկանոս, որում անունէր Անենքիայ, զիտաւցէ ինչ վասն փրկութեան իւրոյ: Եւ երթեալ առաքեալն յԵնանոսէ, պատահէ սպանեալ Հերովդէս զՀիւրկանոս, զի մի ինչ դաւ լիցի թագաւորութեան նորա: Արդ իրբեւ եհաս ժամադրութիւնն եւ չտայ գանձս փրկանացն Հիւրկանոս Ենանոս, բարկանայ ի վերայ նորա Արշամ, եւ ընկեցեալ ի պատույն՝ հրամայէ դնել ի բանտի:

Յայնմ ժամանակի քսութիւն զնմանէ մատուցանէ արքայի Զօրայ նահապետ աղղին գնթունեաց<sup>1</sup>, ասելով. Գիտեա, արքայ, զի ապստամբել ի քէն կամեցաւ Ենանոս, խորհուրդ ընդ իս բերելով, զի երդումն խնդրեսցուք ի Հերովդէտ թագաւորէ Հրեաստանի, իբր ընդունել զմեզ եւ տալ ժառանգութիւն ի բնակ երկրի մերում. քանզի նորակտուտ ծանակեցաք յաշխարհիս յայսմ:

Եւ իմ ոչ առնելով յանձն, ասեմ ցնա. Ընդէրպ պատրիմք զրուցօք վաղնջուց եւ պառաւեալ առառպելօք, պաղեստինացիս զմեզ վարկանելով: Եւ նորա անյուսացեալ յինէն, նմին իրի առաքեաց զքահանայապետն Հիւրկանոս, եւ առաւել եւս ի Հերովդէտ անյուսացաւ. այլ ոչ մեկնի ի դրժողութեան բարուցն, եթէ ոչ արքայդ աճապարեսցիս նմա:

Այս քսութեանս հաւատաց Արշամ, հրամայեաց տանջանս պէսպէս ի վերայ Ենանոսի կուտել. եւ վախճան գործոյն, կամ թողուլ ի սպառ զօրէնս հրետթեան, եւ երկիր պազանել արեգական, եւ պաշտել

<sup>1</sup> Գնթունիք՝ Բագրատունիներու նման, ընտանիք մըն էին, որոնց Մ. Խորենացի պաղեստինական ծագում կու տայ. “սերած էին պատուականագոյն Քանանիդաս” էն, որ՝ Յեսուայ երեսէն վախչող քանանացիներէն մէկն էր (Գիրք Ա. Գլ. ԺԹ.). մինչ Բագրատունիք՝ միայն մինչեւ Բարելոնի գերութիւնը կը հասնէին. (Ա. Գլ. ԻԲ.) Տես Նորագոյն աղքերք եւայլն, Յաւելուած, էջ 37. Ծ. 3:

զկուռս արքայի, ընդ որով հարկեալ արքայ տացէ նմա զնոյն իշխանութիւն, կամ կախել զփայտէ եւ բնա ջինջ լինել ազգի դորա: Եւ սպանեալ մի յազդակա նացն առաջի նորա, որում անուն էր Ասրիայ, եւ առ ընթեր զորդիսն մատուցեալ ի տեղի սպանմանն, որոց անուանքն Ասփատիայ եւ Ազարիայ, յերկիւղէ մահուան որդւոցն եւ ի թախանձելոյ կանանցն կատարէ զկամն արքայի՝ հանդերձ ամենայն ազգատոհմիւն, եւ յառա ջին պատիւն իւր հաստատի: Սակայն ոչ ամենեւին վստահացաւ ի նա արքայ, այլ առաքէ ի Հայս, հաւ ատալով նմա զաշխարհն, զի ի Միջադետաց միայն հեռացու սցէ:

Մ. Խորենացւոյ բնագրին վրայ մանրամասն մեկնութիւններ տալու չենք կրնար կանգ առ նուլ, եւ իւր պատմածին՝ պատմական անհաւա նականութիւններուն վրայ չենք խօսիր: Միայն քանի մը կարծ դիտողութիւններով պիտի ջա նանք նշանակել թէ ինչպէս իւր ունեցած աղ բիւրները կը կործածէ եւ թէ ինչ մաս կը հանէ իրեն անոնցմէ:

Արջամայ կամ Արշամայ՝ զինքն Հայ Ար շակունեաց հետ կապող ազգաբանութիւն մը տալէն ետքը, յանկարծ Մ. Խորենացի դժուա րութեան մը կը պատահի: «Արդարութուղթը, Արշամէն տարբեր հայր մը կու տայ Արդարին. առջի տողէն սկսեալ «Շառէ Մանուկայ<sup>1</sup>», կ'ա նուանէ զԱրգար: Յետոյ Մ. Խորենացի կը սխա լի, կարծելով՝ թէ Մանուկայ սեռականի ձեւը՝ բուն անունը ըլլայ անձնաւորութեան մը, որ թէ հայերէն եւ թէ ասորերէն Մանուկ<sup>2</sup> է. սակայն

<sup>1</sup> مَنُوكْ شَرَفْ: «Շառէ Մանուկայ: — «Արդարութողթին,» այս վետյութիւնն յայտնի կը ցուցընէ թէ հայ թարգման ցին համար՝ Արշամայ՝ «որդի Արշամայ», չէր նշանակեր:

<sup>2</sup> Մանուկ «Թուղթ Արդարու», էջ 30 տ. 13. Երու.

եւ այնպէս դարձեալ իւր առջեւը կը մնան Աբ-  
գարու հօրն երկու անունները: Խնդիրը լուծելու  
պիտի օգնէ իրեն Եւսեբիոս: Ըստ Գործոց առաջե-  
լոց՝<sup>1</sup> մինչ Հերովդէս իւր թագաւորական շքե-  
ղութիւնները կը ցուցընէր եւ ժողովուրդն ու-  
րախութեամբ կը կայթէր. Աստուծոյ հրեշ-  
տակն ի մահ զարկաւ զինքը. այս պատմելէն  
ետեւ եկեղեցական պատմագիրը՝ յար եւ նման  
պատմութիւն մը յառաջ կը բերէ Յովսեպոսէն,  
բայց հոս նոյն անձը կ'անուանուի Ագրիպաս<sup>2</sup>:  
Ետքը կ'եղրակացընէ թէ Հերովդէս եւ Ագրիպ-  
աս մի եւ նոյն անձն է, մտադիր ընելով թէ  
ընդօրինակող մը անփութութեամբ անուն մը  
փոխած պիտի ըլլայ, եւ կամ թէ նոյն անձը՝  
“ուրիշ շատերուն նման, երկու անուն ունէր”<sup>3</sup>:  
Մ. Խորենացի այս վերջին բացատրութիւնը  
կ'իւրացընէ, եւ կրկին անուան իբր առաջին օրի-  
նակ յառաջ կը բերէ Հերովդէս Ագրիպա-  
սինը<sup>4</sup>: Աղբիւրներու այսպիսի աշխատալից կար-  
կատանքը՝ հեղինակին աւանդութեան մը հե-  
տեւելուն ամենեւին նշան չի տար:

Նոյն բանը կ'ըսենք գլխոյն երկրորդ մասին  
համար, որ Յովսեպոսին մէկ հատուածին՝ եւ  
Մ. Խորենացւց գրքին աղբիւրներուն հայացուց-

սաղէմի հրատարակութիւնն ունի՝ անշուշտ աւելի նորա-  
դոյն (?) ձեւ, Մայուս էջ 33, սաղ 1.

<sup>1</sup> Գործք Առաքելոց, Ժ. 21—23:

<sup>2</sup> Հրեշտական հնութիւնք, Ժ. 8, 2:

<sup>3</sup> . . . Կամ երկու անուանս ունէր նա որպէս եւ  
այլք բազումք. Եկ. Պատմ. Բ. Ժ.:

<sup>4</sup> Հերովդէս Ագրիպաս կրկին անունը՝ զոր նորա-  
դոյն մատենագիրը յաճախ կը դորձածէն, եւ ոչ անդամ մը  
կը դանուի Յովսեպոսի քով եւ ոչ ալ նոր կտակարանին մէջ,

բան ամենանշանաւոր օրինակներէն մէկուն վրայէն յարմարցուած ստուգիւ վէպ մըն է<sup>1</sup>: Բարղափրան Պարթեւաց Որոնդէս թագաւորին մէկ զօրավարն էր, եւ ոչ Հայոց թագաւորին՝ Տիգրանայ. Մ. Խորենացի զինքը Ռշտունեաց նահապետութեան գլուխ (նահապետ) կ'ընէ<sup>2</sup>: Հիւրկանոս դերի տարուեցաւ ոչ առ Տիգրան, այլ Պարթեւաց Երկիրն՝ ի Բարելոն, ուր մինչեւ Հրահատ Պ.ի թագաւորութեան սկիզբները մնաց (37 Ք. յառաջ): Եթէ Մ. Խորենացի իւր առջեւն ունեցած ըլլար Յովսեպոսի Հրէական հնութիւնները<sup>3</sup>, եղած դէպքերն, եւ մանաւանդ զՀիւրկանոս ազատելու համար՝<sup>4</sup> Հերովդէսին Հրահատին քով ըրած փորձերը, իւր պատմելու եղանակին ճիշդ հակառակ շատ մը մանրամասնութիւններ պիտի դանէր: Բայց Մ. Խորենացի կը ճանչնար միայն “Հրէական պատերազմը”, զորոնք եւ լայնագոյնս ընդարձակած է: “Հիւրկանոսի քաղաքակիցք” որ անդր քան զԵփրատ էին,, բնականապէս Բագրատուսիք են, որ Եբրայական ծագում ունին<sup>5</sup>: Ենանոսի պատմութիւնն՝ մէկ մանրավէպն է այն պայքարներու, զոր իրենց հաւատքին սրբու-

<sup>1</sup> Հմմտ. Մ. Խորենացի Բ. ԺԹ. Եւ Յովսեպոս, Հրէական Պատերազմ, Ա. ԺԳ:

<sup>2</sup> Բ. ԺԹ:

<sup>3</sup> ԺԵ. 2, 2—4:

<sup>4</sup> Անցողակի յիշենք որ Հիւրկանոս ազատեցաւ 36ին, Արտաւազդայ գերութենէն գոնէ երկու տարի յառաջ, եւ այն ժամանակ, յորում Մ. Խորենացի թագաւորել կու տայ Արշամայ: Հազիւ 6 տարի ետքը, 30ին, Ակտիոնի պատերազմն ետքը, սպաննուեցաւ Հերովդէսէն՝ Հիւրկանոս:

<sup>5</sup> Nouvelles sources, էջ 1, 3 Ճանօթ:

թիւնը պահպանելու համար<sup>1</sup> կրել կու տայ անոնց  
Ա. Խորենացի. Բայց նոյն իսկ Ենանոս անունը՝  
Եւսեբիոսի Եկ. Պատմ. Հայերէն թարգմանու-  
թենէն առնուած է, որ սխալմամբ Անանոս կար-  
դալու տեղ՝ Ենանոս գրուած է<sup>2</sup>: Ասոր ընտա-  
նեաց անդամները՝ Հայերէն Ա. Գրքէն առնուած  
Հրէական անուններ ունին, եւ որդիներէն մէկը  
կ'անուանուի Սափատիա՝ որ Պաւթի մէկ որդւոյն  
անունն է<sup>3</sup>: Եթէ ուրիշներ պակսին՝ այս մասնա-  
կան յատկութիւնն իսկ միայն բաւական է շա-  
րագրութեան գրական նկարագիրը մատնելու:

ԳԼ. ԻԵ. — Գիտութիւն ընդ Հերութէ (Ե-) Արշայ,  
Ե- ավագայ հնագանդութիւն:

Յետ այսր եղեւ խռովու-  
թիւն ի մէջ Հերովդի ար-  
քայի հրէաստանի եւ մե-  
րոյն արքայի Արշամայ: Քան-  
զի Հերովդէս, յետ բազում  
գործոց արութեանց, ձեռ-  
նամուխ լինի ի բարեգոր-  
ծութիւնս, շինուածս բա-  
զումս առնելով յոլով քա-  
ղաքաց, սկսեալ ի Հռովմէ-  
մինչեւ ցՊամասկոս: Խըն-

(Հերովդէսի շինութիւն-  
ներն ընդարձակօրէն նշա-  
նակուած են ի Յովսեպոսէ.  
«Հրէական պատեր.» Ա.  
21):

<sup>1</sup> Հմմա. Ա. Խորենացի, Բ., Թ. — Գուտաշմիդ շատ  
գեղեցիկ գրած է այս պայքարներուն նկարագրին վրայ.  
Վերսիլ. տեղը. էջ 12:

<sup>2</sup> Եւսեբ. Եկ. Պատմ. Բ. ԻԳ. <sup>3</sup> Ανανος, այսինքն  
Հանան (<sup>12</sup>), ասորերէն առաջ բառին ձայնաւորները  
թարգմանիչը սխալ կարդալով եղած է Ենանոս: «Նոյնպէս  
'Ανέγκλητος = Անակլէտ, Հայերէն Եւսեբիոսի մէջ՝ ասո-  
րերէն աօձλօն] բառէն, եղած է՝ Ենանգեղետոս:

<sup>3</sup> Բ. Թագաւորութեանց, Գ. 4. (Հինդերութն՝ Աս-  
տութիւն): Աշորէս, Գ. Թագաւ. Գ. 2: Ասրէս Տաօաίա,  
բայց Աղեքս. օրինակը՝ Տաօաίա. Բ. Քրոնիկ. Թ. 44: Մի  
միայն Աւելէ+իայ անունը Ա. Գրոց մէջ չի գտնուիր, թերեւս  
սխալ մըն է, փոխանակ Աւելէ+իայ ըլլալու:

դրեալ ի յԱրշամայքազմութիւն արանց անարուեստից գործաւորաց, որովք զԱսորւոց զԱնտիռքայ զանանց եւ զանկոխ հրապարակսն ի խոհերացն եւ ի տղմոցն՝ լցցէ: Զոր չառեալ յանձն Արշամայ, զօրս ժողովէ ընդդիմանսալ Հերովդի. եւ ի ձեռն հրեշտակաց յղէ առ կայսրն ի Հռոմ, զի մի զնա ընդ իշխանութեամբ Հերովդի արասցէ: Խոկ կայսրն ոչ միայն զԱրշամ չազատէ յիշխանութենէ Հերովդի, այլ եւ զամենայն միջերկրեցյան նմանաւատայ:

Ոչ ապաքէն Հերովդէսսալ արկեալ յարդարէր կոփածոյ կճովք՝ քսան վտաւանաւ երկայնութեամբ զհրապարակս Անտիռքայ զԱսորւոց, որ անկոխ ի տղմոցն էր. եւ առ ի ամրացուցանել յանձրեւաց ոչ ապաքէն կամարակապ յօրինէր վտաւանս նոյնչափ: (Յովսկուապ. Հ. Պատ. Ա. ԻԱ. 11.)

[Աւգոստոս] կարգեաց զՀերովդէսսակալ ամենայն երկրին Ասորւոց . . . այնպէս զի ոչ այլ ինչ ոք ի կուսակալաց կարէր՝ չեւ հրաման ի նմանէ առեալ, առնել ինչ (Յովսկուապ. Հ. Պատրողմ. Ի. 4).]

Յայնմ ժամանակի Հերովդէսսական զաներ Աղեքսանդրի որդւոյ իւրոյ, որ էր ի հօրէ Տիմոնէ եւ ի մօրէ թագաւորութենէ Մարաց՝ իդաւակէ Գարեհի վշտասպեանց, ընդ իւրով ձեռամբ թագաւոր միջերկրեացն կա-

[Գաղափիւրա՝ դուստր Արքեղայոսի եւ կին Աղեքսանդրի, պանծացեալ պարծէր յաղգատոհմն իւր եւ ասէր եթէ իցէ] ի հօրէ՝ ի Տիմոնէ:, եւ ի մօրէ՝ ի

1 Միջերկրայք, այսինքն „Երկրաց մէջը“, (Հմմո. ի մεσόγαιος շώρա Յովս. Հր. Պատ. Ա. Ժ. 1 եւ յաձախ) շատ անորոշ աշխարհագրական բացատրութիւն մըն է, որ կրնայ միանդամայն նշանակել Ասորիք, Փոքր Ասիոյ մէկ մասն եւ ի մասնաւորի կապագովկիա: Հոս Յովսեպոսին բնագրին Հνօία = Ասորիք բառը կը նշանակէ (Կաτέστησε δὲ αὐτὸν καὶ Σνοίας ὅλης ἐπίτροπον = Եւ կարգեաց զնակուսակալ ամենայն երկրին Ասորւոց): Անշուշտ Մ. Խորենացի այս բառը կը գործածէ՝ յառաջակողմեան Ասիոյ գործոց մէջ Հերովդէսի միջամտութիւնն արգարացընելու համար: — Հմմո. Գուտշմիդ Ueber die Glaubwürdigkeit եւայլն, էջ 24 եւ յաջորդ. (Kleine Schriften, III, էջ 309 եւ յաջորդք.):

2 Տեմենոսի՝ որ Հերակղեաններէն մէկն էր, սերունդն, Արգոսի վրայ թագաւորելէն եաբը. Մակեդոնիայի թագաւ-

ցուցանէր, առեալ իւր ի  
սպասաւորութիւն տասն  
գունդ ի Գաղատացւոց եւ

ի Պոնդացւոց։ Տեսեալ  
զայն Արշամայ, Երկրպագէ  
Հերովդի իրրեւ տեառն ա-  
մենայնի, տալով զոր խըն-  
դրէրն գործաւորս. որովք  
լցեալ զհրապարակս ան-  
տիռքացւոց քսան վտաւա-  
նաւ Երկայնութեամբ, յա-  
տակեաց սպիտակ կճասալ  
յատակօք, զի ուխաւորք  
յատակացն դիւրագոյնս  
կարգեսցին առ ոչ ինչ վնաս  
առնել քաղաքին։

Բայց Արշամայ վարեալ  
դժագաւորութիւնս ամս  
քսան, վախճանեցաւ։

Գարեհէ որդիվ լտասպեայ.  
(Յովսեպ. Հր. Պտր. Ա.  
Ի. 2.)

Τὴν δέ Ἀντιοχέων τῶν ἐν  
Συρίᾳ πλατεῖαν, οὐ φευκτὴν  
οὖσαν ὑπὸ βορβόρου κατέ-  
στρωσέ τε σταδίων εἴκωσι τὸ  
μῆκος οὖσαν ἔξεστῆ μαρ-  
μάρῳ, καὶ πρὸς τὰς ὑετῶν  
ἀποφυγὰς ἐκόσμησεν ἴσο-  
μήκει στοᾶ. (Յովս. Հրէակ.  
Պատ. Ա. Ի. Ա. 11). Թարգ-  
մանութիւնը տես վերա-  
գոյն։

Յովսեպոսին բնաբան տուած մէկ հա-  
տուածին վրայ՝ Ա. Խորենացի պատմութիւն մը  
ստեղծելով՝ Արշամայ թագաւորութեան պատ-  
մութիւնը յառաջ կը տանի. սակայն Յովսեպո-  
սին հատուածին մէջ ոչ Արշամայ խօսքը կայ  
եւ ոչ Հայոց։ Հերովդի իշխանութիւնը մինչեւ  
կապագովկիա եւ Միջագետք տարածելու գա-  
ղափարը՝ մեր վերագոյն նշանակած անձիշդ

որութիւնն հաստատեց։ Մակեդոնիայի թագաւորներն Եր-  
բեմն նաեւ Տեմենեանք (Τημενίδαι) ալ կը կոչուէին։ Ար-  
քեղայոս՝ կը պարձէր թէ Աղեքսանդրի ազգատոհմէն է։  
— Հմաս. այս հատուածին մեր թարգմանութիւնը՝ Լան-  
դուայի թարգմանութեան հետ։ — (Լանգլուա Տիմոն  
ծեւին համար՝ սխալ է, եւ պիտի ըլլայ՝ կըսէ, Սի-  
մոն։)

Ծ. Թ.

<sup>1</sup> Պարբերութեան այս վերջին մասին թարգմանու-  
թիւնն ըստ կամս եղած է։ Բնագիրը շատ կրած է եւ յու-  
նարէն իմաստը ճիշդ չի տար. իտրէւսցին (ἐκόσμησεν) ձեւն  
ուրիշ յարակից մաս մըն ալ կը պահանջէ։ Յունարէնի մէջ  
անձրեւէն պահպանուելու համար կամարներու խօսքը կայ։

թարգմանութեան վրայ հիմնուած է. եւ այս  
գաղափարը՝ մեր նոյն շրջանին պատմութեան  
վրայօք գիտցածին հակառակ է: Ի բաց առեալ  
Յովսեպոսէն եղած փոխառութիւնն, այս Գլուխն  
ալ՝ նախընթացին նման, պատմական չէ: Սա-  
կայն Արդարու հօր եւ նախորդին անձնաւորու-  
թեան ինչպէս ծնունդ առնուլն ապացուցանելէն  
ետեւ, ալ ուրիշ բան չէինք կրնար սպասել:

Գլ. Ի՞՞ Թագավորութեան Աբերարու, Եւ Հունել Բու-  
րութիւն Հայոց ընդ հորիւ հումայեցուց, Եւ Պատերութ  
ընդ Դօրո Հերութէ, Եւ աղանանել շեղբօրութէ Նոր-  
ութեան:

Թագաւորէ Արդար որդի Արշամայ ի քսաներորդ  
ամի Արշաւրի արքայի Պարսից: Այս Արդարէս կոչիւր  
աւագ այր՝ վասն առաւել հեղութեանն եւ իմաստու-  
թեանն, որում յետոյ եւ տիքն. զայս ոչ կարելով  
ուղղախօսել Յունաց եւ Ասորւոց, կոչեցին Արդարիոս:  
Ի սորա Երկրորդ ամի թագաւորութեանն հարկին հռո-  
մայեցւոց բոլորովիմբ ամենայն կողմանքն Հայոց: Քանզի  
հրամայեալ յԱւգոստոս կայսերէ, որպէս ասի ի Ղու-  
կայ աւետարանին, աշխարհագիր լինել ընդ ամենայն  
տիեզերու<sup>1</sup>. վասն որոյ եւ ի Հայս առաքեալ գործա-  
կալք հռոմայեցւոց բերելով զպատկերն Աւգոստոսի  
կայսեր, կանգնեցին յամենայն մեհեանս: Զայսու ժա-  
մանակաւ լինի ծնեալ փրկիչն մեր Յիսուս Քրիստոս,  
որդի Աստուծոյ:

Զամին աւուրբք լինի խռովութիւն ի մէջ Ար-  
դարու եւ Հերովդի: Քանզի Հերովդի հրամայեալ զիւր  
պատկերն հուպ ի կայսերական պատկերն կանգնել ի  
մեհեանս Հայոց, զոր չառեալ յանձն Արդարու, պատ-  
ճառս ի վերայ նորա յուղէր Հերովդէս: Առաքէ զզօրս  
թրակացւոց եւ գերմանացւոյ<sup>2</sup> ասպատակաւ հինից  
յերկիրն Պարսից, հրաման տուեալ ընդ աշխարհն Ար-

<sup>1</sup> Ղուկաս, Բ. 1.

<sup>2</sup> Գաղափացւոց հետ՝ որոնց վրայ խօսուեցաւ  
արդէն նախորդ գլխոյն մէջ, թրակացիք ու գերմանացիք  
ալ Հերովդի բանակին մասը կը կազմէին (... τὸ θράκιον  
στίφος, Γεօμανοί τε καὶ Γαλάται, Յովս. Հրեակ. պատերզմ.  
Ա. Լ. Գ. 9.)

դարու անցանել։ Իսկ Արդարու ոչ հաւանեալ, ընդ-  
դիմանայ ասելով, եթէ ընդ անապատ է հրաման կայ-  
սեր անցանել զօրացդ ի յերկիրն Պարսից։ Ընդ որ  
դառնացեալ Հերովդէս, անձամբ ինչ ոչ կարէր վճա-  
րել, պէս պէս ցաւոց զնա  
ըմբռնեալ՝ վասն որոյ ի  
Քրիստոս համարձակեցաւ,  
որպէս պատմէ Յովսէպոս<sup>1</sup>.  
առաքէ զեղբօրորդին իւր,  
որում տուեալ էր զդուստր  
իւր, որ էր յառաջ կին  
Փերուրի եղբօր իւրոյ։ Եւ  
նորա առեալ զբազմութիւն  
զօրացն, գայ հասանէ յաշ-  
խարհն Միջագետաց, պա-  
տահէ Արդարու ի զօրա-  
նիստ գաւառին Բուգնան<sup>2</sup>.  
Եւ մարտուցեալ մեռանի,  
եւ զօրքն փախստական լի-  
նին։

...վասն ժագրհութեան հա-  
մարձակութեան նորա ի  
վերայ Քրիստոսի (Եւսեբ.  
Եկ. Պատմ. Ա. 8.)

[Յետ մահուն առաջին  
կնոջն Փերուրայ, Հերով-  
դէս ետ նմա զդուստր իւր  
յամուսնութիւն, եւ պաշ-  
տատական՝ երեք հարիւր  
տաղանդ։ Փերուր մերժէր  
զայս միութիւն, վասն սի-  
րոյն՝ զոր ունէր նա առ  
կին ոք արծաթագին։ Բար-  
կացեալ Հերովդի, տայր  
զդուստր իւր որդւոյ եղ-  
բօր իւրոյ, որ սպանաւ  
ապա ի յաշխարհին Պար-  
թեւաց<sup>3</sup> (Յովս. Հրէակ.  
Պատ. Ա. ԻՊ. 5.)

Նոյն հետայն վախճանի  
եւ Հերովդէս, եւ Հրէից  
աղդապետ զԱրքեղայոս նո-  
րին որդի Աւգոստոս կա-  
ցուցանէ։

Հրէից աղդապետ զԱր-  
քեղայոս զորդի Հերովդի,  
Աւգոստոս կացուցանէ  
(Եւս. Քրոն. Բ. Էջ 260.)

Հայերէն լեզուաւ Արդար անունը մեկնե-  
լով՝ ի սկզբան անդ շեշտել կ'ուզէ թէ այս

1 Եմին՝ “Հայոց Պատմութեան”, ռուսերէն թարգ-  
մանութեան մէջ դիտել կու տայ (2րդ. տպագր. Էջ 253)  
թէ Յօվսէպոս Հերովդի մահուան այսպիսի պատճառ մը  
չի տար, այլ բոլորովին տարբեր պատճառ մը կը դնէ։ Զէ  
տեսեր (Եմին) որ Մ. Խորենացի յառաջ կը բերէ Եւսե-  
բիսէն՝ որ այս խորհրդածութիւնը կ'աւելցընէ՝ “Հրէակ.  
Հնութիւնք,, ԺԷ. Զ., 5. Եւ “Հրէակ. Պատեր.,, Ա. ԼՊ. 5,  
յառաջ բերած հատուածին վրայ։

2 Բոլորովին անձանօթ նահանդ մը։ Թերեւս ընա-  
դիրն աղաւաղուած է։

3 Ἡρώδης τὴν θυγατέρα τῷ πρὸς Πάρθων ὕστερον  
ἀναιρεθέντι συνέζευξεν ἀδελφιδῷ.

թագաւորը իրօք հայ թագաւոր մըն էր: Առկայն այս ալ այն ստուգաբանական երեւակայութիւններէն է, որոնց Մ. Խորենացի շատ սովորեալ է:<sup>1</sup> Քիչ մը ետքը՝ Սանատրուկ անուան առթիւ ուրիշ օրինակ մըն ալ պիտի ունենանք:

Մեր առջեւն ունեցած բնագրին նայելով՝ Արդարու թագաւորութեան երկրորդ տարին ամբողջ Հայաստանը Հռոմայեցւոց հարկատու եղած կ'ըլլայ: Այսպիսի բան ըսելը՝ մի միայն հեղինակին անձնական կարկատանքին արդիւնքն է: Արդեօք անո՞ր համար, որ Աւգոստոս <sup>2</sup> հրամայեաց աշխարհագիր առնել ընդ ամենայն տիեզերս, եւ կամ որովհետեւ Մ. Խորենացի ուղեկ որ աշխարհագիրը (ազգահամարը) Հայաստան ալ ի գործ գրուած ըլլայ: Աւգոստոսի պատկերը <sup>3</sup> յամենայն մեհեանս, կանգնուած ըլլալու դէպքին մէջ պատմական ճշմարտութեան հետք մ'իսկ որոնելն աւելորդ է: Հեղինակն այսպիսի միտք մ'ունեցած է անշուշտ՝ Եւսեբիոսի Քրոնիկոնին<sup>4</sup> այն հատուածէն, ուր կ'ըսուի թէ Կալիգուլա կայսեր արձաններն ու պատկերները՝ բովանդակ տիեզերաց հրէական ժողովարաններուն (սինագոգներու) մէջ կանգնուած էին: Իրօք ալ Մ. Խորենացի այս եւ յաջորդ գլուխները գրած ատեն Քրոնիկոնն իւր աշաց առջեւ ունէր: Արքեղայոսի ազգապետութեան պատույն բարձրացուելուն յիշատակութիւնը բառ

<sup>1</sup> Ասորերէնի մէջ, Արդար (ՀՀ) կը նշանակէ իսկ՝ — Համմար, gens Claudia անունը:

<sup>2</sup> Բ. 268:

առ բառ անկէ առնուած է, ինչպէս եւ հաւանական է՝ Հերովդէսի մահն ալ՝ որ Ճիշդ նախընթաց գլխուն մէջն է, ինչպէս նաև Եւսեբիոսի գլքին մէջ։<sup>1</sup>

Բայց աղբիւրներն ուսումնասիրելու եւ գործածելու տեսակէտով՝ այս գլխուն ամէնէն հետաքրքրական մասն է առանց հակառակութեան այն տեղը, ուր Արգարու դէմ Հերովդէսի պատերազմին պատճառներն ու ծագումը կը պատմուի։ Դէպէը զուտ երեւակայական է, եւ ինչպէս գուտշմիդ արդէն դիտած է, պարզապէս՝ <sup>2</sup> Հերովդէսի մէկ եղբօրորդւոյն Պարթեւներէն սպաննուած ըլլալու, յիշատակութեան վրայ հիմնուած է։ Մ. Խորենացի Խղճմտութեամբ կը կարդայ <sup>3</sup> Հրէական պատերազմը, եւ ամէն անգամ որ այս վերջին (Պարթեւ) բառին կը հանդիպի, Հայոց պատմութեան մէկ նոր միջնավէպն (épisode) է որ յերեւան կ'ելլէ։ Բայց <sup>4</sup> Հրէական պատերազմին, ընթերցումն յառաջ տանելով կը գտնէ յիշատակուած Հերովդէսի մէկ եղբօրորդին՝ այսինքն Յովսէփիը<sup>2</sup>, Հերովդէսի Յովսէփի եղբօրն որդին՝ որ Հերովդէսի եւ Սամարացի Մաղթակեայ դստեր՝ Ոլիւմպիայի հետ ամուսնացաւ։ Հերովդէսի եղբօրորդին եւ միանգամայն փեսան։ այս նշանով ի՞նչպէս կարելի է

<sup>1</sup> Հերովդէսի հիւանդութեան նկատմամբ Մ. Խորենացւոյ կտորին մէջ՝ Հայություններու բառէն ետքը Լամբրուրինակը կ'աւելցընէ. “Արդարաց է նշան էրացնելու”, Քրոնիկոնը կ'ըսէ. “որդնեռաց մարմնով”<sup>1</sup>

<sup>2</sup> Ὁ ἀδελφιδοῦς (= եղբօրորդի) αὐτοῦ Ἰώσηπος. Հր. Պատ. Ա. Իլ. 4:

չճանչնալ “Պարթեւներէն սպաննուած եղբօրորդին” : Ծատ մը նորագոյն գիտնականներ իսկ աւելի բան պիտի չպահանջէին: Այսպէս Մ. Խորենացի ալ Յովսէփի անունն աւելցուց ոչ թէ իւր “Պատմութեան” բնագրին մէջ, այլ այն գլխուն վերնագրին մէջ: Սակայն սխալած էր: Եթէ “Հրէական հնութիւնները”<sup>1</sup>, կարդացած ըլլար, պիտի տեսնէր թէ “Պարթեւներէն սպաննուած եղբօրորդին”՝ Յովսէփը չէր, այլ Հերովդէսի Փասաէլ եղբօրն՝ որդին, Փասաէլ, որ Հերովդէսի եւ Արքիանէի երիցագոյն դստեր՝ Սալամիսիսյի հետ ամուսնացած էր: Մ. Խորենացւոյ սխալը կրնայ անմեղագրելի համարուիլ+բայց այս մանրամասնութիւնն ինչպէս ցոյց կու տայ իւր շարագրութեան յօրինուածութիւնն եւ միանգամայն իւր աղբիւրները գործածելու մէջ՝ խղճամիտ եւ կամայական վարմունքը:

Գլ. Իկ. Շինուած Երեւէայ, +ողուի, Ե- յէլուածուն  
-ունուն+ ողուի Թէրայ Լուսաւունին:

Զկնի ոչ բազում աւուրց Աւգոստոս վախճանեցաւ վախճանի Աւգոստոս, եւ (Եւս. Քրոնիկ. Բ. 262). փոխանակ նորա թագաւորէ հռոմայեցւոց Տիբեր. եւ Գերմանիկոս կեսար եղեալ, ձաղէ զառաքեալսնի Հռովմ զիշխանս Արշաւրի եւ Արշարու, յաղագս պատերազմին նոցա՝ յորում սպանին զեղբօրորդին Հերովդի: Ընդ որ խստացեալ Արդարու, խորհի ապստամբութիւն եւ պատրաստութիւն պատերազմի: Յայնժամ շինէ քաղաք զտեղի պահպա-

Աւգոստոս վախճանեցաւ գերմանիկոս կայսր ձաղեաց զպարթեւս (Անդ.)

նութեան գնդին Հայոց, ուր յառաջագոյն զգուշանային Եփրատու ի կասսիսոէ, որ կոչի Եղեսիայ. եւ փոխէ ի նա զարքունիս իւր՝ որ ի Մծրին, եւ զամենայն կուռս իւր, զնաբոգ եւ Նաբոյ... Բէլ... Բաթ-զբէլ եւ զբաթնիքաղ եւ նիքաղ... Թարթա... զթարաթայ, եւ զմատեանս («Թուղթ Աբգարու», էջ մեհենիցն վարժարանին, եւ 24.) միանգամայն զդիւանս թագաւորացն:

Յետ այսր մեռեալ Արշաւիր, թագաւորէ ի վերայ Պարսից Արտաշէս որդի նորա: Արդ թէպէտ եւ ոչ է կարգ պատմութեանս ի ժամանակի. եւ ոչ ըստ կարգի՝ զոր ասելս ձեռնարկեցաք, այլ քանզի սերունդք Արշաւրի թագաւորին են, եւ արիւն եւ հարազատութիւն Արտաշիսի որդւոյ նորա, սկիզբն արասցուք յաղագս պատուականութեան մարդկանն, նախակարգեալ ի գիրսս առ ընթեր Արտաշիսի. զի իմասցին որք ընթեռնունն, եթէ համազգիք քաջին են: Իսկ զկնի ապա նշանակեսցուք եւ զժամանւ ։ գալստեան հարցն նոցա ի Հայս. որք են կարենանք եւ Սուրենանք, յորմէ սուրբն Կրիգոր, եւ յորմէ Կամսարականք, յորժամ ի շարի կարգին հասանիցեմք ի ժամանակս թագաւորին, որ զնոսա ընկալաւ:

Բայց Աբգարու ոչ յաջողեցաւ խորհուրդն ապըստամբութեան. զի խոռվութիւն անկեալ ի մէջ ազգականաց իւրոց՝ թագաւորութեանն Պարսից, զօր ժողովեալ անդք չուէր ի համոզել եւ ի գագարեցուցանել զնոսա:

Հերովդէսի գնդերուն վրայ Աբգարու ունեցած յաջողութիւնները՝ յաղթողաց համար ձախող հետեւանք ունեցան: Ա. Խորենացի եղածը չի պատմեր մեզի, բայց ազնուական Պարթեւներն ու Հայերը կը ցուցընէ մեզի, որոնք Հռոմտարուած էին՝ այն պատերազմին պատճառաւ յորում «Հերովդէսի եղբօրորդին», սպաննած էին, գերմանիկոսի ձաղանքն աւելի փառաւոր դործելու համար: Հոս ունինք աղբիւրներու «ընդլայնում», մը, որ նախորդ գլխուն ընդար-

ձակման պէս կրթիչ ու հրահանգիչ է։ Շարունակութիւնն ալ այսպէս է։

Ինչպէս Ի՞՞ գլխուն վերջին մասը՝ նոյնպէս Ի՞ գլխուն սկզբնաւորութիւնն ալ փոխ առնուած են Եւսեբիոսի Քրոնիկոնէն՝ ուր Աւգոստոսի մահուանէն եւ Տիբերիոսի գահակալութենէն անմիջապէս վերջը կը կարդանք դէպքի մը այս լակոնական յայտարարութիւնը. “Գերմանիան իշխան յառաջ ողումապիադին՝ (Բ. Էջ 262)։ Դէպքը տարուած է 199րդ ողիւմապիադին երկրորդ տարին, որ է Հռոմայ շինութեան 771 տարին եւ Քրիստոնէական շրջանին 18 տարին։ Այս ամենայն շատ ճիշդ է։ Երբ Գերմանիկոս յաջողեցաւ Հայաստանի գահը բարձրացընել Պոնտոսի թագաւորին՝ Պոլչմոնի որդին զօհնոն, որ Պարթեւաց թագաւորին Հրահատ Դի Պնոնէսի տեղ՝ զոր Հռոմայեցիք կալանաւոր կը պահէին, թագ կապեց եւ Արտաշէս անունն առաւ, Ճերակոյտը անոր (≡ Գերմանիկոսի) ձաղանք մը պատրաստեց. բայց Հռոմ չեկաւ. եւ միայն յաղթական կամար մը բարձրացուցին<sup>1</sup>։ Բաց ասկից, Գերմանիկոս նոյն տարին յԱնտիոք մեռաւ։

Հարկաւ Հայոց Արդար թագաւորէն շատ հեռու ենք, այնպէս չէ։ Մ. Խորենացի՝ Եւսեբիոսի այս հատուածին տուած մեկնաբանութեամբը՝ զմեղ պիտի մերձեցընէ Արդարին։ Իւր գրչին տակ՝ Գերմանիկոս իշխան բառը կը փոխուի

<sup>1</sup> Տակիտոս, Տարեգիր, Բ. 4, 56, 64։

Եւ կ'ըլլայ ս Գերմանիսս իւսուր եղեալ<sup>1</sup>, այսինքն  
Տիբերիոսի գահակալութեամբը՝ միապետու-  
թեան ժառանգ կ'ըլլայ: Կայսր բառը՝ միայն  
Ադրիանոսէն ետքը առաւ այս նշանակութիւնը<sup>1</sup>:  
Եւսեբիոսի բնագրին մէջ իայսը՝ Յուլիոսի ցեղին  
(gens Julia) յուլիուլումնաց, զոր ինքնակալներն  
եւ իրենց ընտանեաց անդամները կ'առնուին: Մի  
եւ նոյն էջին մէջ՝ Դրուսոս ալ նոյնպէս իայսը  
կը յորջորջի: Հատուածին երկրորդ մասը, այս-  
նքն “Յառէաց ՇՊԱՐԱՆԵ-” դարձաւ եւ եղաւ “Յառէ-  
շառաւելուն է Հառէ շիշիան Արշա-րէ է- Աբ-  
էտու-”, եւայլն: Յայտնի կը տեսնուի թէ Քրոնի-  
կարձնախագասութիւնը՝ բոլորովին տար-  
բեր մեկնութեանց կը գործածուի: Գերմանի-  
կոսի ձաղանքին յաջորդող Աբգարու բարկու-  
թիւնը, ապստամբութեան խորհուրդը, եւ Եղե-  
սիոյ<sup>2</sup> շինութիւնը, արքունեաց եւ դիւանին  
Մծբին քաղաքէն՝ նորակառոյց քաղաքը փր-  
խադրուիլը — յայտնապէս հոռմեական սահ-  
մաններուն աւելի մօտենալու համար — զուր  
մտացածին դէպքեր են:

Աբգարու աստուածներու անուններն առ-  
նուած են “Աբգարու թղթէն<sup>3</sup>”, որ քիչ մը  
ետքը շատ կարեւոր աղբիւր մը պիտի դառնայ:

<sup>1</sup> Cagnat, Épigraphie latine, էջ 109:

<sup>2</sup> Եղեսիա իրօք Քրիստոսէ շատ դար յառաջ գոյու-  
թիւն ունէր (Duval, Hist. d'Édesse էջ 20). Փաւստոս Բու-  
զանդացի ալ՝ Եղեսիա քաղաքին Հայոց ձեռօք շինութեան  
վրայ կը խօսի, (Ե. Լ.Բ.) բայց սյս հատուածն համեմատու-  
թեամբ նորագոյն է: Մէկ անգամ միայն կը յիշուի Բու-  
զանդայ մէջ Եղեսիա անունը:

<sup>3</sup> էջ 24:

ԳԼ. ԻԸ. — Յանձնույն Աբգուրու յարեւել ե-  
նուի մասնաւութեան Պարեց վԱրտաշէս. Եւ նե վերը  
իւրիւոց դեղբար էր, յարաց Թէ Լուսաւութիւն եւ նորին  
աղքակիցն:

Երթեալ Արգարու յարեւելս, գտանէ թագաւո-  
րեալ Պարսից զԱրտաշէս որդի Արշաւրի, եւ ընդդի-  
մացեալ նմա զեղբարս իւր. քանզի նա խորհէր ազգաւ-  
ի վերայ նոցա թագաւորել, եւ նոքա ոչ առնուին  
յանձն: Վասն որոյ պաշարեալ զնոսա Արտաշիսի եւ  
երկիւղ մահու եղեալ ի վերայ նոցա, բազում պա-  
տառմունք եւ անմիաբանութիւնք ի մէջ զօրացն եւ  
այլ ազգականացն լինէին: Քանզի էին Արշաւրի թա-  
գաւորի որդիք երեք եւ դուստր մի. առաջին՝ նոյն ինքն  
արքայն Արտաշէս, երկրորդն Կարէն, երրորդն Սուրէն,  
եւ քոյր սոցին՝ որ անուանեալ կոչի Կոշմ, կին զօրա-  
վարին ամենայն Արեաց ի հօրէն կարգեցեալ:

Իսկ Արգարու համոզեալ զնոսա խաղաղանալ, ի  
մէջ ամենեցունց հաստատէ զայս ինչ սահմանելով,  
թագաւորել Արտաշիսի հանդերձ ծննդովք իւրովք  
որպէս եւ խորհեցաւն, եւ զեղբարսն անուանել Պահ-  
լաւս՝ յանուն քաղաքին իւրեանց եւ աշխարհին մեծի  
եւ քաջարերոյ. որպէս զի լինել նոցա պատուականագոյն  
եւ առաջին քան զամենայն նախարարութիւնս Պարսից՝  
որպէս արդարեւ զարմս թագաւորաց: Եւ դաշինս եւ  
երդմունս ի միջի հաստատեալ, զի թէ լիցի սպառել  
զարմից Արտաշիսի ի պատանեաց, նոքա մատիցեն ի  
թագաւորութիւնն: Եւ արտաքոյ ցեղի նորա թագաւո-  
րեցելոյ՝ ցեղս որոշել զնոսա երիս, կոչմամբ այսպիսեաւ.  
Կարէնի Պահլաւ, Սուրէնի Պահլաւ, եւ զքոյրն՝ Աս-  
պահապետի Պահլաւ, յառնն տանուտէրութենէ զա-  
նունն որոշեալ:

Եւ ասեն զսուրբն Գրիգոր ի սուրենեանն Պահ-  
լաւէ, եւ զկամսարականս ի կարենեանն Պահլաւէ: Այլ  
զայսր գալոյն զօրպիսութիւն ի կարգին պատմեսցուք.  
միայն նշանակելով այժմ առընթեր Արտաշիսի, զի  
ծանիցես զազգս զայս մեծ, թէ հաւաստի արիւն Վա-  
ղարշակայ են. այսինքն զարմ Արշակայ մեծի, եղրօր  
Վաղարշակայ:

Եւ այսոցիկ այսպէս կարգեցելոց, եւ զգիր ուխ-  
տին ընդ իւր առեալ Արգարու դառնայ ոչ առողջ  
մարմնով, այլ չարաչար ցաւովք ախտացեալ:

Այս դլխուն եւ նախորդին երկրորդ կէ-  
սին համար՝ յառաջ բերելու ստոյգ աղբիւր-

ներ չունինք։ Միայն կարելի է քանի մը մեր-  
ձեցումներ ընել, որոնցմէ յայտնի կ'ըլլայ թէ  
Ս. Խորենացի լաւ տեղեակ է Պարսից գոր-  
ծերուն։ Իւր պատմածն այն նպատակն ունի, որ  
ցոյց տայ մեզի թէ Աբգար մեծ հեղինակութիւն  
կը վայելէր Արշակեանց ցեղին մէջ, եւ թէ Պար-  
սից երեք ամենամեծ ցեղերն Արշաւրի որդիէն  
սերած են։ Այս վերջին կէտին նկատմամբ ստու-  
գիւ կը սխալի։ Այս ընտանեաց ծագումը շատ  
աւելի հին է։ Արդէն Քրիստոսէ յառաջ 53ին  
զկրասոս յաղթողն ու մեոցընողը Սուրէն (Սու-  
րենա) մըն էր։ Պլուտարքոս այնպիսի բառերով  
կը խօսի այս Սուրենին վրայ, որ Հայոց պատ-  
մութեան համար շատ հետաքրքրական են։ Ի  
մէջ այլոց կը սորվեցընէ թէ Սուրենեանք՝ ծնըն-  
դեամբ իրաւունք ունէին թագաւորաց գլուխը  
թագ դնելու<sup>1</sup>, առանձնաշնորհութիւն մը՝ զոր  
Ս. Խորենացի, ի Հայաստան Բագրատունեաց  
ցեղին կու տայ։

Գլխուն վերջը կը պատմէ Աբգարու հիւ-  
անդութեան վրայ, որ քիչ մը ետքը թադէոսէ  
պիտի բժշկուի։

Գլ. Իթ. — Դարձ Աբգարու յարեւելից և Դաւ օհ-  
նականութիւն Աբերայ և Հարուտ Հերեւելի յարեւելից։

Իբրեւ դարձաւ Աբգարիսս յարեւելից, լուաւ նա  
զհոռվմայեցւոց, թէ ի կասկածանս անկեալ են վասն

<sup>1</sup> Κατὰ γένος μὲν οὖν ἐξ ἀρχῆς ἐκέντητο βασιλεῖ  
γενομένῳ Πάρθων ἐπιτιθέναι τὸ διάδημα πρῶτος. (Vita  
Crassi, 20.) Հմմատ. Ս. Խորենացի Բ. Գ. ուր այս առան-  
ձնաշնորհութիւնը գրեթէ նոյն բառերով կը տրուի Բա-  
գրատունեաց, եւ քիչ մը վերը Երանոսի համար ըսուածը։  
Տես վերն էջ 54—55։

նորա, որպէս թէ զկնի զօրու գնաց յարեւելս Արգար։ Վասն որոյ յղէ առ գործակալս հռովմայեցւոց զպատճառս երթալոյն իւրոյ ի Պարսս, միանդամայն եւ զգիր ուխտին՝ որ ընդ Արտաշէս եւ ընդ եղբարս նորա՝ տայտանել։ Եւ նոքա ոչ հաւատացին նմա. վասն զի եւ թշնամիք չարախօսէին զնը՝ Պիղատոս, Հերովդէս, մանէ, Պիղատոս եւ Հերովդէս ըովդէս չորրորդապետ։ Եւ Լիւսինայ եւ Փիլիպպոս։ (Եւսեբ. Եկ. Պատմ. Ա. Թ. Ըստ Ղուկասու, Գ. 1:)  
Իսկ Արգարու եկեալ ի քաղաքն իւր յԵղեսիայ,  
միարանեաց ընդ Արետայ  
արբայի պատրիացւոց, սաւ  
տարս տալով նմա ի ձեռն  
խոսրանայ<sup>2</sup> ուրումն ար-  
ծրունւոյ մարտնչել ընդ  
Հերովդէի։

Յետ սակաւ ժամանակացն  
եհատ զգլուխն Յովհաննու  
Մկրտչի Հերովդէս չոր-  
րորդ։ յիշեցուցանեն վասն  
այսր գիրք սուրբք աւետա-  
րանի։ Բայց պատմէ եւ  
Յովսէպոս եւ յանուանէ  
յիշէ զՀերովդիադայ, եւ  
զի էր նա կին եղբօր նորա  
եւ էառ զնա Հերովդէս ի  
կնութիւն իւր. եւ անար-  
գեաց նա զառաջինն զոր

1 “Չորրորդապետ,, բառը՝ որ չկայ ոչ Եւսեբ. Եկ.  
Պատմ. մէջ Ա. Թ. եւ ոչ Ղուկասու (Գ. 1) մէջ (?), ապահո-  
վապէս փոխ առնուած է Եւսեբ. Քրոնիկոնէն, Բ. Էջ 262:  
— Բայց Ղուկասու նոյն զլիսուն մէջ քանի մ'անգամ կը  
կրկնուի չորրորդապետութիւնն ըառը, “չորրոր-  
դապետ,, բառը նուկ. Մեկն . Ս'տթ. Էջ 682. “Յայնժամ  
Հերովդէս չորրորդապետ,,. նոյնպէս առ Կտակա-  
ռան, Ղուկ. Գ. 19, եւ Թ. 7 եւն եւն։ — Ժ. Թ.։

2 Խոսրան կամ Խոսրոն հայերէն Խոսրով բառին ա-  
սորերէն (օյտա) ձեւն է. քիչ մը ետքը (Բ. Լ. Զ.) Խոսրէն  
ձեւով պիտի գտնենք։ Հոս այս անունը փոխ առնուած է  
“Արգարու թղթէն”, ուր Խոսրոն՝ Արգարու քովը գտնուող-  
ներուն մէջն է (Էջ 19)։ Մի եւ նոյն տեղն յիշուած եօթն  
անձանց մէջէն, Մ. Խոսրենացի ապահովապէս զայն ընտրած  
է իբր աւելի հայ անուն մ'ունեցող, եւ արծրունէ վերա-  
դրով բոլորովին հայտաշուշան է, ինչպէս որ վերագոյն Բար-  
զափրանը հայացուցած եւ ուշաւնէ ըրած էր, տես վերն Էջ  
54։ Հետեւեալ տողերէն սկսեալ պիտի տեսնենք թէ ինչ-  
պէս նոյն եղանակաւ կը հայտաշնէ Ասդարու գեսականներն  
Մարիհարն ու Շամշադրամը։

Քանզինախ զդուստրնԱրետայ կին առեալ Հերովդէի, եւ անարգեալ ի բաց եթող եւ զՀերովդիադայ մեկնեալ յառնէ իւրմէ եւ հան կենդանւոյն, յաղագսորոյ սպանեալ զՅովհաննէս Մկրտիչ: Եւ եղեւ պատերազմ ընդ նա եւ ընդ Արետ վասն անարգանաց դստերն. յորում սաստկապէս հարեալ սաստակեցան զօրքն Հերովդի յօգնականութենէ քաջացն Հայոց. որպէս յաստուածային գոգցես տեսչութենէ, վրէժս հատուցանել ընդ մահուան Մկրտչին:

առեալ էր ըստ օրինաց. եւ էր նա դուստր Արետայ արքայի պատրիացւոց: Իսկ զՀերովդիադայ մեկնեաց յառնէ իւրմէ կենդանւոյն, զի վասն նորա եսպան նա զՅովհաննէս. եւ եղեւ պատերազմ ընդ նա եւ ընդ Արետ արքայ՝ վասն անարգանաց դստերն իւրոյ. զի ի նմին պատերազմի իրրեւ սաստկացաւ մարտն, հարան սատակեցան առ հասարակ զօրքն Հերովդի. այս ինչ անցք անցին ընդ նա վասն չարաչարնենգութեանն զոր գործեաց նա ընդ Յովհաննէս: (Եւսեբ. Եկ. Պատմ. Ա. ԺԱ:)

Ի Պարսից դառնալէն ետքը Հռոմայեցւոց հետ գժտած ըլլալով, Արգար՝ Պատրիացւոց Արետ թագաւորին հետ կը նիզակակցի, եւ օդնութիւն կը զրկէ ասոր, եւ Հերովդէսի (Ագրիպաս) զօրքը ջարդելու օգնական կ'ըլլայ: Այս պատերազմը կը պատմէ Յովսեպոս, բայց միայն “Հրէական Հնութեանց”, մէջ (ԺԼ. Ե. 1): Միայն ասկէ առած է. Մ. Խորենացի, թող “Հայոց Պատմութեան” ծանօթութիւններ գրողներն եւ նոյն իսկ գուտշմիդ ըսեն ինչ որ կ'ուզեն<sup>1</sup>: Եւսեբիոսի իւր Եկեղ. Պատմութեան (Ա. ԺԱ) մէջ ըրած համառօտ քաղուածոյքը գործածած է Մ. Խորենացի: Բառերու եւ նախադասութիւններու բազմաթիւ նոյնութիւններն ամենեւին տարակուսելու տեղի չեն թողուր:

<sup>1</sup> Ueber die Glaubwürdigkeit եւայլն էջ 25. (Kleine Schriften, Գ. էջ 310):

Թէ Յովսեպոս եւ թէ Եւսեբիոս այս առ-  
թիւ . . . Արգարու վրայ կը խօսին եւ ոչ Հայոց  
վրայ . Արծտին ընդունած որ եւ է օգնութեան  
նկատմամբ խօսք չեն ըներ : Ի՞նչպէս ուրեմն խոր-  
հուրդ ունեցաւ Մ . Խորենացի՝ այս պատերազ-  
մին խառնելու Արգար թագաւորն եւ իւր զի-  
նուորները, Հայերը մեռեալ ծովուն եղերացը  
վրայ պատերազմի զրկելու, եւ այս Քրիստոսէ  
ետքը 36ին կամ 37ին, այսինքն Եղեսիոյ թա-  
գաւորին ի Քրիստոնէութիւն դարձէն ետքը<sup>1</sup> :  
Այս խնդրին պատասխանը տարակուսական չէ:  
Եթէ լաւ նկատողութեան առնուին այն ամէն  
յաւելումներն՝ զոր դէպ ի այս գլխուն վերջերն  
իւր աղբիւրներուն վրայ ըրած է Մ . Խորենացի,  
մեղի հետ ուրիշներն ալ վճիռ պիտի տան թէ,  
Յովհաննու Մկրտչի մահուան վրէժը Հերով-  
դէսէն առնելու մասնակցելնուն համար, ուզած  
է Հայերուն տալ այն մեծ պատիւը: Կանխաւ  
վարձատրութիւն մըն էր Արգարու ձեռնպահու-  
թեան, որ՝ ինչպէս քիչ մը ետքը պիտի տես-  
նենք, ստիպուեցաւ՝ զՔրիստոս խաչ հանող յան-  
ցաւոր Հրեայքը դալու պատժելու Խորհուրդէն  
ետ կենալ:

Գլ. Լ. — Առաջանա էլեանացն առ Մոռինու<sup>2</sup>, յո-  
ւուր բեմ զՓրկէն Բը Քրիստոս, առարի էղեւ սիրին  
հուրդուցն Աբերու :

Ընդ այն ժամանակս եւ Առաքեաց Արգար ար-  
կաց ի գործ հաղարապեր քայ զՄարիհար եւ զԾամ-

<sup>1</sup> Արետայ՝ Հերովդէսի դէմ պատերազմ մղելուն  
ընդհանուր ընդունուած թուականը:

<sup>2</sup> Մոռինու՝ ասորական բնագրին եւ “Թուղթ Ար-  
գարու” Սոբինու բառին տեղ, ընդօրինակողի վրիպակ մըն է:

տութեան կայսեր ի վերայ փիւնիկեցւոց եւ պաղեստինացւոց, Ասորւոց եւ Միջագետաց՝ Մառինոս որդի Ստորգեայ. առ որ առաքեաց Արգարիոս երկուս ի գլխաւորաց իւրոց, զՄարիհար բդեշխն Աղձնեաց, եւ զՀամշագրամ նահապետապահունեաց տոհմին, եւ զԱնան հաւատարիմ<sup>2</sup> իւր՝ ի քաղաքն Բեթքուր-(ր)ին, զգացուցանել նմազպատճառս երթալոյն իւրոյ յարեւելս ցուցանելով եւ զզիր ուխտին՝ որ ընդ Արտաշէս եւ ընդ եղբարս իւր, եւ առնել զնա թիկունս օգնականութեան: Որոց եկեալ գտին զնայԵլեւթերոյպոլիս: Եւ նորա ընկալեալ զնոսա խաղաղութեամբ եւ մեծարանօք, առնէ պատասխանի Արգարու. “Մի կասկածեր ի կայսերէ սակս այնր, միայն զի զհարկեալն լիով փութասցիս:”

շագրամ զգլխաւորս եւ զպատուականս թագաւորութեանն իւրոյ, եւ զԱնան հաւատարիմ իւր ընդնոսա, հանդերձ թղթովք ի քաղաքն որ կոչի Ելեւթրոպոլիս, եւ յասորի լեզու Բեթքուրին, առ մեծ եւ պատուական Սարինոս Եւստորգեայ<sup>1</sup>, որ էր հազարապետ կայսեր, եւ էր իշխան Ասորւոց եւ ի վերայ Փիւնիկեցւոց եւ Պաղեստինացւոց<sup>3</sup>. եւ տարան նմա զթուղթս վասն արքունի իրաց: Եւ իրբն չոգան առ նա,

ընկալաւ զնոսա խնդութեամբ եւ մեծարանօք..... եւ գրեաց նոցա թուղթս փոխանակ թղթոցն՝ զորբերին նմա.

<sup>1</sup> Սաբինոս Ե-ս-տ-ր-ի-տ-այ. ասորի բնագրին եւ Մ. Խորենացւոյ համեմատ պէտք է աւելցընել՝ սրտէ եւ կարդալ՝ Սաբինոս սրտէ Ե-ս-տ-ր-ի-տ-այ:

<sup>2</sup> “Ա-ր-դ-ա-պ-ե-ր-ո-ն-ի-տ-ա-ն”, ասորի բնագրին մէջ Անան (Հանան) կը յորջորջի Խօս (Կիւրասոնի բնագրիր) „ταβελλάριος, tabellarius,” “ս-ս-ր-հ-ա-ն-դ-ա-ն-ի-տ-ա-ն”, եւ (Փիլիպոսի բնագրիր) Խօս տախուլաջուս, tabularius “հ-ս-ս-ս-ր-ի-մ-+ս-ր-դ-ս-ս-լ-ս-ր-ի-մ-+”, Եւսերիոս կամ իւր թարգմանին՝ որ իրենց առջեւ առաջին կերպ ընթերցուածն ունէին, թարգմանեցին տաχսծօմօս, “ս-ս-ր-հ-ա-ն-դ-ա-ն-ի-տ-ա-ն”, եւ Եւսերիոսի հայերէն թարգմանութիւնն ալ ունի “սուրհանդակի”, Բայց “Արգարու թուղթը,, միւս ընթերցուածին հետեւեցաւ եւ թարգմանեց “հաւատարիմ,, Մ. Խորենացւոյ դործածած աղբիւրին համեմատ, պիտի տեսնենք զԱնան մերթ “սուրհանդակի,, եւ մերթ “հ-ս-ս-ս-ր-ի-մ-+”:

<sup>3</sup> “Արգարու թղթին,, հայերէն բնագրին մէջ Միշտ-ի-տ-ր-ի չկայ: Պէտք է աւելցընել, վասն զի թէ ասորերէն եւ թէ Մ. Խորենացւոյ բնագրին մէջ կայ:

Եւ նոցա դարձեալ անտի, ելին յԵրուսաղէմտեսանել զՓրկիչն մերքոհստոս վասն լրոյ համբաւուց սքանչելագործութեանցն. որում եւ ականատես եղեալ, պատմեցին Արգարու: Ընդ որ զարմացեալ Արգարու, հաւատաց ճշմարտապէս իբր յարդարեւ որդի Աստուծոյ, եւ ասէ.

Այն զօրութիւնք ոչ մարդոյ են, այլ Աստուծոյ. զի չիք ոք ի մարդկանէ որ կարէ զմեռեալս յարուցանել, բայց միայն Աստուծ:

Եւ քանզի ապականեալ էր մարմինն իւր ի չարաչարցաւոց, որ պատահեցին նման Պարսից աշխարհին յառաջ քան զեւթն ամ, եւ ի մարդկանէ ոչ եղեւ նմանար բժշկութեան, ետտանել նմանութ աղաւանաց, գալ եւ բժշկել զնաի ցաւոցն, օրինակ զայս.

(Նոյն ողբերը. մայն նելու համարութեանն .)

Այս զօրութիւնքս չեն մարդկան, այլ Աստուծոյ. քանզի չիք ոք ի մարդկանէ որ կարէ յարուցանել զմեռեալս, բայց միայն Աստուծ. (Թա-ղի Աբերու-էջ 1—4:)

Եւ Արգար(ու) . . . ապականեցաւ մարմին նորա չարաչարցաւովք որ ի մարդկանէ չիք նորա բժշկութիւն: Եւ իբրեւ լուաւեւ ուսսաւ զանունն Յիսուսի, եւ վասն զօրութեանցն զոր գործէր նա, . . . ետտանել առ նմանութ աղօթից ի ձեռն ծառայից իւրոց, եւ աղաւէր գալ եւ բժշկել զնաի հիւանդութենէ իւրմէ: (Եւսեբ. Եկ. Պատմ. Ա. Ժ. 4:)

Մ. Խորենացի պիտի հետեւի հիմայ այն երկու մեծ աղբիւրներուն՝ զորոնք նկարագրեցինք վերը, Եւսեբիոսի Խիւղեցական Պատմութեան եւ Աբերու-նոյն: Ըստ կարելոյն բառական է իւր ընդօրինակութիւնը, մանաւանդ Եւսեբիոսի: Բայց իւր պատմութիւնն՝ արդէն պատմուածին հետ կապելու

համար, քանի մը յաւելուածներ (ընդմիջարկութիւններ) ընելէ չի քաշուիր։ Օրինակի աղագաւ՝ այս գլխուն մէջ կը “զգացուցանէ”, Մառինոս (Սաբինոս) “հաղարապետին”, “զպատճառ երթալոյն իւրոյ յարեւելս”, եւ կը ջանայ “առնել զնա թիկունս օգնականութեան”, անտարակոյս՝ հոռվմէական վարչութեան մէջ իւր ունեցած թշնամեաց դէմ (Ի՞՞ + Ի՞՞): Մառինոս կը պատասխանէ իրեն “սակս այնր ի կայսերէ կասկածելու”, պատճառ չունի, միայն եթէ “հարկերն ճշդութեամբ վճարէ”, (Հմմտ. ԴԼ. ԻԶ.): Դարձեալ կը տեսնենք թէ Արգարու “ցաւքն . . . պատահեցին նմա ի Պարսից աշխարհին յառաջ քան զեւթն ամ”։ Այս ամէն բան՝ մեզի ծանօթ աղբիւրներուն մէջ կը պակսին, եւ ստուգիւ՝ դեռ մեզի անծանօթ մնացած աղբիւրէ մը յառաջ եկած չեն։ Այդպիսի ընդմիջարկութեանց (յաւելուածներու) մէջ պէտք է Մ. Խորենացւոյ ձեռքը ճանչնալ։ ‘Նոյնպէս իրեն գործն է Արգարէն զրկուած անձնաւորութեանց հայացուցուցանք։ Մարիհաբ կ'ըլլայ՝ “բդեշին Աղձնեաց”, եւ Շամշագրամ՝ “նահապետ Ապահունեաց տոհմին”։ Տեսանք եւ դեռ պիտի տեսնենք այսպիսի հայացումներու նման օրինակներ։

ԳԼ. ԼԱ. ԹՀԱ-ԱԲ ԱԲԴԱՐԱ- Ա- ՓԵՒԾ ՅԵ- ՔՐԵ- ՔՐԵ- :

Արգար Արշամայ իշխան աշխարհի, առ Յիսուս Փրկիչ եւ բարերար, որ երեւեցար աշխարհի երուսաղեմացւոց, ողջոյն։

Լուեալ է իմ վասն քո եւ վասն բժշկութեանդ, որ լինին ի ձեռս քո առանց դեղոց եւ արմատոց. զի որ-

պէս ասի, տաս դու կուրաց տեսանել եւ կաղաց գնալ  
եւ զբորոտս սրբել, եւ զայսս պիղծս հանես, եւ որ  
միանգամ չարչարեալ են երկար հիւանդութեամբք՝  
քժշկես. դու եւ զմեռեալս յարուցանես։ Եւ իրբեւ  
լուայ վասն քո զայս ամենայն, եղի ի մտի իմում մի  
յերկուց աստի. կամ թէ դու Աստուած իցես, իջեալ  
յերկնից գործես զայդ, կամ թէ որդի իցես դու Աս-  
տուծոյ, եւ զայդ առնես։ Արդ վասն այնորիկ գրեցի  
ես առ քեզ՝ աղաւել զքեզ, զի աշխատ լինիցիս եւ եկես-  
ցես առ իս եւ բժշկեսցես զհիւանդութիւնս, զոր ու-  
նիմ ես։ Նա եւ լուայ զի Հրեայք տրտնջեն զքէն եւ  
կամին չարչարել զքեզ. բայց քաղաք մի փոքրիկ եւ  
գեղեցիկ է իմ. եւ բաւական է մեզ երկոցունցս։

Որոց տարեալ զթուղթս,  
պատահեցին նմա յԵրու-  
սաղէմ։ Զայս վկայէ աւե-  
տարանական բանն, եթէ  
եին աման+ ի հերանուսց ելլ-  
ւց ար նո. Համա որոյ ու  
համարյանին, որ+ լունան, ա-  
մուլ շՅէ----- այլ ասեն

ցՓելիպպոս եւ յԱնդրէաս.  
եւ նոքա ասեն ցՅիսուս։<sup>1</sup>

Իսկ Փրկիչն յայնմ ժա-  
մանակի յորում կոչեացն  
զնա (Արգար), ոչ առ  
յանձն, բայց թղթոյ ար-  
ժանի արար զնա, որ ունի  
այսպէս։

Եին անդ աման+ ի հերա-  
նուսց յԵլլւցն անդր, զի եր-  
իբ պարունիցին ի ուսին։ Ն-  
ուս բարեան ար Փիլիպպո-  
սը ի Բերայիդոյ քուլեւ-  
ցացն եր. աղավին զնա ե-  
ստէին. Դէր, իսկու շՅէ-----  
դիսունէլ։ Գոյ Փիլիպպոս ի-  
ստէ շԱնդրէուս. Անդրէու-  
ս Փիլիպպոս ստէն շՅէ-----  
(Յովհ. ԺԲ. 20—22)։

Իսկ Փրկիչն մեր յայնմ  
ժամանակի յորում կոչեաց  
զնա (Արգար), ոչ էառ  
յանձն զնալ, բայց թղթոյ  
արժանի արար զնա (Եւ-  
սեբ. Եկ. Պատմ. Ա. ԺԳ.  
էջ 60, տող՝ 3 (հին թարգ-  
մանութիւն)։

Նամակը փոխ առնուած է Եւսեբիոսէն,  
եւ ոչ թէ Աբետարու Ռունէն, : Մ. Խորենացւոյ

<sup>1</sup> Այս կոչումը կրծատուած աղճատուած է եւ գրեթէ  
անհասկանալի։ Այս տեղս Մ. Խորենացւոյ բնադիրը շատ  
կրած պիտի ըլլոյ։

Եւ Եւսեբիոսի Երկու բնագիրներուն մէջ միայն քանի մը աննշան՝ քերականական կարգի տարբերութիւններ կան։ Ա. Խորենացւոյ մէկ ընդմիջարկութիւնը (յաւելուածը) կը ջանայ՝ նամակին տրուած ժամանակը որոշել։ Յիսուսի շքեղութեամբ Երուսաղէմ մտած օրը (Յ. Ժ. Ժ. 20—22) զի՞նքը տեսնել ուզող հեթանոսներուն վրայ՝ կը ճանչնայ Ա. Խորենացի Եղեսիոյ թագաւորին դեսպանները։<sup>1</sup>

Գլ. ԼԲ. Պատասխանի  
նշանը Աբովյան, Կոբ Քրեաց  
թագավոր Առաքելոց հրամա-  
նուն Փրկչին։

Պատասխանի Հրովար-  
տակին<sup>2</sup> զոր ինչ գրեցաւ ի  
Յիսուսէ<sup>3</sup> ի ձեռն Անանիա  
(Անան) սուրհանդակի առ  
Արգար իշխան աշխարհի:  
(Եւսեբ. Եկ. Պատմ.)

Երանի իցէ այնմ, որ  
հաւատայ յիս՝ իբրեւ ոչ  
իցէ նորա տեսեալ զիս. զի  
զրեալ է վասն իմ այսպէս.  
Զէ ոք+ ուշանեն զիս՝ ու

1 “Արգարու դեսպանները դէպ ի Յուդայաստան ճամբայ ելան, եւ Փրկչին Երուսաղէմ մտած օրն հոն գտնուեցան”, Փիլիպպոսի ըսին. “Կ'ուզենք զՅիսուս տեսնել.”, Փիլիպպոս գնաց Անդրէասին ըսելու. Եւ Երկուքն ի միասին Յիսուսին ըսին։ Դեսպաններն այն ատեն տարուեցան Յիսուսին քովը, որ ընդունեցաւ անոնցմէ Արգարունամակը, մեծ ուրախութիւն ցոյց տուաւ եւ հրամայեց թովվասին, որ պատասխանը գրէ.”, Ըահիսաթունեան, Սուրբ Քրիստոնէն իտնուղինէ Էջմիածնէ, Էջմիածին, 1842. Հատ. Բ., էջ 142։

2 Արգարու առ Յիսուս գրած նամակը նշանակելու համար՝ Եւսեբիոսի հայ թարգմանութիւնը կը գործածէ “հրամանութիւն”, բառը։

3 Եւսեբիոսի թարգմանութեան տպագրեալ բնագիրն ունի յԵրամուղէմ, եւ ոչ է Յէսուսէ. Ընդօրինակողի սխալ մըն է, որ հաւանականաբար համառօտութիւնը սխալ կարդալէն յառաջ եկած է։ Ասորերէն բնագիրն որուն վրայէն եղած է հայ թարգմանութիւնը, ունի ձաւակ եւ յունարէն սկզբնագիրն ունի նաև ’Իησու. Հայերէն բնագիրներու մէջ նմանօրինակ ծագում ունեցող վրիպակներ ցանցառ չեն։

հուսակերպութիւն յիս եւ որո՞ւ ո՞ւն  
տեսանին՝ նուած հուսակերպութիւն  
եւ կեցչին։ Իսկ վասն այնը  
զի գրեցեր դու առ իս գալ  
ինձ առ քեզ, արժան է ինձ  
կատարել աստ զամենայն  
ինչ վասն որոյ առաքեցայ  
ես։ Եւ իբրեւ կատարեցից  
զայս, ապա համբարձայց առ  
այն՝ որ առաքեացն զիս, եւ  
յորժամ համբարձայց, առ  
առաքեցից զմի յաշակերտաց  
աստի իմոց, զի զցաւս քո  
բժշկեսցէ, եւ կեանս քեզ  
եւ որոց ընդ քեզ են շնոր-  
հեսցէ։

**Զ**այս թուղթ երեր Անան  
սուրհանդակ Արդարու, ընդ  
որում եւ զկենդանագրու-  
թիւն փրկչական պատկե-  
րին, որ կայ յեղեսացւոց  
քաղաքին մինչեւ ցայսօր  
ժամանակի։

Անան՝ սուրհանդակ Ար-  
դարու (տ. վերագոյն)։ Եւ  
լուեալ զայս ամենայն Անան՝  
զոր ասաց ցնա Յիսուս,<sup>1</sup>  
առեալ նկարեաց զպատ-  
կերն Յիսուսի ընտիր դե-  
ղովք, քանզի արուեստաւ-  
որ թագաւորին էր, եւ բե-  
րեալ մատոյց Արդարութա-  
գաւորի տեառն իւրում։  
(Թուղթ Արդարու, էջ 6 :)

Արդարու նամակին պէս՝ Յիսուսի պատաս-  
խանին բնագիրն ալ Եւսեբիոսէն փոխ առնուած  
է։ Եւսեբիոս չունի այն հոչակաւոր նախադա-  
սութիւնն, որ Եղեսացւոց նուիրական առ հաւատ-  
չեայն (Պալետէնն) եղած է, եւ որով կը վեր-  
ջաւորի նամակը՝ Վարդապետական ասորերէն  
բնագրին եւ ասոր հայերէն թարգմանութեան  
մէջ։ <sup>2</sup> Եւ քաղաքդ քո օրհնեալ լիցի, եւ թշնամի  
մի եւս տիրեսցէ դմա յաւիտեան։ Եւսեբիոսի

<sup>1</sup> Այսինքն Յիսուսին առ Արդար պատասխանին բո-  
վանդակութիւնը, որ ըստ “Աբդարու Բղնին”, Անան բերա-  
նացի պիտի հաղորդէր։

թարգմանած յիշատակարանին մէջ ալ հաւանականաբար չկարայսնախադասութիւնը։ Յայտնի կը նշմարուի նամակին վերնագրին մէջ Ա. Խորենացւոյն ըրած փոփոխութիւնը։ Անտարակոյս չուղեց որ նոյն իսկ Յիսուսի կողմանէ Հայոց թագաւորին ուղղուած նամակ մը՝ պարզ սուրհանդակին մը ձեռօք գրուած ըլլայ, եւ Անանը՝ փոխանակեց Թովմաս Առաքեալով։ Այս Թովմասը՝ զոր Թագես յԵղեսիա զրկեց, բնականապէս իբր Քրիստոսի խոստմանը տեղեակ մէկը նշանակուեցաւ։ Ա. Խորենացի “Աբգարու թղթով”, որ գրուած պատասխան մը չի գիտեր, այլ պարզապէս բերանացի պատգամաւորութիւն մը<sup>2</sup>, չէր կրնար սրբագրել։

Անանի դերն ուրեմն միայն նամակը տանելու մէջ կ'ամփոփուի։ Բայց յանկարծ աղբիւրը փոխելով հեղինակը պաշտօն կու տայ ասոր՝ տանելու “զկենդանագրութիւն փրկչական պատկերին, որ կայ յԵղեսացւոց քաղաքին մինչեւ ցայսօր ժամանակին, որմէ Եւսեբիոս բնաւ տեղեկութիւն չունի”<sup>3</sup>։

ԳԼ. ԼԳ. Քարոզութեան յԵղեւեայ Առաքելոյն Թագեւ։  
Եւ պատճեն նշնույն հնդիւց։

Բայց յետ համբառնաւ Եւյետվերանալոյ Քրիստոյ Փրկչին մերոյ՝ Թովմաս տոսի յԵրկինս առ Հայր

<sup>1</sup> Տես աւելի վեր էջ 75, Տանօթ. 2:

<sup>2</sup> “(Յիսուս) ասէ ցԱնան հաւատարիմ արքային. Երթեւ ասա տեառն քում, որ առաքեացն զբեզ առ իս. Երանի եւսյըն եւայըն, Թուղթ Աբգարու էջ 5”:

<sup>3</sup> Անանին ձեռօք թագաւորին համար նկարուած Քրիստոսի պատկերին վրայօք տես Տիքսերոն, անդ, էջ 52 եւ յաջորդք։

<sup>4</sup> Հոս յառաջ բերուած աղբիւրը՝ “Աբգարու թուղթըն”, է։ Պիտի նոտրագրուին այն ամէն բառերն ու նախա-

Առաքեալ, մի յերկոտասասնիցն, առաքեաց (զ)մի յիւթանասնից անտի՝ զԹաղադրու, ի քաղաքն Եղեսիայ՝ բժշկել զԱրգար եւ աւետարանել ըստ բանին Տեառն: Որոյ եկեալ ի տուն Տուբիայ իշխանի հրէի, զոր ասեն լինել յազգէն բազրատունեաց. որոյ խուսեալ յԱրշամայ՝ ոչ ուրացաւ զհրէութիւնն ընդայլ ազգականս իւր, այլ նոյն օրինօք եկաց մինչեւ հաւատալ ի Քրիստոս: Եւ ել համբաւ նորա ընդ ամենայն քաղաքն: Լուեալ Արգարու ասէ. “Յա է վասն որոյ դրեացն Յիսուս. Եւ իսկոյն կոչեաց զնա:

Եւ եղեւ ի մտանելն թաղէի, տեսիլ մեծ երեւեցաւ Արգարու յերեսսն թաղէի, եւ յարուցեալ ի գահոյիցն անկաւ ի վերայ երեսաց իւրոց եւ երկիր եպագ նմա. եւ զարմացան ամենայն իշխանքն՝ որ շուրջն կային, զի ոչ գիտացին զտեսիլն: Ասէ յնա Արգար. “Եթէ դու իցես արդարեւ աշակերտ օրհնելոյն Յիսուսի, զոր ասաց առաքել ինձ այսր, եւ կարող իցես բժշկել զցաւս իմ:

իւր, թողմաս մի յերկոտասանիցն առաքեաց առ Արգար թագաւոր զԱղէ առաքեալ, դ յէ-Ռանանանից անոնք: Եւ իբրեւ եկն Աղէ յՈւռհա (յԵղեսիա), եւ եմուտ նա ի տուն Տուբիայ որդւոյ Տուբէի Հրէի, որ էր յաշխարհէն Պաղեատինացւոց, եւ լուր եղեւ վասն նորա

ընդ ամենայն քաղաքն . . . Եւ իբրեւ լուաւ Արգար արքայ . . . վասն նշանացն զոր առնէր . . . հաւատաց ի սրտի իւրում, թէ ճշմարիտ նա է՝ վասն որոյ առաքեացնառ նա Յիսուս<sup>1</sup> . . .

Եւ ի մտանել նորա (Աղէի) առ նա՝ տեսիլ զարմանալի երեւեցաւ Արգարու յերեսաց Աղէի, եւ ի նմին ժամու իբրեւ ետես Արգար զտեսիլն՝ անկաւ առաջի նորա եւ երկիր եպագ նմա. եւ զարմացան ամենեքեան որ կային առաջի նորա, զի նոքա ոչ տեսանէին զտեսիլն . . . : Յայնժամ ասէ Արգար զԱղէ. “Արտ-բէ- ճշաբարէ- ալ-իւրդ իշես դու- Յիսուս- որդ-ոյն Աստ- ծոյ, այն որ առաջն ցիս՝ ենէ առաջիւմ . . .

Դասութիւնները, ուր Ս. Խորենացի՝ “Թաղթին,” բնագրէն խոտորելով Եւսեբիոսին բնագրին կը հետեւի:

<sup>1</sup> Կը յիշեցընենք թէ “Թուղթը, Յիսուսի դրաւոր պատասխանի մը խօսք չըներ. միայն բերանացի պատգամաւորութիւն մը զիտէ:

Պատասխանի ետ թաղէ.  
“Եթէ հաւատացես ի  
Քրիստոս Յիսուս յորդին  
Աստուծոյ, տացին խընդ-  
րուածք սրտի քո:” Ասէ  
ցնա Աբգար. “Ես հաւա-  
տացի ի նա եւ ի հայրն  
նորա. վասն որոյ կամեցայ  
առնուլ զզօրս իմ եւ գալ  
կոտորել զշրեայսն, որ  
խաչեցին զնա, եթէ ոչ էր  
արդելեալ վասն թաղաւ-  
որութեանն Հռովմայե-  
ցոց:”

Եւ յայսմ բանէ սկիզբն  
արարեալ թաղէի, աւե-  
տարանեաց նմա եւ քաղաքի  
նորա. եւ եղեալ ձեռն ի  
վերայ բժշկեաց զնա. եւ  
զԱրդիու պատագրոս իշ-  
խան քաղաքին եւ պատուա-  
կան յամենայն տանն ար-  
քայի. նա եւ զամենայն՝ որ  
էին ի քաղաքին հիւանդք  
եւ ախտաժէտք, բժշկեաց:  
Եւ հաւատացին ամենե-  
քեան, եւ մկրտեցաւ ինքն  
Աբգար եւ ամենայն քա-  
ղաքն. եւ զդուրս տաճա-  
րաց կռոցն փակեցին. եւ  
որ ի վերայ բագնին եւ  
սեանն կային պատկերքն՝  
ծածկեալ պատեցին եղե-  
դամք: Եւ ոչ զոք ածէր  
բռնութեամք ի հաւատս,  
բայց օր ըստ օրէ յաւելեալ  
ի հաւատացեալս բազմա-  
նային:

Եւ Դիմիտրոս իմաց, զի  
նա Բժշկեաց շեշտ եւ դացէ  
+Եւ իւան:,, Ասէ ցնա Ադէ.  
... Ենէ համարացին դո-  
է նա՝ դացին +Եւ իւանը մաս+

Արտէ ու: Ասէ ցնա Աբգար.  
“այսոյէն ... համարացին է  
նա, զի եւ զհրեայսն որ է  
իւան հանին շնո՞ւմեցայ եւ  
շօր առնուլ եւ դու իւրա-  
բել զնուո՞ւ ենէ ու եր էմ  
արդելեալ զնու նախառա-  
նան համարացին:,,

Եւ նոյն ժամայն եղ  
զձեռն ի վերայ նորա, եւ  
բժշկեաց զնա... Եւ(q) Աբ-  
գիու ... զի պոտագրոս էր  
... եւ բժշկեաց զնա...  
Նոյնպէս եւ յամենայն քա-  
ղաքին առնէր նշանս մեծա-  
մեծս եւ զօրութիւնս, եւ  
բժշկէր զամենայն ցաւս եւ  
զհիւանդութիւնս նոցա:

Այլ ոչ ինքն Աբգար թա-  
գաւոր եւ ոչ Ադէ առա-  
քեալ նեղէին զոք, թէ  
բռնադատելով ոք հաւա-  
տացէ ի Քրիստոս:

<sup>1</sup> Մ. Խորենացի հոս իւր աղբիւրը կը ճոխացընէ:  
Աբգարսւ թղթին,, մէջ Աբգարու մկրտութեան յիշատա-  
ռւթիւնը չգտանք:

Իսկ Առաքելոյն Թաղեի  
զխոյրարար ոմն մետաքսա-  
գործ մլրտեալ, եւ անուն  
կոչեցեալ Ադդէ, <sup>1</sup> ձեռնա-  
դրեալ ի վերայ Եղեսիայ,  
փոխանակ իւր թողու առ-  
արքայի: Եւ իւր առեալ  
հրովարտակ յԱբգարէ, զի  
ամենեքին լուիցեն աւետա-  
րանին Քրիստոսի, գայ առ-  
Աանատրուկ քեռորդի նո-  
րին, զոր կարգեալ էր ի  
վերայ աշխարհին եւ զօ-  
րացն: Բայց Աբգար յօժա-  
րեցաւ գրել թուղթ առ  
Տիրերիոս կայսր, որ ունի  
օրինակ զայս:

Աղէ կերպասագործ խոյ-  
ըաքանդակ թագաւորին...  
եւ կարգեաց առաջի նոցա  
ի կարգ եպիսկոպոսութեան  
յիւրում տեղիո՞ջ զԱղէ...

կամիւմ ես . . . թէ լուիցեն  
ամենայն ոք զքարողութիւն  
աւետարանին Քրիստոսի :<sup>2</sup>

Եւ ելեալ գնաց (Աղէ) ընդ Արեւելու:

Բայց Արդար թագաւոր  
քանզի ոչ կարաց անցանել  
ընդ Հռովմոց տուն եւ  
երթալ ի Պաղեստինէ,  
քանզի կամէր երթալ սա-  
տակել զՀրեայս սակս խա-  
չելոյ նոցա զՔրիստոս,  
զրեաց նա հրովարտակ եւ  
ետ տանել առ Տիբերիոս  
կայսր, յորում զրեալ էր  
այսպէս: (Թուղթ Արդա-  
րու, էջ 35):

1 Աղդէ՝ ըստ “Աբգարու թղթին”, եւ Մ. Խորենացւոյ, Թաղեռոսի՝ յԵղեսիա յաջորդին անունն է: Այս անունն յայտնապէս հայերէն սխալ կարդալէն յառաջ եկած է: Ասորերէն Աղդէ սկզբնականը, հայերէն պէտք էր “Աղդէ” թարգմանել, եւ դրերուն նմանութիւնը (դ եւ դ) “Աղդէ” կարդալու պատճառ տուած է: Այս վրիպակը հետեւութիւններ չունի Մ. Խորենացւոյն համար, որ Եդեսիայի առաքեալը միշտ Թագավոր կ’անուանէ: Բայց “Թղթին” մէջ անուններու նմանաձայնութիւններ յառաջ կը բերէ, որ մեծ շփոթութիւն կրնար ծնանիլ, եթէ դրեթէ միշտ Աղդէ եւ Աղդէ - լիբով դրելով դարման չտարուէր:

3 "Փ. Արդարու,, էջ 45

<sup>“</sup>Արդարու թղթին, մէջ՝ Արդարու Տիբերիոսի հետ թղթակցութիւնը Թագէոսի մեկնելէն յառաջ է։ Մ. Խորենացի՝ դլխուն բովանդակութեան մէջ նշանակուած “Հինդ նամակները<sup>1</sup>, միանգամայն չտուած, ուզած է, (կը կարծենք) Թագէոսին պատմութիւնը վերջացընել։ Թագէոս առաքելոյն դալստենէն մինչեւ իւր մեկնումը՝ Արդարու եւ իւր ժողովրդեան դարձին պատմութիւնը, ամփոփուած է ուրեմն՝ մեր քիչ մը յառաջ դրած հատուածին մէջ։ Ասոր աղբիւրները շատ համառօտուած են, եւ դէպ ի վերջերը՝ բոլորովին հատուկոտոր<sup>2</sup> վիճակի մը վերածուած։ Ի վերայ այսր ամենայնի՝ իւր սովորութեան համեմատ կը յաջողի հեղինակը, իւր շարադրութեամբ ընդլայնումներ հիւսել մէջը։

<sup>“</sup>Արդարու թղթէն, կը սորվի Մ. Խորենացի թէ Թագէոս կը բնակի յԵղեսիա պաղեստինացի Տուբիա անուն հրէի մը տունը։ Մ. Խորենացի անմիջապէս՝ Արշամայ կրօնական հալածանքներէն աղատելու համար Եղեսիա ապաստանող Բագրատունի ցեղին մէկ անդամը կ'ընէ զինքը։ Ենանոսի (Գլ. ԻԴ) վէպին շարունակութիւնն է։ Բայց դիտուած արդիւնքը ձեռք բե-

<sup>1</sup> Ա. Մեսրոպայ ժամանակները, “Հինդ նամակներուն” նոր հաւաքածոյքի մըն աւ պիտի հանդիպինք. (Պատմութեան Հայոց. Գ. ԾԷ :)

<sup>2</sup> Երբեմն ճանչնալն իսկ շատ դժուարին է, որովհետեւ “Թուղթ Արդարուն” եւ Եւսեբիոսի պատմածն (որ մինչեւ Եղեսացւոց դարձը կը հասնի) շատ անդամ բոլորովին իսկ նման են իրարու։ Եթէ փոխանակ թարգմանութիւնը համեմատելու՝ սկզբնական բնագիրները քովէ քով դնէինք. մեր գործն աւելի կը դիւրիննար, եւ արդիւնքն աւելի վճռական կ'ըլլար։ — Իմայ զաղղ. Թարգմանութիւնը։ Ժ. Թ.։

բուած է: Ընթերցողը պիտի տեսնե՛ գոնէ մի միակ բագրատունի մը, որ Բահաղու երկրպագութիւն չըրաւ, եւ մինչեւ քրիստոնէութեան դառնալու վայրկեանը հաւատարիմ մնաց իւր հայրենի օրինաց: Քիչ մը ետքը Թաղէոսի “Եւ Գնաց ընտ Արեւելու կը դառնայ՝ “... Ի՞սկ առ Սահարանի ժեւորդի նորին (Աբերարան), ուր իշրջեալ էր է վերայ աշխարհին եւ զօրացն, : Նախադասութեան վերջին մասը՝ որ բոլորովին մութ է, չի մատներ արդեօք հեղինակին տագնապը, որ իբր թէ աշքին առջեւ ունէր գրաւոր աւանդութիւն մը, ուր Սանատրուկ նկարագրուած էր „Թագաւոր Հայաստանի<sup>1</sup>, :

Չատ դիւրին չէ ուրիշ մէկ յաւելուածն ալ մեկնելը, որուն համեմատ “տաճարները փակուեցան,, եւ “պատկերներն եղէդով ծածկուեցան ու պատեցան, : Ասոր մէջ բառումգարտնէր<sup>2</sup> Եւսեբիոսէն ու “Աբգարու թղթէն, զատ՝ աղբիւրի մը հետքերը դտնել կը կարծէ:

Եթէ խստապահանջ ըլլանք՝ կարելի է, բայց շատ անհաւանական է: Աւելի Մ. Խորենացւոյ երեւակայութեան մէկ ծնունդը նկատելու է զայս: Տաճարները կը փակուին, իսկ պատկերները միայն եղէդով կը ծածկուին, որովհետեւ Աբգարու մահուանէն ետքը, իւր յաջորդը՝ հեթանոսութեան պաշտօնը վերստին սկսելու համար, բաւական է եթէ միայն “բա-

<sup>1</sup> Տես վերագոյն, էջ 46, Ճանօթ. 1:

<sup>2</sup> „Die Chrie“, Zeitschrift der D. Morgenl. Gesellschaft, Հատոր Խ. էջ 510 եւ յաջորդ:

Նայ զտաճարս կողցն, (Գլ. ԼԴ.): Աւելի վար,  
Հայոց Պատմութեան Դ. գրքին, ԼԳ. գլխուն մէջ,  
պիտի կարդանք թէ նոյն իսկ կոստանդիանոս  
միայն տաճարները փակելը բաւական համարե-  
ցաւ, եւ անմիջապէս նախորդ գլխուն մէջ (ԼԲ.)  
Հեղինակը օրինակ մը կու տայ, թէ ինչպէս  
կընան եղէդները ծածկել առարկայ մը:

### Թագավոր Աբգար մը Տէբէրէն:

Աբգար արքայ Հայոց,  
տեառն իմում Տիբերի կայ-  
սեր հռովմայեցւոց խնդալ:

“Գիտելով իմ, թէ ոչ  
ինչ ծածկի ի քումմէ թա-  
գաւորութենէդ, այլ իբրեւ  
զմտերիմ քո՝ աւելի եւս  
իմացուցանեմ ի ձեռն գրոյ:  
Զի Հրեայք, որ բնակեալ  
են ի գաւառս պաղեստի-  
նացւոց, ժողովեալ խաչե-  
ցին զՔրիստոս առանց իրիք  
յանցանաց, ի վերայ մեծա-  
մեծ երախտեացն՝ զոր ա-  
րար առ նոսա, նշանս եւ

սքանչելիս, մինչեւ զմե-  
ռեալս անդամ յարուցա-  
նել:

Եւ գիտեա, զի զօրու-  
թիւնքս այս ոչ են սոսկ  
մարդոյ, այլ Աստուծոյ:<sup>1</sup>  
Զի եւ ի ժամանակին յո-  
րում խաչեցինն զնա՝ արեգ-  
ակն խաւարեցաւ, եւ եր-  
կիր շարժեալ տատանեցաւ:

Աբգար թագաւոր, տեառն  
իմում Տիբերիայ կայսեր,  
խնդալ:

“Զի գիտեմ ես թէ ինչ  
ի թագաւորութենէդքում-  
մէ ոչ ծածկի, զրեցի իմա-  
ցուցանել ահաւոր մեծու-  
թեանդ քում, զի Հրեայք  
որ ընդ ձեռամք քով ընա-  
կեալ են ի գաւառս Պա-  
ղեստինացւոց, ժողովեցան  
ի միասին եւ խաչեցին  
զՔրիստոս առանց իրիք  
յանցանաց մահու, ի վե-  
րայ մեծամեծ երախտեացն  
զոր արար առ նոսա՝ նշանս  
եւ սքանչելիս, եւ առնէր  
զօրութիւնս մեծամեծս,  
մինչեւ զմեռեալս անդամ  
յարուցանէր. եւ ի ժա-  
մուն յորում խաչեցին զնա՝

արեգակն խաւարեցաւ եւ  
երկիր շարժեցաւ, եւ դո-  
ղացեալ սասանեցան ամե-  
նայն արարածք. եւ իբրեւ

1 Աղբիւրին վրայ աւելցուած այս նախադասութիւնը.  
փոխ առնուած է “Աբգարու թղթէն,, եւ կը գտնուի աւելի  
վեր գլխուն վերջերը”

առ ի նոցանէն այս իրօք  
սպառեալ տիեզերաց եւ  
ամենայն որդիք մարդկան :<sup>1</sup>

Եւ ինքն (Յիսուս) յետ  
երից աւուրց յարեաւ ի  
մեռելոց եւ երեւեցաւ բազ-  
մաց : Եւ այժմ յամենայն  
տեղիս անուն նորա ի ձեռն  
աշակերտաց նորա սքանչե-  
լիս մեծամեծս կատարէ, որ  
եւ առ իս ինքեան եցոյց  
յայտնապէս : Եւ արդ այս-  
ուհետեւ տէրութիւնդ քո  
զիտէ, որ ինչ արժան է  
հրամայել ի վերայ ժու-  
ղովրդեանն Հրէից, որք զայն  
զործեցին, եւ գրել ընդ ա-  
մենայն տիեզերս, զի երկրը-  
պագեսցեն Քրիստոսի իրրե-  
ճշմարիտ Աստուծոյ : ՈՂջ  
լեր :<sup>2</sup>

Եւ արդ այսուհետեւ թա-  
գաւորութիւն քո զիտէ :  
որ ինչ արժան է հրամայ-  
ել ի վերայ ժողովրդեանն  
Հրէից՝ որք զայն գործե-  
ցին :<sup>3</sup> (Թուղթ Աբգարու,  
էջ 35 :)

Մ. Խորենացւոյ իբր աղբիւր ծառայող  
բնագրին հետեւելով, նամակին միտքը շատ  
պարզ է : Հրեայքը բնաջինջ ընելու համար ան-  
ձամբ երթալ չկարենալով, Աբգար կ'իմացընէ  
անոնց ոճրագործութիւնը Տիբերիոսին, որպէս զի  
ինքնակալը զանոնք պատժելու փոյթ տանի :<sup>4</sup> Հայոց  
Պատմութեան՝ մեզի տուած բնագիրը շատ  
հաւատարմութեամբ օրինակուած է : Աբգարին՝

<sup>1</sup> Կախագասութեան վերջին անդամին, զոր Մ. Խո-  
րենացին ի բաց թողած է, Հայերէն բնագիրը զրեթէ ան-  
հասկընալի (?) է, բայց կընանք ասորի բնագրին ձեռօք ուղ-  
ղել եւ մեկնել ահօսաօ յահ աճած աճ 109 և աջ |  
փոխանակ տէւչէրաց՝ տէւչէր + կարդալու, Տես Երուսա-  
ղութեան ծանօթութիւնը, էջ 86 : — Հայագէտ զիտնա-  
կանին ըսած դժուարութիւնը չենք նշմարեր ամենեւին .  
սպառեալ՝ ընդունելութեան քով դրուած է սեռական  
անուն բայի : Ծ. Թ. :

<sup>ս</sup> Թագաւոր Հայոց, տրուած տիտղոսն, եւ Քրիստոսի աստուածութիւնն առաւել եւս շեշտելու նպատակաւ եղած երկու կարճ յաւելուածներ՝ նամակին բնաւորութիւնը զգալապէս փոփոխելու բաւական չեն: Միայն Ա. Խորենացւոյ աւելցուցած վերջին նախադասութիւնը, մեծ նշանակութիւն ունի, վասն զի Տիբերիոսի տուած պատասխանն ամբողջովին եղանակաւորելու պիտի առաջնորդէ զինքը: Բայց զՔրիստոս աստուածոց կարգը դասելու խորհուրդին առաջնութեան պատիւը՝ Արգարին պիտի տրուի:

Պատասխանէ Աղնայն Աբերտու է Տէբերէոյ:

Տիբերիոս կայսը հռովմայեցւոց, Արգարու թագաւորի Հայոց խնդալ: Զթուղթ մտերմութեանդ քո ընթերցան առաջի իմ, վասն որոյ շնորհակալութիւն ի մէնջ քեզ հասցէ: Թէպէտ եւ ի բազմաց մեր լուեալ զայդ յառաջագոյն, եցոյց եւ Պիղատոս ստուգապէս վասն նշանացն նորա (Յիսուսի), եւ եթէ յետ յարութեանն ի մեռելոց հաւատարիմ եղեւ բազմաց, թէ Աստուած է: Վասն որոյ եւ ես կամեցայ առնել զայդ, զոր եւ դու խորհեցար: Այլ քանզի սովորութիւն է հռովմայեցւոց՝ աստուած ի հրամանէ թագաւորի միայնոյ ոչ նստուցանել, մինչեւ ոչ փորձեալ քննեսցի նա ի սինկղիտոսէն, վասն որոյ եւ իմ յայտնեալ զբանս ղայս սինկղիտոսին, արհամարհեաց սինկղիտոսն, զի ոչ քննեցաւ նա յառաջագոյն ի սմանէ: Այլ մեք տուաք հրաման ամենայն ումեք որում եւ հաճոյ թուեսցի Յիսուս, ընկալցին զնա ընդ աստուածս, եւ մահ այնոցիկ սպառնացեալ, որ չարախօս կայցեն զքրիստոնէից: Եւ վասն ժողովրդեանն Հրէից, որ յանդգնեցան խաչել զնա, զորմէ լսեմ: թէ ոչ արժանի խաչի էր նա եւ մահու, այլ պատուի եւ երկրպագութեան, յորժամ առից պարապումն ի պատերազմէս սպանիացւոց ապստամբողաց յինէն, քննեալ հատուցից նոցա զարժանն:

(Եւսեբիոս. Եկ. Պատմ. Բ. 2)

Պիղատոս այնուհետեւ Տիբերիայ արքայի եցոյց վասն նշանացն տեառն մերոյ. եւ զի յետ յարութեանն

ի մեռելոց, հաւատարիմ եղեւ բազմաց եթէ Աստուած է:

...օրէնս հինս ունիք դուք, եթէ Աստուած, ի հրամանէ թագաւորի միայնոյ մի հաստատեսցի, մինչեւ փորձեալ քննեսցի նա ի սինկղիտոսէ....

Ինքն Տիրերիոս սինկղիտոսին մատոյց զայս բանս: Իսկ ինքն սինկղիտոսն . . . արհամարհեաց, զի ոչ քննեցաւ նա նախ ի նմանէ . . . : Ինքն Տիրերիոս եկաց մնաց յառաջին խորհուրդն զոր ունէր . . .

Եւ սպանումն մահու սպառնացաւ նա ամենայնի որ չարախօս կայցեն զքրիստոնէից :

### “Արգարու թղթին” բնագիրը:

Եւ գրեալ Տիրերիայ կայսեր՝ ետ տանել Արդարու թագաւորի, եւ այսպէս գրեաց նմա:

Զթուղթ մտերմութեան քո ընկալայ եւ ընթերցեալ առաջի իմ զոր ինչ արարին Հրեայքն ի խաչելեալն, նա եւ վասն Պիղատոսի դատաւորի գրեալ. իմացոյց եւ ինձ Բղյանոս (-\*\*\*. Աւլքինոս) եպարքոս վասն սորին իրաց իսկ այսոցիկ՝ որ գրեալ է քո առ իս: Այլ զի պատերազմ Սպանիացւոց կայ առաջի իմ, որ ապստամբեցին յինէն ի ժամանակի յայսմիկ, վասն այսորիկ ոչ կարացի խնդրել զգրէժ իրացդ այդոցիկ. բայց պատրաստեալ եմ թէ յորժամ լիցի ինձ պարապ՝ հրամայեցից պատիժս օրինօք ի վերայ Հրէիցն անօրինացն որք անցին զօրինօք: Եւ վասն Պիղատոսի դատաւորի զոր արարեալ էր իմ անդ՝ առաքեցի նմա փոխանակ, եւ զնա լուծի թշնամանօք, զի անց նա զօրինօք եւ արար զկամս Հրէից եւ խաչեաց զքրիստոս յանդիման նոցա.<sup>2</sup> վասն որոյ լսեմ թէ եւ ոչ խաչի եւ մահու արժանի էր, այլ պատուի եւ երկրպագութեան եւ մեծարանաց ի նոցանէ արժանի էր. եւ առաւել եւս զի աչօք իւրեանց տեսանէին զամենայն ինչ զոր առնէր նա. բայց դու ըստ մտերմութեան քում եւ հաստատուն ուխտիդ քո եւ հարց քոց որ ընդ իս է, բարիոք արարեր զի գրեցեր առ իս զայս:<sup>1</sup>

<sup>1</sup> Հայ թարդմանիչը սխալ հասկըցեր է ասորերէն սկզբնագիրը՝ որ բոլորովին ուրիշ բան կ'ըսէ. “թէ հրեայք ինչ ըրին խաչը, Պիղատոս կուսակալն իր կողմանէ գրած էր իմ Աւլքինոս եպարքոսիս, եւ տեղեկացուցած էր իրեն այն դէպերը՝ որոնց մասին կը գրես քու առ իս նամակիդ մէջ. (Աւրեապետան Արտէ, էջ առ թարգմ. էջ 37,,<sup>1</sup>)

<sup>2</sup> Ասորերէն. յօգած “առ ի հաճոյ լինել նոցա,,<sup>2</sup>

“Արդարութեղթին, մէջ՝ Տիբերիոս Հռէից  
դէմ իրեն առջեւ եղած ամբաստանութեան  
պատասխան կու տայ: Արդէն ուրիշ կողմանէ  
իմացած էր, եւ եթէ ապստամբած Սպանիացւոց  
դէմ մղած պատերազմով արգելուած չըլլար,  
պատժած կ'ըլլար արդէն այս ոճրագործ ազգը:  
Սակայն եւ այնպէս զՊիղատոս վար կ'առնու եւ  
խօսք կու տայ որ միւս յանցաւորներն ալ պիտի  
չմոռնայ: “Հայոց Պատմութեան, մեզի տուած  
բնագիրն ասկէ շատ տարբեր է, եւ բոլորովին  
ուրիշ բովանդակութիւն մը կ'ընծայէ: Երկունա-  
մակներն ալ ճիշդ մի եւնոյն բառերով կը սկսին,  
եւ Մ. Խորենացւոյ նամակին վերջաւորութիւնը՝  
Տիբերիոսի պատասխանին համառօտ մէկ քա-  
ղուածքն է: Բայց նամակին մարմնոյն ալ մի միայն  
նպատակն է՝ Արդարու առ Տիբերիոս դրած նա-  
մակին մէջ (յաւելեալ) վերջին նախադասու-  
թեան մէջ պարունակեալ հրաւերքին պատաս-  
խանել: Այս մասը կազմուած է՝ Եկեղեցական  
Պատմութեանէն՝ (Բ. 2, Հայերէն թարգմանութիւն)  
դրեթէ բառ առ բառ քաղուած հատակոտոր-  
ներէ, ուր կը պատմէ Եւսեբիոս թէ Տիբերիոս  
առաջարկեց ծերակուտին (սինկղիտոսին) զՅի-  
սուս աստուածներու կարգը դասել: Այս խնդիրը  
Մովսէս առաջարկած էր, բնականապէս պատաս-  
խանն ալ ինքը կարկատելով կը յարմարցընէ:

“Արդարութեղթին, նայելով՝ Եղեսիայի  
թագաւորը պատասխան<sup>1</sup> տուաւ Տիբերիոսին,

<sup>1</sup> ԿՐԻՒԹԱԼ ԽԹ, ԹՈՒՂԹ Էջ 37:

որուն սուրհանդակը մեծապատիւ մեծապարգեւ  
ետ ղրկեց, բայց նոր նամակը գրուած չէ: Առ-  
բենացի՝ Եւսեբիոսին ոյն գլխուն մէկ նախադասու-  
թենէն եւ Տիբերիոսի նամակին մէկ հատա-  
կոտորէն՝ որ իւր բնագրին մէջ զետեղուած չէր,  
նոր նամակ մը պիտի շարադրէ:

Դ-ը Ե-ւ Հ-ը Թ-ը Ա-ք-ը մ- Տ-ի-ք-ը :

Աբգար արքայ Հայոց,  
տեառն իմում Տիբերի կայ-  
սեր հռովմայեցւոց խնդալ:

Զթուղթ գրեալ ըստ  
արժանիքոյ տէրութեանդ  
տեսի, եւ ընդ հրաման մտա-  
ծութեանդ քո ուրախա-  
ցայ. եւ եթէ ոչ ցասնու-  
ցուս ինձ, զործ սինդղի-  
տոսիդ յոյժ այպանելի է,  
քանզի առ դոսա՝ ի քննու-  
թենէ մարդկան տուեալ  
լինի աստուածութիւնն:  
Եւ արդ այսուհետեւ եթէ  
ոչ լինիցի հաճոյ Աստուածն  
մարդոյն, Աստուած լինել  
նա ոչ կարէ. եւ իբրեւ  
յայսմանէ մարդոյն արժան  
է քաւել զԱստուածն:  
Բայց քեզ տեառն իմոյ  
հաճոյ թուեսցի առաքել  
զայլ ոք յԵրուսաղէմ փո-  
խանակ Պիղատոսի, զիլուծ-  
ցի նա անարդանօք յիշիա-

...զի առ ձեզ ի քննու-  
թենէ մարդկան տուեալ  
ինի աստուածութիւն. Եւ

արդ այսուհետեւ թէ ոչ  
լինի հաճոյ Աստուածն մար-  
դոյն, Աստուած լինել նա  
ոչ կարէ, եւ իբրեւ յայս-  
մանէ մարդոյն արժան է  
քաւել զԱստուածն : 1 (Եւս.  
Եկ. Պատմ. Բ. 2 հայ.  
Էջ 80:)

առաքեցի նմա (Պիղատոսի) փոխանակ, եւ զնալուծի

նութենէն՝ յոր կարգեցեր զնա. վասն զի արար զկամն Հրէիցն, եւ խաչեաց դքրիստոս ի տարապարտուց առանց քոյոյ հրամանի: Ողջ լինել քեզ ըղձամ:

Զայս գրեալ Արգարու, հաւասար թղթոյն եղ ի իւանի իւրում. որպէս եւ այլսն: Գրեաց եւառ Ներեհ մանուկ արքայ Ասունտանի ի Բաբելոն:

Թշնամանօք, զի անց նազօրինօք եւ արար զկամն Հրէից եւ խաչեաց դքրիստոս (Տես վերագոյն, Տէբէրէնսէ ուստանալու):

Ապա գրեալ Արգարու Ներսեհի թագաւորի Ասունտանեայց . . . (Թուղթ Արգարու, էջ 34):

### Թաս-ղե Աբերու . . . Ներսեհ:

Արգար արքայ Հայոց, որդւոյ իմոյ Ներսեհի խընդալ: Զգիր ողջունի քոյոյ տեսի, եւ զՊերող լուծի ի կապանաց, եւ զվնաս նորաթողի նմա. եւ եթէ կամ իցէ քեզ, կարգեսցես զնա ի վերակացութիւն Նենուէի, որպէս եւ կամիս: Այլ վասն այնը զի գրեցեր առ իս, թէ տուր ածել զայրդ բժիշկ, որ զնշանսդ առնէ եւ քարողէ այլ Աստուած ի վեր քան զհուր եւ զջուր, զի տեսից եւ լուայց դմա, նա ոչ էր բժիշկ ըստ արուեստի մարդկան, այլ աշակերտ էր որդւոյն Աստուածոյ՝ արարչի հրոյ եւ ջրոյ,<sup>2</sup> եւ վիճակ հասեալ ի կողմանս

... Ներսեհ . . . յղեաց . . . առ Արգար թագաւոր եւ ասէ. կամ տուր ածել ինձ զայրդ որ զնշանսդ առնէ առ քեզ, զի տեսից զդա եւ լուայց զբանս դորա. եւ կամ . . . (Թուղթ Արգարու, էջ 34)

... ? սուրբ առաքեալն թաշդէս, եւ վիճակեաց զա-

<sup>1</sup> Ուժ լինել + եւ ըլված. Ըստ Կորայրի՝ այս շատ ցանցառ (նամակի) վերջարանը Ստոյն-Կալիսթենեայ Հայերէն թարգմանութենէն փոխ առնուած է, էջ 20, գր. 5 (Քննասէր, Բ., էջ 36):

<sup>2</sup> Մ. Խորենացի՝ “Արգարու թղթէն,” գիտէ որ Ներսեհի հակատակներն կը պաշտեն “զհուր եւ զջուր,, Արգարութղթին մէջ՝ Ներսեհի պատգամաւորութենէն անմիջապէս յառաջ՝ կը կարգանք հետեւեալ տողերը. (էջ 34.)

Հայոց առաքեցաւ։<sup>1</sup> Բայց  
յընկերաց նորա զլիսաւորաց  
Սիմովն անուն, նա ի կողմանս  
Պարսից առաքեալ  
է. խնդիր արարեալ՝ լուից  
ես նմա, յորժամ եւ հայրն  
քո Արտաշէս։ Եւ նա  
բժշկեսցէ զամենայն հիւն  
անդութիւնս, եւ ճանապարհ  
կենաց ցուցցէ։ Եւ  
յաւել եւս գրել (Արգար)  
առ Արտաշէս արքայ Պարսից  
օրինակ զայս։

մենայն Հայաստան ազգս  
(Աւայ-Բան-Ռի-Նի-Ա. Թա-  
ռէտ, էջ 11)։

Առաքեցից զմի յաշակեր-  
տաց աստի իմոց, զի զցաւս  
բժշկեսցէ, եւ կեանս քեզ  
... շնորհեսցէ. (Թա-Դի Յէ-  
ստակ Աբեմ)։

### Թա-Դի Աբեմ - Արտաշէս։

Արգար արքայ Հայոց,  
Արտաշէսի եղբօր իմում  
Պարսից արքայի խնդալ։  
Գիտեմ զի արդ լուեալ  
է քո վասն Յիսուսի Քրիս-  
տոսի որդւոյն Աստուծոյ,  
զոր խաչեցին Հրեայքն, որ  
յարեաւն ի մեռելոց, եւ ա-  
ռաքեաց զաշակերտան իւր  
ընդ ամենայն տիեզերս՝ ու-  
սուցանել ընդ հանուր։  
Եւ մի յաշակերտաց նորա  
զլիսաւորաց Սիմովն անուն՝  
է ի կողմանս քոյոյ տէրու-  
թեանդ։ Արդ խնդիր արա-  
րեալ դացես զնա, եւ նա

Բայց յընկերաց նորա  
զլիսաւորաց Սիմովն անուն,  
նա ի կողմանս Պարսից ա-  
ռաքեալ է. խնդիր արա-  
րեալ՝ լուիցես նմա... եւ  
նա բժշկեսցէ զամենայն հիւն  
անդութիւնս, եւ ճանա-

“Եւ բազումք յարեւելից ի նմանութիւն վաճառականաց՝  
յիշխանութիւն Հոռովմոց դային, տեսանել զնշանսն՝ զոր  
առնէր Ադէ առաքեալ. եւ աշակերտեալքն ի նմանէ ընդ-  
ունէին ի նմանէ զձեռնադրութիւն քահանայութեան. եւ  
յաշխարհին իւրեանց յԱսորեստանի զգաւառականս իւրեանց  
աշակերտէին եւ տունս աղօթանոցս շինէին ի ծածուկ,  
վասն երկիւղի սյնոցիկ՝ ոյք երկիր պագանէին կրակի եւ  
պատուէին զջուրս,,”

<sup>1</sup> Քրիստոնէական շատ հին զրոյցներէն մէկն է՝ թէ  
առաքելոց մէջ՝ աւետարանելու տեղերը վիճակաւ որոշուած  
ըլլան։ Այս զրուցին պատմութեան նկատմամբ հմայ. Lipe-  
sius, Die apokryphen Apostelgeschichten und Apostel-  
legenden, I. էջ 11 եւ յաջորդք . . . .

բժշկեսցէ՛ զամենայն ախտս պարհ կենաց ցուցէ՛: (Կախ-  
հիւանդութեանց՝ որ ի ձեզ, ընթաց նամակը):  
Եւ ճանապարհ կենաց ցուց-  
ցէ՛. Եւ հաւատասցես բանի  
նորա, դու եւ եղբարք քո  
եւ ամենեքեան, որ հնա-  
ղանդին քեզ կամաւոր: Զի  
ախորժելի է ինձ, զձեզ  
ըստ մարմնոյ աղգականս  
լինել ինձ մտերիմ հարա-  
զատս եւ ըստ հոգւոյն:

Եւ մինչդեռ պատաս-  
խանի այսց (յետին) թղթոց  
ոչ էր ընկալեալ, վախճանի  
Արգարիոս, թագաւորեալ  
ամս երեսուն եւ ութ:

Այս վերջին երեք նամակներն՝ որոնց մէջ  
Արգար “արքայ Հայոց”, տիտղոսն առնուլը կը  
շարունակէ, “Արգարու թղթին” մէջ չեն գրտ-  
նուիր: Առջի նայուածքով կը տեսնենք անոնց  
մէջ Ա. Խորենացւոյ սովորական ընթացքը, որ է՝  
իրեն իբր աղբիւր ծառայող հատուածն կամ  
հատուածներն ընդարձակելի կէտ մը նկատել,  
զոր հարկ ըլլայ ընդլայնմանց եւ պարզաբանու-  
թեանց մէջ պատաժել: Ուրեմն այս նամակներն  
ապահովապէս Ա. Խորենացիէն շարադրուած  
են: Ի մասնաւորի Տիբերիոսի կրկին պատասխա-  
նին նկատմամբ խօսած ատեն՝ այս նամակին  
պատճէնը՝ — Եղեսիոյ դիւաններուն մէջ դրուած  
է, — ըսելու փոյթն՝ արդէն ինքնին խօստովա-  
նութիւն մըն է:

Տեսանք թէ Տիբերիոսին պատասխան տա-  
լուն պատճառն՝ “Արգարու թղթին” մէկ պարզ  
(“կրկնեալ”) բառն է: Կոյն բանն է գրեթէ՝ եւ  
“Երսեհի նամակին համար: Ա. Խորենացւոյ աղ-

բիւրին • հետեւելով, Կերսե՛հ՝ պատգամաւորութիւն մը զրկած էր Արդարին. արդ պատգամաւորութեան համառօտակի նշանակուած բովանդակութիւնը՝ Կերսե՛հին ուղղուած նամակին իրք ընդարձակելի կէտ ծառայեց: Ասորեստանի թագաւոր՝ այս Կերսե՛հն ով է, որուն Մ. Խորենացի ի Բաբելոն թագաւորել կու տայ, եւ զոր Արտաշէսի որդի կ'ընէ: Ասոնք այնպիսի խնդիրներ են, որոնցմով չենք կրնար այս տեղս զբաղիլ:

Իսկ դալով Պարսից Արտաշէս թագաւորին, որուն վրայօք Իթ. դլիսուն մէջ ընդարձակ խօսուեցաւ, “Արդարու թուղթը, բառ մ'իսկ չ'ըսեր. ոչ անունն եւ ոչ մերձաւոր անուն մը յառաջ կը բերէ: Կը կարծենք թէ Մ. Խորենացի վերջին անգամ մըն ալ ուղած է Արդարու Արշակունեաց հետ ունեցած ազգականութեան վրայ շեշտել, եւ կարելի է նաեւ Պարթեւաց թագաւորութեան դարձին ձեռներէց ըլլալու պատիւն՝ Արդարու տալ: Միշտ ստոյգ կը մնայ որ Արտաշէսի ուղղուած նամակն, Արդարու անոր որդւոյն Կերսե՛հին գրած նամակին կրկնութիւնն է:

Այսպէս կը հասնինք Արդարու թագաւորութեան վախճանին: Մ. Խորենացի կ'ըսէ մեզի թէ երեսուն եւ ութը տարի թագաւորեց Արդար: Արդ, ըստ Դենի Տելմարէի Ժամանակաբանութեան, եւ Գուտշմիդի ու Ո. Դիւվալի Երկասիրութեանց, Յիսուսի Քրիստոսի ժամանակակից Արդար Ե. Սեաւը, նախ եւ յառաջ 6 տարի թագաւորեց, Քրիստոսէ յառաջ 4էն մինչեւ Ք.

ետքը 7<sup>րդ</sup> տարին. գահէն վար առնուելով՝ տեղն  
անցաւ Մաանու որդին՝ Մաանու Դ. (Քրիստ.  
ետքը 7—13). Նորէն գահ ելաւ (Աբգար) եւ  
նոր շրջանին մէջ 37 տարի եւ ամիս մը թա-  
գաւորեց (Քրիստոսէ ետքը 13—50)<sup>1</sup>: Այս  
վերջին թիւն՝ Աբգարու թագաւորութեան տե-  
ւողութեան նկատմամբ Մ. Խորենացւոյ տուած  
թուականին շատ զգալի եղանակաւ կը մերձե-  
նայ: Պարզ զուգադիպութիւն մըն է: Եթէ ոչ՝  
Մ. Խորենացի ուստի՝ առած կրնայ ըլլալ այս  
տեղեկութիւնը: Ցայժմ չկրցանք գտնել:

ԳԼ. ԼԴ. Յաշի Հայունական Առաջիւցն Արքաց:

Յետ մահուանն Աբգարու բաժանի թագաւու-  
ութիւնն Հայոց յերկուս. քանզի Անանուն որդի  
նորա կապեաց թագ՝ թագաւորել յԵղեսիայ, եւ քեռ-  
որդի նորա Սանատրուկ ի Հայս: Գտանի որ ինչ առ  
սոցա ժամանակաւ՝ յառաջագոյն գրեալ յայլոց, (զոր  
օրինակ) զգալուստ Առաքելոյն (Թագէի) ի Հայս, եւ  
հաւատալ Սանատրկոյ եւ թողուլ զհաւատն յԵրկիւղէ  
նախարարացն Հայոց, եւ կատարումն Առաքելոյն եւ  
որք ընդ նմա՝ ի գաւառին Շաւարշան՝ որ այժմ կոչի  
Արտազ, եւ պատառումն քարին եւ յիրար գալ եւ  
ընդունել զմարմին Առաքելոյն, եւ առնուլ անտի աշա-  
կերտացն եւ թաղել ի դաշտին. եւ մարտիրոսանալ  
թագաւորի դստերն Սանդիստոյ հուալ ի ճանապարհն.  
եւ աստ ուրեմն յայտնել նշխարաց երկոցունց, եւ փո-  
խել յառապարն<sup>2</sup>: Այս ամենայն, որպէս ասացաք,

<sup>1</sup> Gutschmid, Untersuchungen über die Geschichte des Königreiches Osroëne, էջ 49. — R. Duval. Histoire d'Édesse էջ 47 եւ յաջորդք....:

<sup>2</sup> յԱռապարն, Whiston թարգմանած է. in regionem saxosam (ի քարուտ տեղիս). Le Vaillant de Florival „dans les rocallles“. Langlois „dans les grottes“. Tomaseo „nelle roccie“. Խորէն Ստեփանէի աշխարհաբար թարգմանութեան մէջ՝ “մի ժայռոտ տեղ”, եւայլին: Այս թարգմանութիւններէն եւ ոչ մին գոհացուցիւ է: Սրբայ մը նշխարները դանուելէն ետքը, այս նշխարներն որոշ տեղ մը՝ յանուանէ նշանակուած վկայարան մը, կը տա-

այլոց պատմեալ յառաջագոյն քան զմեղ, որ ինչ կարեւորագոյն համարեցաք ոճով երկրորդել։ Գոյնպէս եւ որ ինչ վասն կատարմանն Ադեմի աշակերտի Առաքելոյն յԵղեսիայ յորդւոյն Աբդարու, գտանի յայլոց պատմեալ յառաջագոյն քան զմեղ։

Որ (որդի Արդարու) իբ-  
րեւ թագաւորեաց յետ  
մահուան հօրն, ոչ եղեւ  
ժառանգորդ հայրենի առա-  
քինութեանն, այլ երաց  
զտաճարս կոոցն եւ կա-  
լաւ զպաշտօն հեթանոսու-  
թեանն։ Եւ յղեաց առ  
Ադրէ, զի արասցէ նմա  
խոյրբեհեղեայ անգուածով  
ոսկւոյ, որպէս յառաջա-  
գոյն առնէր հօրն նորա։  
Եւ պատասխանի ընկալաւ,  
թէ ոչ արասցեն ձեռք իմ  
խոյր գագաթան (իշխանի)  
անարժանի, որ ոչ երկր-  
պագէ Քրիստոսի Աստու-  
ծոյ կենդանւոյ։<sup>2</sup> Եւ իս-  
կոյն հրամայեաց միում ի  
զինակրացն կտրել զոտս

Եւ յետ ամաց ինչ մե-  
ռաւ Արդար թագաւոր,  
եւ եկաց ի թագաւորու-  
թեան մի յորդւոց իւրոց,  
այր չար եւ ապստամբող...  
որ ոչ ընդունէր զվարդա-  
պետութիւնքարոզութեան  
աւետարանին։ Յղեաց առ  
Ադրէ... եւ ասէ. “Արա  
ինձ խոյրս ոսկեղէնս՝ զոր  
օրինակ առնէիր յառաջ  
հօր իմայ։” Եւ ոչ առ  
յանձն Ադրէ, առաքեաց  
անդրէն եւ ասէ. “Ոչ թո-  
զում ես զպաշտօնս Քրիս-  
տոսի... եւ առնեմ խոյրս  
անիբաւութեան։” Եւ իր-  
բեւ ետես նա՝ եթէ ոչ  
հաւանինակատարել զկամս  
նորա, յղեաց եւ խորտա-

բուին։ Ուրեմն հոս՝ Առաղար յատուկ անուն է։ Հ. Տաշեան (Հանդես, 1893, էջ 261) այս առթիւ կը յիշէ՝ եջմիածնի Առապար հարթաստանի վրայ՝ հռչակաւոր եկեղեցի մը, որ Աստրի Գրիգոր Առաղարին կ'անուանու էր։ Չենք տարակուսիր, որ այս գիտնական Մխիթարեանը լիովին իրաւունք չունենայ։ Ստոյգ է, այս եկեղեցին շինուած է ի. դարուն կէսերը, Ներսէս Գ, Շինող կամ ողիկոսին ձեռօք (640—661), բայց մեր ընթերցողները գիտեն թէ Հայոց Պատրիարքութեան շարագրութիւնը հարկ է որ աւելի ուշ ժամանակի գործ ըլլայ։ “Սուրբ Գրիգոր Առապարին”, վրայ տես Շահիսամբունեան “Սիարահրանիւն” կթիւնէն, եջմիածին, 1842, Հատ. Ա. էջ 285 եւ յաջորդք. Հ. Ղ. Ալիշան, “Այրարար”, Անետ. 1890, էջ 244 եւ յաջորդք։

1 Արա ինչ խոյրս առիւղինս՝ բառական թարդմանութիւն ասորերէն թօ,, լ,օ՛ Նը. “Գործ Շարբիլի,, գրուածքէն՝ որ “Վարդապէտութիւն թաղէի,, հետ մի եւ նոյն տեղէ առնուած է, հատուած մը կրնայ իբր լուսաբանութիւն գործածուիլ. թօ,, լ;օ՛ թօ սասօ, լ,օ՛ “Փակեղն քանդակեալ պատկերօք ոսկւոյ.,, Տես Կիւրտըն (Cureton), Ancient Siriae documents, Եւային, Էջ Հա (42).

2 Συμμ., Ήμέρα, Φ. 9, 16:

նորա սրով։ Որոյ երթեալ, եւ տեսեալ զնա՝ զի նստէր յաթռռ վարդապետութեանն, էած սուսերաւ եւ ի բաց կտրեաց զարունս նորա եւ նոյն ժամայն աւանդեաց զոգին։ Զայս ծայրաքաղ արարեալ համառօտ յիշատակեցաք, որպէս զառի յայլոց պատմեալ նախկին։

կեաց զարունս նորա մինչդեռ նստէր յեկեղեցւոջ եւ թարգմանէր ի մէջ ժողովրդեանն։ Եւ ի մեռանելն իւրում երդմնեցոյց զՓլոտ եւ զԱբշղամայ, եթէ «աստէն իսկ ի տանս յայսմիկ ուր մեռանիմս վասն ճշմարտութեանն» սորա, դիք զիս եւ աստէն թաղեցէք։, Եւ որպէս երդմնեցոյց զՓլոտ եւ զԱբշղամայ, նոյնպէս արարին, թաղեցին զնա անդէն ի ներքոյ քան զմիջի դուռն եկեղեցւոյն՝ ի միջի ընդ արս եւ ընդ կանայս։ Եւ եղեւ սուդ մեծ, եւ այլն. (Թուղթ Աբգարու, էջ 48։)

Բայց վիճակեցաւ Հայոց եւ Բարթուղիմէոս Առաքեալ, որ եւ կատարեցաւ առ մեզ յԱբերանոս<sup>2</sup> քաղաքի։ Իսկ զԱհմովնէ, որ Պարսիցն վիճակեցաւ, ոչ զհաւաստին կարեմ պատմել՝ եթէ զինչ գործեաց եւ կամ ուր կատարեցաւ։ Քանզի պատմի յոմանց, Ահմովնի ուրեմն Առաքելոյ կատարել ի Վերիոսփորայ.<sup>3</sup> Եւ թէ

1 Բնագիրն կատարեալ չէ։ Տան հը ճշարդունեան վրայ խօսք չի կրնար ըլլալ։ Ասորերէն բնագիրն ալ լաւագոյն մը չէ. սակայն այս վերջնորյան վրայ դոյզն ինչ փոփոխութիւն ընելով, կարելի է թարգմանել. Է բայ Այն՝ Հան որոյ ճշարդունեան մշտանիւ։

2 ՅԱՐԵՒՆԱՆ + ՊԱՂԱ + է, ուրիշ օրինակ մ'ունի՝ Արեւանոս։ Մ. Խորենացւոյ վերագրուած՝ «թուղթ առ Աահակ Արծրունի», ի մէջ կը գտնենք Ուրբանան + ՊԱՂԱ + ընթերցուածը (Գործք, Վենետ. 1865, էջ 295). Համեմատէ երեք ուղղագրութիւններն ալ. ՇԱՀ; լ. ՇԱՀ; օլ. ՇԱՀԾՕ; լ, Urbanus (Payne-Smith. Thes. syr.): Բոլորովին անծանօթքաղքին անունը յունական աղբիւրներն ալ շատ տարբեր ձեւերով կը ներկայացընեն. Οὐρβανόπολις, Ἀρβανόπολις, Ἀλβανόπολις, Κορβανόπολις, եւայլն (Lipsius, Apokr. Apostelgesch. Φ. 59):

3 Է ՔԵՐԻԿԱՔԵՐԱՅ, Whiston կը թարգմանէ, apud Bosporum Kericum. Այս քաղաքը գտնելու շատ աշխանեցան, զոր ըստ Գուտաշմիդի, պէտք էր՝ Կովկասու հարաւարեւելեան զառիվայրին վրայ որոնել (Lipsius, Apokr. Apostelgesch. Ա. 612): Կը կարծենք թէ այս քաղաքն երբեք գոյութիւն ունեցած չէ, եւ մեր բնագիրը պէտք է

Նա իցէ՛ ճշմարտիւ, եւ թէ է՛ր աղագաւ դալուստ նորա  
անդր, ոչ գիտեմ. զի գիտասցես՝ թէ ոչ ինչ մնայ  
յիմմէ ջանից պատմել քեզ զամենայն, որ ինչ անկ է:

Վերը տեսանք որ Մ. Խորենացի՝ Թադէի  
ժամանակակից երկու թագաւորաց հանդիպած  
էր, (որ էին) Աբգար՝ ասորի զրուցին մէջ, եւ  
Սանատրուկ՝ հայ զրուցին մէջ։ Առաջինը հայա-  
նալով՝ երկրորդը՝ պարզ կուսակալի մը փոխու-  
եցաւ։ Աբգարու մահուրնէն ետքը Սանատրուկ  
դարձեալ թագաւոր կ'ըլլայ, բայց Աբգարու  
որդիներէն մէկը՝ Եղեսիա քաղքին գերիշխանը  
կը մնայ։ Ուրեմն Հայաստանը միշտ բաժնուած  
կը մնայ։

Քիչ մ'ետքը պիտի միանայ Հայաստան, Աւանատրկոյ՝ Եղեսիա քաղքին տիրելով եւ Երուանդին ձեռօք այս քաղքին Հռոմայեցւոց տրուելով Հայաստան բնական սահմանները պիտի մտնէ:

Սակայն Արդարու որդւով եւ յաջորդովը դարձեալ յարաբերութեան մէջ կը մտնենք “Արդարու թղթին” հետ, որ զՍանատրուկ ամենեւին չի ճանշնար: Թէպէտ եւ “թղթին” մարմնոյն մէջ (էջ 30) Արդարու որդին Մասնու կ’անուանուի, սակայն գահ ելած ատենն ամենեւին չանուանուիր<sup>1</sup>, եւ շատ իրաւամբ Մ. Խորենացի զինքն Անանուն<sup>2</sup> կը կոչէ: Աղեին հետ ունեցած գործերն ու վերջնոյն մարտիրոսութիւնն՝ ինչպէս տեսանք, “Արդարու թղթէն”, առնուած են:

Գլխուն մնացած մասը վկայաբանական յիշատակարանաց յիշատակման նուիրուած է, որոնք անտարակոյս յունական սկզբնագրէն հայերէն թարգմանուած էին արդէն, եւ Մ. Խորենացի զասոնք իւր ձեռքին տակն ունէր, եւ չ’ուզեր ասոնց բովանդակութիւնը կրկնել: Հաւանական է թէ այս յիշատակարանաց մէջ յիշատակելու ենք “Արքոյ Թադէէ Քայաբանունիւն”, զոր շատ անդամ գործածեցինք, եւ “Գործ+Արքոյ Բարենովինեսէ”<sup>3</sup>, որ հայերէն Քայաբանունիւն մէջ հրատարակուած եւ Mösingerի ձեռօք լատիներէնի թարգմանուած է<sup>4</sup>: Եթէ Սիմոն կանանացւոյն Գործ+ը հայերէն գոյութիւն ունի, չենք կարծեր որ տպուած ըլլայ: Այս յիշատա-

1 “Մէ յորդաց իւրաց,, Թոռողթ, էջ 48:

2 Գուաշմիդի ձեռնարկութիւնն՝ որով *Μανουν* անուան “Անանուն,,ի փոխուելուն կարելիութեամբը յունական աղբիւրի մը գոյութիւնը կ’ուզէ ցուցընել (Glaubwürdigkeit եւայլն էջ 23), բոլորովին անհիմն է, Մ. Խորենացի միայն հայերէն աղբիւրներու հետեւած է:

3 Վենետիկ, 1874. 2 հատ:

4 Իննսպրուկ, 1877:

կարանին ուսումնասիրութիւնը շատ հետաքըր-  
քրական է, բայց մեկնաբանութեանց կը կարօտի,  
որոնցմէ հարկ է որ հոս հրաժարինք :

Աանատրուկ թագաւորեալ, զօրս ժողովէ ի ձեռն  
քաջացն Բագրատունեաց եւ Արծրունեաց դայեկաց  
իւրոց, իջանել տալ պատերազմ ընդ որդիսն Արգա-  
րու, զի բոլորին տիրեսցէ թագաւորութեան: Եւ մինչ-  
դեռ նա յայսմ էր, աստուածային իմն ակնարկու-  
թեամբ խնդրեցաւ վրէժ մահուանն Աղդէի յորդւոյն  
Արգարու: Քանզի սիւն կծեայ կանգնել տայր յԵղե-  
սիայ ի վերնատունն ապարանից իւրոց, եւ ինքն ի ներ-  
քոյ կալով հրամայէր զորպէսն առնել, որ զերծեալ  
յունողացն, անկաւ ի վերայ նորա եւ խորտակեաց զոտսն  
եւ սատակեաց:

Եւ իսկոյն պատղամ բնակչաց քաղաքին եկն առ  
Սանատրուկ, խնդրելով պայման ուխտի, զի մի վրդո-  
վեսցէ զնոսա ի քրիստոնէութեան հաւատոց, եւ նոքա-  
տացեն զքաղաքն ի ձեռս եւ զգանձս թագաւորին։ Զոր  
արարեալ, յետոյ ստեաց, նա եւ զամենայն զաւակ  
տանն Արգարու մաշեաց սրով, բայց յաղջկանց՝ զոր  
եհան ի քաղաքէն բնակել ի կողմանս Հաշտենից։

Սապէս եւ զգլուխ կա-  
նանցն Արդարու, որում  
անուն էր Հեղինէ, առա-  
քեաց յիւղային քաղաքն  
ընակել ի Խառան, ի վե-  
րայ թողլով նմա զտիկնու-  
թիւնն ամենայն Միջա-  
գետաց, փոխանակքարեացն  
զոր զտեալ էր ի ձեռն  
նորա յԱրդարէ:

Հեղինէ... թագաւորեալ  
էր ի Միջադես (Եւսեբ.  
Եկ. Պատ. Բ. ԺԲ.)

Այս Հեղինէ զարդարեալ  
հաւատովք որպէս եւ զայր  
իւր զԱրգար. ոչ հանդուր-  
ժեաց բնակել ի մէջ կռա-  
պաշտիցն։ այլ չոգաւ յե-

1 ԱՐ. Խորենացի Հոս ժամանակադրութեան ձանր վրիպակ մը կը դորձէ : Խառանի բնակչաց կռապաշտութիւնը՝ չէր կրնար քաղքին յատուկ մէկ երեւոյթն ըլլալ, բայց

բուսաղեմ յաւուրս կղաւ-  
դեայ, ի սովին՝ զոր մար-  
դարէացաւն Ազարոս. եւ  
տուեալ զամենայն դանձս  
իւր յԵզիպտոս, եւ դնեաց  
ցորեան բազում յոյժ եւ  
բաշխեաց ամենայն կարօտե-  
լոց. որում եւ վկայէ Յով-  
սէպոս. որոյ եւ շիրիմնշա-  
նաւոր կայ առաջի դրանն  
յԵրուսաղեմ մինչեւ ցայս-  
օր ժամանակի :<sup>2</sup>

Յաւուրս կղաւդեայ . . .  
մարդարէացաւ Ազարոս  
վասն սովոյն որ լինելոց էր  
առ յապայ (Եւսեբ. Եկ.  
Պտմ. Բ. Ը.):

Սով մեծ դիպեցաւ լի-  
նել ի հրէաստանի, զի ի  
նմա Հեղինէ տիկինն զնեաց  
ցորեան յԵզիպտոսէ՝ բա-  
զում ոսկոյ, եւ բաշխեաց  
ամենայնի որ միանգամ կա-  
րօտեալ էին անդ . . . Զի  
սորին իսկ այսը Հեղինեայ՝  
զորմէ յիշատակեաց այս  
օրինակագիր (Յովսէպոս)  
մինչեւ ցայսօր ժամանակի  
շիրիմք նշանաւորք կան սո-  
րա առաջի դրանն Երու-  
սաղեմի (Եւսեբ. Եկ. Պտմ.  
Բ. 12):

Այլ եւս “Աբգարու թուղթը, գործա-  
ծուելուն հետք մը չենք գտներ: Այս գլխուն

---

եթէ շրջակայ բոլոր երկիրներու դարձէն ետքը: Բաց աստի,  
խառան՝ ասորական կրօնքին վերջին ապաստանարանն եղաւ:  
Ա. Եփրեմէն սկսեալ այս քաղաքը շատ ստէպ “քաղաք  
հեթանոսաց,, (Խէմ, Խճլճ, ’Էլլինաց ունից) կանուանուի:  
Արաբացւոց արշաւանքէն շատ դար ետքը կրօնական վիճակը  
նոյն էր, եւ 13րորդ դարու մէջ Բար-Հեբրէն (Bar-  
Hebraeus) դեռ խառանի հեթանոսաց վրայ կը խօսի:

1 Եւսեբիոսի հայերէն բնագրին մէջ՝ Ագաբոս մար-  
արէին անունը շատ աղաւազուած է. մեր հատուածին մէջ  
դայ կ'անուանուի. քանի մ'էջ աւելի վեր՝ (Բ. Գ. Հայ.  
Ղ 82) Ադամ: Ո՞ւ խորենացի աչքին առջեւ ուներ Ադ-Բ-  
իշդ ձեւը, միայն եթէ ըստ Գործ+ Ա-+ +.ի ԺԱ. 28՝ ուղ-  
ած չէ:

2 Ադիաբէնի թագուհւոյն՝ Հեղինեայ գերեզմանը,  
եռ ցայսօր Երուսաղեմի հիւսիսային կողմը, գոյութիւն

միակ այն հատուածն՝ ուր կընայինք աղբիւր մը  
մատնացոյց ընել, այս յիշատակարանին նոյն իսկ  
հակառակախօս է։ “Աբգարու թուղթին, մէջ  
երեք տեղ՝<sup>1</sup> ինդիր կ'ըլլայ Աբգարու կնոջ վրայ,  
որ Շղամաթ (ԽՃ) կ'անուանուի եւ ամենեւին  
պատճառ չկայ ենթադրել տալու թէ ուրիշ  
“թագուհիներ” (Էանայ+ ) ալ ունենար Աբգար։  
Արդ յանկարծ կը տեսնենք թէ Աբգարու կանանց  
գլխաւորը (Քւ-ի Էանանց Աբգար- ) յերեւան  
կ'ելլէ, որուն՝ Սանատրուկ “զամենայն զաւակ  
տանն սրով մաշելէն, ետքը, կ'ուղէ “ի վերայ  
թողուլ նմա զտիկնութիւնն ամենայն Միջագե-  
տաց,։ Այս կինը Հեղինէ կ'անուանուի։ Այն  
հնարիմացութիւնը՝ որ շարժեց զՄ. Խորենացի,  
Հեղինէն իրը Աբգարու այրին ընելու, Եւսե-  
բիոսի եկ. Պատմութեան հայերէն թարգմանու-  
թեան մէկ սխալին վրայ հիմնուած է։ Բ. գլքին  
Ժ. գլխուն մէջ իրօք ալ երկու անդամ Հեղինէ  
նշանակուած է իրեւ ատիկին Միջագետաց<sup>2</sup>,  
մինչդեռ Տիգրիսի վրայ գտնուած Աղիաբենք  
քաղաքին գշխոյնէր, քոյր եւ կին — պարսկական  
բարք — Սոնոբազ թագաւորին, եւ մայր Խզատ  
թագաւորին։ Ուրեմն Հեղինէ ոչ Աբգարու եւ

ունի եւ “գերեզման թագաւորաց,, անուամբ ծանօթ է (Journal asiat. 1865, Հա. Զ. էջ 556. եւ յաջորդք...): Հեղինէի ցեղէն “թագուհւոյ,, մը դադազը՝ զոր Պր. Սուլսի (de Sauley) Պարիս բերած է, Լուվրի թանգարանը կը գտնուի։

1 Թագուհի Աբգար- , էջ 10, 17, 30:

2 “Սմանապէս յունարէն բնագիրն ալ կընար զինքը  
մոլորեցընել, որովհետեւ գլխուն վերնագրին մէջ Հեղինէ  
նշանակուած է իրը “թագուհի Ոսրոյենաց,, Իսկ գլխուն  
մէջերը կը գտնուի “թագուհի Աղիաբենաց,, ուղիղ ձեւը

ո՞ւ Աանատրկոյ հետ գործ ունէր։ Յովսեպոս  
երկարաձիգ<sup>1</sup> կը պատմէ՝ այս թագաւորական  
ընտանեաց<sup>2</sup> ի հրեռթիւն դառնալուն հետաքըր-  
քրական պատմութիւնը, եւ թէ ինչպէս Հեղինէ  
եկաւ Երուսաղէմ հաստատուեցաւ, ուր անսպառ  
գթասիրութեան համբաւ ստացաւ։ Եւսեբիոս՝  
փոխ առած է Յովսեպոսէն՝ 44ի սովի ժամանակ  
թագուհւոյն բարեգործութեան դերը, եւ իւր  
գերեզմանին շինութիւնը։ Մ. Խորենացի իւր  
Հայոց Պատմութեան հիւսելու համար՝ այս  
կտորն Եւսեբիոսի հայերէն թարգմանութենէն  
առած է։ Զկայ բան մը որ կարենայ լաւագոյն  
կերպով ցոյց տալ՝ իւր պատմութեան խմբա-  
գրութեան արուեստական նկարագիրը։

ԳԼ. ԼԶ. Յակոբ Նորոնի ման Անդրեան + աղամազեան, Եւ անոնց  
նույնական Առնադրիոյ, Եւ մահաւան նույն։

Այլ, որ ինչ գործք եղեալ Աանատրկոյ, ոչ ինչ  
յիշատակաց արժանի համարեցաք բայց ի շինուածոց  
Ածբին քաղաքի։ Զի ի շարժմանէ խախտեալ, քակեաց  
եւ վերստին շինեաց պայծառագոյն, եւ պարսպեաց կրկին  
պարսպով եւ պատուարաւ.<sup>3</sup> եւ զինքն անդրի ի միջին  
հաստատեաց, մի դրամ ի ձեռն ունելով, որ նշանակէ  
այսպիսի ինչ, եթէ “ի շինել քաղաքիս ամենայն գանձքս  
ծախեցան, եւ այս միայն մնաց”։

Բայց թէ ընդէր Աանատրուկ կոչեցաւ, ասելի  
է։ Քանզի յաւուրս ձմերայնոյ ճանապարհորդեալ ի  
Հայս քոյր Արգարու Օդէ, պատահէ բքոյ ի լերինս

1 Հնաւթիւն։ Ի. Բ։

2 Հեղինէ հրեայ էր ուրեմն, եւ ոչ՝ Մ. Խորենացւոյն  
բաղձանաց համեմատ՝ քրիստոնեայ։

3 Պատմուար անտարակոյս հօլիք (Փաղտուրա) (Land,  
Aneclota syriaca, գ. էջ 207. ա. 20. եւ 208. ա. 12),  
որուն Payne-Smith (Thesau. syr.) անգոհացուցիչ մեկնու-  
թիւն կու տայ. pars quadam munimentorum muris, “մասն  
ինչ շինուածոյ քաղաքին,, :

Կորդուաց . ցրուեաց զամենեսեան մըրիկ , մինչ ոչ գիտելով ընկեր զընկեր՝ ընդ որ վարեցաւ : Իսկ դայեկին նորա Աանոտայ , քեռ Բիւրատայ բագրատունւոյ , կնոջ խոսրենայ արծրունւոյ , առեալ զմանուկն , քանզի տղայ էր , եդ ի մէջ ստեանց իւրոց , մնալով ի ներքոյ ձեանն զերիս տիւս եւ զերիս գիշերս : Զորմէ առասպելաբանեն , Եթէ կենդանի իմն նորահրաշ սպիտակ յաստուածոցն առաքեալ՝ պահէր զմանուկն : Բայց որչափ եղաք վերահասու , այսպէս է , շուն սպիտակ ընդ խնդրակսն լեալ , պատահեաց մանկանն եւ դայեկին : Արդ կոչեցաւ Աանատրուկ , ի դայեկէն զանուանակոչութիւնն առեալ , որպէս թէ տուրք Աանոտայ :<sup>1</sup>

Սա թագաւորեալ յերկոտասաներորդի ամի Արտաշիսի Պարսից արքայի , կեցեալ<sup>2</sup> ամս երեսուն՝ մեռաւ յորսի , նետիւ ուրուք դիպեալ փորոտեացն , իբր թէ վրէժս հատուցեալ ընդ չարչարման սրբոյ դստերն :

Ղերութնայ<sup>3</sup> որդի Ափշադարայ<sup>4</sup> դպրի գրեաց զամենայն գործս , որ ինչ յաւուրս Արդարու եւ Աանատրկոյ , եւ եդ ի դիւանին յԵղեսիայ :

Այս վերջին գլուխն ամենեւին առիթ չւ տար որ եւ իցէ աղբիւր մը նշանակել տալու :

1 Հարկաւոր չէ այս ստուգաբանութեան տղայական նկարագրին վրայ մտադիր ընել տալ : Իսկ այս անունը շատ աւելի հին է : Այս անունը կը կրէր արդէն քրիստոնէական թուականէն յառաջ առջի դարուն սկիզբը Պարթեւաց մէկ թագաւորը (Տιրատօնչης , Տանատօնչης) .

2 Փոխանակ իշտալի՝ որ հոս գոհացուցիչ իմաստ մը չի տար , կը կարդամ՝ իշտալ : Նախադասութեան այս անդամին մէջ միայն թագաւորութեան տեւողութեան վրայ կրնայ խնդիր ըլլալ , եւ սուրբ Բարթողիմէոսի “Գործքուի մէջ կը խօսի Սանատրկոյ (թագաւորութեան) քսան եւ իններորդ տարւոյն վրայ (Հմիտ . Ալոյաբանաբեն հայոց . Անենետիկ , 1874. Հտ . Ա . Էջ 208.)

3 Տես վերագոյն , Էջ 19 :

4 Ակլադար , յայտնապէս այս անունն աղաւաղուածէ , բայց բուն ձեւը գտնել շատ դիւրին չէ : Երկու ասորական տպագրութիւններն ունին յա շա (տպ . Cureton) եւ յառաւ (տպ . Phillips) . Երկու հայերէն տպագրութիւններն ունին Աբդալար (Անենետիկ) եւ Արդաշարադ (Երուսաղ .) Ա . Խորենացւոյ ընթերցուածն ըստ բաւականի կը մերձենայ Ֆիլիպսի ընթերցուածին Այս երկու ընթերցուածներն իրարու խառնելով թերեւս կրնանք յա շա , Աբդալար ձեւը գտնել . բայց ինչ պիտի նշանակեր յա .

Սակայն Խոսրեն անունը՝ զոր վերագոյն<sup>1</sup> տեսանք,  
գեռ “Աբգարու թուղթը, կը յիշեցընէ:

Իսկ վերջին նախադասութեան դալով՝ ար-  
դէն շատ անգամ վկայութեան կոչելու եւ մեկ-  
նելու առիթ ունեցանք: Պարզապէս բովանդա-  
կութիւն է Առաքէ Վարդապէտունէան եւ “Աբ-  
գարու թուղթին” վերջին նախադասութեանց,  
որոնց վրայ հիմնեցինք “Եղեսիայի դիւաննե-  
րուն” իրական բնութեան վրայ մեր ըօած խու-  
զարկութիւնները: Հոս կը վերջանայ Հայոց Պատ-  
ճառնէան այն մասը, որ՝ այսպէս ըսենք, երաշ-  
խաւորեալ է այս դիւաններուն աւանդական հե-  
ղինակութեամբը: ԼԶ. գլուխը կը փակէ՝ Ժ. գլու-  
խով բացուած շրջանը: ‘Ներկայ ուսումնասիրու-  
թեանս ընթացքին մէջ մեր ըօած դիտողութիւն-  
ներէն բնական կերպով հետեւող եղակացու-  
թիւնները կերպաձեւելու հոգը կը թողունք ըն-  
թերցողին:

---

1 Տես վերագոյն էջ 72:





8 u v y

58

Մովսէս Խորենացւոյ քննադատութեան նկատմամբ քանի մը խօսք . . . . .	Ա.
Արգարու զրոյցը Մովսէս Խորենացւոյ Պատմու- թեան մէջ . . . . .	1
Ա. Եղեսիոյ դիւանները . . . . .	6
Բ. Լերութնայի (Ղարութնայի) զիրքը . . . . .	19
Գ. Արգարու զրոյցին՝ Հայոց Պատմութեան մէջ մուծուիլը . . . . .	38
Դ. Մ. Խորենացւոյ Պատմութիւնը . . . . .	49

## Ա Զ Գ Ա Յ Ի Ն Մ Ա Տ Ե Ւ Ա Դ Ր Ա Ն

- Ա. Գալէմքեառեան Հ. Գոհառորիս վ., Ուսումնասիրութիւնք Լեհահայոց ղատաստանագրոյն.  
1. Պիշոֆ, Լեհահայոց հին իրաւունքը: 2. Գոլկո. իրաւունք Հայոց: 1890: 8<sup>o</sup> Երես՝ 85+59: Ժր. 1.25
- Բ. Մէակվիշեան Հ. Գարոհէլ, Ազգաբանութիւն ազնուական զարմին Տիւզեանց: 1890: 8<sup>o</sup> Երես՝ 50 (պատկերազարդ:) Ժր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովովս, Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ գրոց: 1891: 8<sup>o</sup> Երես՝ ԺԷ+159: Ժր. 1.25
- Դ. Դեմետրիոս Տաճի Արեւելեան Հայք ի Պուրովինա: Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեառեան: 1891: 8<sup>o</sup> Երես՝ 79: Ժր. —.8:
- Ե. Տաշեան Հ. Յակովովս վ., Ուսումնասիրութիւնք Ստոյն-Կալիստենեայ Վարուց Աղեքսանդրի 1892: 8<sup>o</sup> Երես՝ Դ+272: Ժր. 3.—
- Զ. Ալպէր Տըվլէ եւ Գ. Փիտոն, Ուղեւորութիւն լ Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ. Վաշեան: 1892: 8 Երես՝ 82: Ժր. 1.—
- Է. Մառ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից ղէպ ի Հայս: Թրգմ. Ոնոփրիոս Անոփեան: 1892: 8<sup>o</sup> Երես՝ 89: Ժր. 1.25
- Ը. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Սովորսի Խորենացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Վաշեան: 1893: 8<sup>o</sup> Երես՝ Ժ+51: Ժր. 1.—
- Թ. Գալէմքեառեան Հ. Գոհառորիս վ., Պատմութիւն հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860: 1893: 8<sup>o</sup> Երես՝ 232 (Լուսանկարով): Ժր. 2.50

- Ժ. Կոնկրիտ Փր. Կ., Թննութիւնք գրոց Դաւթի Ան-  
յաղթի: Թրգմ. եւ յար. Հ. Յ. Վ. Պ. Տաշեան: 1893: 8° Երես՝ Է+92: ֆր. 1.25
- ԺԱ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Հայք յԵղիսաբե-  
թուպոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: 1893: 8° Երես՝ Ժ+533 (1 զընկատիալ.): ֆր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գր., Զենոք Դլակ, համեմատական  
ուսումնասիրութիւն: 1893: 8° Երես՝ 78: ֆր. 1.—
- ԺԳ. Տեր-Մովսիսեան Փարսադան, Հայ գիւղա-  
կան տունը: Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէզիկճեան: 1894: 8° Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկերով): ֆր. 2.—
- ԺԴ. Դարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորե-  
նացւոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.  
Վ. Տաշեան: 1894: 8° Երես՝ ԺԱ+43: ֆր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնք հայերէն  
փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւալշման, Սեմական  
փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Փրոքէլ-  
ման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի  
մէջ: Գ. Հ. Հիւալշման, Հայկական Յատուկանուանք:  
1894: 8° Երես՝ 9+145: ֆր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական  
մանր ուսումնասիրութիւնք: Հտ. Ա—Զ: 1895: 3° Երես՝ ԺԲ+294: ֆր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յ. Վ., Յակովոս Վ., Հայկական աշխատ-  
սիրութիւնք հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամփո-  
փուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթու-  
թեամբք: 1895: 8° Երես՝ 202: ֆր. 2.50
- ԺԸ. Տիգրեան Կ., Սեւ ծովու ոռսական եղերքը:  
1895: 8° Երես՝ 192: ֆր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Դրանսիլուանիոյ  
Հայոց Մետրապոլիսը կամ նկարագիր Կերլա  
Հայաքաղաքի ի զիր եւ ի պատկերս: 1896: 8°  
Երես՝ Թ+352: ֆր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յ. Վ., Վակովոս Վ., Վարդապետու-  
թիւն առաքելոց անվաերական կանոնաց մա-  
տեանը, թուղթ Յակոբայ առ Կողբատոս եւ կանոնք  
Թաղդէի: 1896: 8° Երես՝ Թ+442: ֆր. 6.—

իԱ. Տումաչեկ Ա., Սասուն եւ Տիգրիսի աղբերաց  
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-  
տազօտութիւն: Մասն Առաջին՝ Պատմական տե-  
ղեկութիւնը Սասունյ վրայ: Թրգմ. Հ. Բ. Պ. 1896:  
8<sup>o</sup> է+62: քր. 1--

իԲ. Կարսիկի Ա., Արգարու գրոյցը Մովսէս Խորե-  
նացւոյ Պատմութեան մէջ. Թրգմ. Հ. Գաբրիէլ Ա.  
Մէնէվիշեան. 1897. 8<sup>o</sup> էջ Ժ. 107: Քր: 1.50



